



ԵՐԵՎԱԿԻՈՆ ՀԱՅՈՑ

ԳԱՐԱՎԱՐԱԳԻ ԲԱՐԱՐԱՐԱՐ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳՈՐԾԱՆ

Լ Գ .

Ե Կ Գ Ա Կ Ի Ա Յ Հ Ա Յ Ա Յ

Գ Ա Ւ Ա Թ Ա Բ Ա Բ Ա Բ Ա Թ Ա Լ



Վ Ե Ե Ն Ե Ա

Մ Խ Ե Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1899.

11 MAY 2000

491.990

9-14 ԵՒԳՈՎԻՈՅ ՀԱՅՈՅ

ԳԱԻԿԱՆԱԲԱՐԵՎԱՐԴ

ՄԱՍՆ Ա. ԵՒ Բ.

ԶԱՅՆԱԳԻՑՈՒԹԻՒՆ, ԲԱՌԱՑՈՒՑԱԿ, ՋԵՐԱԿԱՆՈՒ-
ԹԻՒՆ, ԱՌԱԺՆԵՐ, ՈՃԵՐ ԵՒ ԱՍԱՑՈՒԱԺՆԵՐ

ԳՐԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԶԱՆՁԵԱՆ



Ա. Ե. Խ. Ա. Ա.
Մ Ի Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ե Ա Ն
1899.





ՅԱՌԱՋԱԲԱՆ

“Եւդոկիոյ Հայոց գալառաբարբառը”, Հանդես
Ամսօրեայի մէջ հրատարակութեան տալու սկսած ա-
տեն՝ նկատելով ոք բարբառախօսական (dialectologique)
կատարեալ ուսումնասիրութիւն մը ընելու համար ոչ
հարկ եղած լեզուաբանական ձեռնհասութիւնն ունէինք
եւ ոչ ալ զէթ ձեռքի տակ նմանօրինակ աշխատասի-
րութիւն մը իբրեւ ուղեցոյց ծառայելու համար մեզի,
մեր միտքը միայն նոյն բարբառէն քաղուած գալառա-
կան բառերու ցուցակ մը հրատարակել էր. բայց յետոյ
Հանդեսի Պատուարժան Խմբագրութեան եւ մեր բարե-
կամ ծանօթ լեզուաբան Պր. Հրաշեայ Աճառեանի, ինչ-
պէս նաեւ ուրիշ բարեկամներու թելադրութենէն քա-
ջալերուած՝ նոյն բարբառի ձայնագիտութեան եւ քերա-
կանութեան մասերն ալ պատրաստելով՝ հետզհետէ հրա-
տարակութեան դրկեցինք, եւ վերջին մասով մըն ալ
միեւնոյն բարբառին առածները, ոճերն ու ասացուած-
ները ծանօթացնելով՝ վախճան տուինք մեր այս պզտիկ
ուսումնասիրութեան, ոք այսպէսով բաղկացած եղաւ
շորս մասերէ. 1. Չայնագիտութիւն. 2. Բառացուցակ.
3. Քերականութիւն. 4. Առածներ, ոճեր, ասացուածներ:

Ո՞րեւէ լեզուի գալառաբարբառներուն լեզուա-
բանօրէն ունեցած անհուն կարեւորութիւնն ի նկատ առ-
նելով՝ հայ բարբառներու քննութիւնն ալ ի հարկէ մեր
լեզուին համար անակնկալ ու սքանչելի յայտնութիւն-
ներ ունի ընելիք: Այս մոտածմամբ՝ կը յուսանք թէ մեր

Զ

ներկայ աշխատասիրութիւնն ալ իր բոլոր անկատարութիւններովն ու թերութիւններովը միասին, իր շահնկանութիւնը պիտ՝ ունենայ անոնց համար՝ որոնք հայ լեզուվ ու հայ գրականութեամբ կը գրադին։ Եւ այդ անկատարութիւններն ու թերութիւններն ալ վստահ ենք որ խստիւ չպիտի քննադատուին ձեռնհաս լեզուաբաններու կողմէ, երբ մանաւանդ գիտնան թէ այս գործը մեր (արեւմտեան հայերուս կամ թրքահայերուս) մէջ, եթէ շենք սխալիր, բարբառախօսական առաջին աշխատութիւնն է որ իր նախորդը չունի. — Նախափորձ մը պարզապէս՝ սկսնակէ մը գրուած, առանց գոնէ որեւէ առաջնորդող գործի օգնութեան, որ բնականաբար գիտութեան բոլոր պահանջները գոհացնելու կարող գիտնական մեթոդաւոր հետազոտութիւն մը համարուելու յաւակնութիւնը չի կրնար ունենալ։

Լեզուաբանական հետազոտութիւններու արժէքը մեր մէջ ալ հասկցուելէն ու օրէ օք շեշտուելէն ի վեր — որուն մեծապէս նպաստեցին վերջերս Մզստ. Լեւոն Մսերեանցի հայ. բարբառախօսութեան (ներածական ճառ Մշոյ բարբառին ուսումնասիրութեան) թարգմանութիւնն ի Հ. Գ. Պ. Մէնէվիշեանէ եւ Պ. Հր. Աճառեանի ուսումնասիրութիւնները, ինչպէս նաև Կ. Պոլսոյ Բիւրյակնը՝ խմբագրութեամբ Պ. Դ. Խաչկոնցի — «պատուելիական», սխալ ըմբռնումով մը այնքան երկար ատենէ ի վեր արհամարհուած, լքուած, եւ գրական լեզուի ազդեցութեան տակ հետզհետէ այլափոխուելու, կորսուելու վրայ եղող հայ բարբառները մէկէն՝ կարեւոր նշանակութիւն մը առին ու հետաքրքրական նոր կերպարանքով մը ներկայացան անտարբերներու աշքին։ Ուրախալի է որ զաւառացի բանասէրներ սկսած են փոխանակ արհամարհանքի՝ տաք գուրզուրանքով մը նկատել իրենց զաւառի բարբառներն եւ անոնցմով լրջօրէն գրառիւ, որուն փորձերը հետզհետէ տեսնուելու վրայ են։

Երանի թէ մեր այս դոյզն երկը անոնց ալ նոր զրգիռ ու քաջալեր մը ազդէր՝ աւելի եռանդով եւ աւելի պատրաստութեամբ նուիրուելու համար այս գեղեցիկ գործին ոք ս'յնքան հիանալի կոյս ճոխութիւններ պիտի քերէ մոցնէ մեր զրականութեան մէջ, նոյնքան ալ համեմատութեան եզրեր աւելցնելով հայերէնի քննական հետազոտութեանց համար:

Այս ուսումնասիրութիւնը պիտ' օգնէ նաեւ ծշտելու եւդոկիոյ հայ զաղթականութեան (քաղկացած շուրջ 2000 տունէ) ծագումը որ մթութեան մէջ կը մնայ ի չգոյէ որեւէ յիշատակարանի. ըստ որում իրենց գաւառաբարբառը կենդանի եւ ամէնէն անվրէալ յիշատակարանն է որ քաղղատելով ուրիշ գաւառաբարբառներու հետ՝ օր մը երեւան պիտի քերէ զաղթականական առնչութիւնները:

ՀԵՂԻՆԱԿԸ

ԵՒԴՈԿԻՈՅ ՀԱՅՈՅ ԳԵՒԾՈՒՄԱՐԲԵՐՈՅ

ՄԱՍՆ Ա.

Եսդոկիոյ Հայոց Բառերը :

Յայտնի է թէ համեմատական լեզուագիտութիւնը՝ որ այսօրուան նշանաւոր գիտութիւններէն մին է, անհուն կարեւորութիւն կ'ընծայէ իւրաքանչիւր լեզուի գաւառաբարբառներու ուսումնասիրութեան։ Այդ գաւառաբարբառներու մէջ շատ անգամ պահուած են բառեր, ոճեր, հնչման մասնաւորութիւններ, յատուկ ասացուածներ, առածներ, զրոյցներ, որոնք անգին գանձեր են լեզուագիտական եւ ազգագրական տեսակէտով լեզուաքնին գիտնականներու համար։ Նոյն իսկ գաւառաբարբառներու բոլոր աղաւաղումները՝ զորս սովորութիւն է այնչափ արհամարհանօք նկատել, նոյնչափ մեծ բանասիրական արժէք ունին, զորձեռնհաս անձեր միայն կարող են գնահատել եւ անոնցմէ ըստ արժանւոյն օգտուիլ։ Բայց մեզի համար մեր հայ գաւառաբարբառներու ուսումնասիրութիւնն ուրիշ կերպով ալ շահե-

կանութիւն ունի: Մեր արդի գրականութիւնը
 դեռ այնպիսի վիճակի մէջ է, որ չենք կրնար
 համարիլ թէ կատարելագործեալ գրականու-
 թիւն մըն է: Հիմակուան աշխարհաբարը՝ որով
 կը գրենք մենք, արեւմտեան Հայերս, իր նախ-
 նական նիւթը գրեթէ ամբողջովին առած է
 Կ. Պոլսոյ մէջ խօսուած հայերէնէն, եւ ի՞նչչափ
 ալ յառաջադիմութիւն ըրած ըլլայ գրագէտ-
 ներու շնորհիւ, անշուշտ չկայ մէկը՝ որ չխոստո-
 վանի, թէ տակաւին շատ ու շատ թերութիւն-
 ներ ունի, թէ վերջնական ու միօրինակ ձեւ մը
 առած չէ. եւ թէ մանաւանդ դեռ կատարելա-
 պէս ենթակայ է տիրող աղդեցութիւններու եւ
 կրցած չէ ստանալ զուտ բնատոհմիկ եւ սկրզ-
 բնատիպ անկախ նկարագիր մը: Այս տեսակէ-
 տով հայ գաւառաբարբառներու ծանօթու-
 թիւնն եւ ուսումնասիրութիւնը մեծ օգնութիւն
 կրնայ ընծայել մեր գրականութեան ճոխացմանն
 ու զարգացմանը: Գաւառաբարբառներու մէջ
 կը բովանդակուին հայերէնի սեպհական ճոխ
 տարրներ, որոնց գոյութեան վրայ իսկ գաղափար
 չունին մեր գրողներէ շատերը: Երբեմն գաւա-
 ռացի ինքնատիպ գրողներու՝ գաւառական սի-
 րուն եւ ընտանի բացատրութիւններով եւ
 գոհար բառերով զարդարուած գրուածքները
 կարդալով՝ չենք զգար անակնկալի մը հմայքը:
 Անոնք մեզի հին հին դարերու մէջ գրուած
 հէւեսներու ու հրաշավէպերու պատրանքը կու-
 տան պահ մը, այնչափ նոր ու դիւթիչ կը
 հնչեն մեր ականջներուն: Եւ կը զարմանանք

Թէ հայ լեզուն այսչափ անծանօթ ճոխութիւններ ունի:

Հայ գաւառաբարբառներու անծանօթ մնալն է պատճառ՝ որ այսօր մեր գրականութիւնը շատ մը նորակերտ բառերով խճողուած է, մինչդեռ այդ բառերէ շատերուն հոմանիշ բուն հայերէն բառերը կան այս կամ այն գաւառաբարբառին մէջ: Ասկէ զատ՝ մեր գրողները շատ անգամ բուն բառը չեն գործածեր, որովհետեւ չեն գիտեր. այսինքն կը գործածեն անանկ բառեր՝ հոգ չէ թէ չըլլան նորակերտ, որոնք բոլորովին ճշդիւ չեն բացատրեր այն իրը կամ գործողութիւնը զոր կ'ուզեն ակնարկել, մինչդեռ գաւառաբարբառներու մէջ ադոր բուն բառը կայ: Եթէ լաւ նկատենք՝ լեզուի մը մէջ հոմանիշ բառ գրեթէ չկայ, որեւէ իր մը կամ գործողութիւն մը կամ վիճակ մը նշանակող տարբեր տարբեր հոմանիշ բառեր՝ այն իրին կամ գործողութեան կամ վիճակին տարբեր տարբեր մասնաւոր հանգամանքները կը ցուցընեն: Բայց այս կարգի բառեր շատ անգամ ժողովրդեան բերնին մէջ կամ գրողներու գրչին տակ անխտիր իրարու տեղ գործածուելով՝ վերջիվերջոյ իրենց մասնաւոր առումները կը կորսնցընեն: Գաւառաբարբառները զարմանալի կերպով ճոխ են այս կարգի առերեւոյթն հոմանիշ բառերով, որոնք սակայն իրարմէ շատ տարբեր առումներ ունին, զորս կրնայ ճշդել եւ զգալ այդ բառերուն ընտելացած գաւառացին միայն: Արդ եթէ այս տեսակ բառեր ծանօթա-

նան եւ գրական դառնան, անտարակոյս մեր
գրականութիւնն անոնցմով նոր ճոխութիւն մը
պիտի ստանայ:

Դարձեալ. գաւառաբարբառները կը պա-
րունակեն զուտ հայերէն շատ մը նոր բառերու
հետ՝ նաեւ հայերէնի յատուկ խիստ շատ
գաւառական ասացուածներ, խօսքի դարձուածք-
ներ, բացատրութեան ձեւեր, որոնք եթէ
երեւան բերուին եւ մեր գրականութեան մէջ
ընդհանրանան, անշուշտ ադով մեր գրականու-
թիւնը մեծ քայլ մը առած պիտի ըլլայ օտարա-
ձեւութենէ հեռանալու եւ տոհմային նկարա-
գիր մը ստանալու գործին մէջ, որ այնչափ
կարեւոր է, որպէս զի գրականութիւն մը իր
ինքնուրոյն եւ առանձնայատուկ տեղն ունենայ
գրականութիւններու շարքին մէջ, փոխանակ
ըլլալու միայն ստրուկ հետեւող եւ խաղալիկ
այս ու այն օտար գրականութեան ձեւերուն եւ
քմահաճոյքներուն:

Արդ այս քանի մը տեսակէտներով գաւա-
ռաբարբառներու ծանօթութեան օգտակարու-
թիւնն անուրանալի ըլլալով՝ այս անգամ մեր
բանասէրներու եւ գրողներու ուշադրութեան
պիտի ներկայացնենք Ե-Պ-Ի-Ռ-Հ Հ-Ա-Ր-Ա-Լ-
Ղ-Ա-Է-Ն քաղուած կարգ մը գաւառական բառեր
իրենց նշանակութիւններովը, նոյն բարբառի
յատուկ հնչումներն եւ այլ մասնաւորութիւն-
ները նկատող կարգ մը ծանօթութիւններով
միասին:

Եւդոկիոյ Հայոց խօսած հայերէնն ստոյգ
է որ ուրիշ հայ գաւառաբարբառներու չափ
ճոխ եւ բազմերանգ զանազանութիւն չի ներ-
կայացըներ, եւ ընդհանրապէս շատ կը նմանի
կ. Պոլսոյ խօսուած հայերէնին. սակայն սա տար-
բերութեամբ՝ որ անկէ քիչ մ'աւելի հաւա-
տարմօրէն կրցած է պահել հայ լեզուի հարա-
զատ հնչումներն ու բառերը, եւ մանաւանդ
անկէ շատ աւելի հարուստ է գաւառական ա-
սացուածներով ու բառերով։ Այս բառերու
ցանկն սկսելէ առաջ՝ ընդհանուր գաղափար մը
տալու համար Եւդոկիոյ գաւառաբարբառին
վրայ, աւելորդ չենք համարիր իբր նմոյշ ներ-
կայացնել տեղացիներու բերնէն քաղուած քանի
մի մանրավէպեր, տեղական բարբառով։

ԾԱՅԼ ՀԱՄԲԱՅ:

Ժամանակին թէմպէլ հարս մը կայ էղեր,
անտար թէմպէլքի տանը հէօչ մէկ գործին չի
նէյիր, նէ ուտելիք կ'եփէ, նէ հաց կ'անէ, նէ լաթ-
իր վլայ, մինչի անդամ աւլտուք ժողվտուք մը
պիլէ չ'աներ էղեր։ Կեսուրը շատ կ'աշխատի քի աս
թէմպէլ հարսինը բան բանիլ սորվեցնէ, ըմմա-
ինչ կ'անէ նէ ֆայտա չ'աներ։ Ճարը հատած օր
մը էրկանը կ'ըսէ քի — քա՛, էկու սըւիսանկ¹ բան
մը անինք, ես օտան աւլելու ատենս դուն ալ ոտքի
ել, աւելը ձեռքէս առնելու էղիր ես պիտ' աւլիմ
տէյի, պէքի² հարսը աս բանը տեսնելով քեզիմէն
կ'ամչնայ տէ ինք կ'ելլէ կ'աւլէ։ Ասանկ կը խրա-

¹ Այսպիսի։

² Պէլլէ, թէրեւս։

տուին¹ աղապապա² ու կեսուր, ասանկ ալ կ'անեն։ Օր մը կեսուրը օտան աւլելու ատենը՝ հէմէն աղապապան ոտքի կ'ելլէ, աւելը կը խլէ, ես պիտ' աւլիմ ըսելով. կեսուրը աւելը չի տար — քա մեղքը չե՞ս մը, մեղայ, հէօչ տեսնուած բան է մը քի կնիկ մարդը դրած՝ էրիկ մարդն աւել աւլէ։ Ասանկ՝ ես պիտ' աւլիմ, դուն պիտ' աւլես ըսելով աւելը իրարու ձեռքէ քաշքշելու ատեննին՝ հարսը անդիկն նստած տեղէն ինչ ըսէ նէ աղէկ. — ճանըմ, ինչու կուիւ կ'անէք կոր, ասօր մէկերնիդ աւեցէք, վաղն ալ մէկալնիդ

Գող պապունկը։

Իրիկուանը մէկը ղարիպ հալոր³ պապուկ մը կ'երթայ տան մը դուռը կը զէրնէ։ Դուռը կը բանան։ Պապուկը⁴ կ'ըսէ քի — Ես ղարիպ էմ, ինչ կ'ըննայ, ինծի աս գիշեր ներս առէք, թէք ախուին քէօշէն տեղ մը տուէք, պառկիմ։ Տանը մարդիկն ալ վրան խղճալով ներս կ'առնեն պապուկը, կը տանին օտան կը նստեցնեն։ Տանը տղաքը կը ժողվուին մարդուն գլօխը. — Պապուկ, պապուկ, ինչ կ'ըննայ, մեզի հէքիեաթ մը ըսէ տէ մտիկ անինք, կ'ըսեն։ Պապուկն ալ — Ես հէքիեաթ - մէքիեաթ չեմ գիտեր, կ'ըսէ։ Տղաքը նորէն կ'աղաջեն պապուկին քի իլլէ⁵ իրենց հէքեաթ մը ըսէ։ Պապուկն ալ ճարը հատած՝ ինչ ըսիմ տէյի մտածելով աչքերը չորս դին պտացնելու ատենը՝ կը նէյի քի պատը վզի մը օսկի կախուած է, ըռափն⁶ ալ նորուկ կարմիր բապուճ⁷ մը կայ.

¹ Իրարու մէջ խորհուրդ ընել, որուել։

² Կեսրայը։

³ Ալեւոր։

⁴ Ծեր մարդոց կ'ըսեն՝ պապուկ։

⁵ Անպատճառ։

⁶ Բարձր դարակ։

⁷ Կանանց հողաթափ։

մէմբնալ ախոռէն ջորիի մը խրխնջալու ձանը կը
լոէ : Ան ատենը պապուկը տղոցը դառնալով՝ —
Ես հէքիեաթ-մէքիեաթ չեմ գիտեր ըմմա՝
ձեզի բան մը ըսիմ տէ գիտցէք, կ'ըսէ . պատին
ճընկըլիկը ծոցիկո, ըռաֆին կարմրուկը տոտիկո,
ախոռին քսքսուկը տկուկո, վանկուց¹ պապուկը
ուր կը դտնէք . . . : Տղաքը պապուկին հէքիեաթին
միտքը չի հասկնալով՝ նորէն նորէն ըսել կու տան
ու շատ կը խնդան : Ասանկով գիշեր կ'ըննայ,
ամէնքն ալ կը պառկին կը քնանան : Վանկուց
կ'արթննան կ'ելլեն, պապուկ կը փնտռեն, պապուկ
չի կայ, գնացեր է : Պատը կը նէյին քի օսկին ալ
չի կայ, ըռաֆը կը նէյին քի բապուծն ալ չի կայ .
մէմնալ ախոռը կերթան կը նէյին քի ջորին ալ չի
կայ . . . : Մէր աս պապուկը խաբեբայ գող մըն է
եղեր . գիշերանց օսկին, փապուծը, ջորին առեր
փախեր է : Ան վախթը կը հասկնան քի իրիկուան
ըսած հէքիեաթին միտքն ալ ադի է եղեր :

Մ-հէն Ք-իւզ Յ-րդը :

Մարդուն մէկը մեռնելէն շատ վախնալով՝
մեռնել չեղած քաղաք փնտռելու կ'ելլէ քի ան-
տեղ կենայ տէ չի մեռնի : Քաղքոց քաղաք շատ
տեղեր պտըտելէն վերջը՝ քաղաք մը կը հասնի քի
ադ տեղը հէօչ մեռելնոց² ըսուածը չի կայ : Քանի
մը մարդու կը հարցնէ քի — Աս տեղ մարդ չի մը
մեռնիր, ինչու մեռելնոց չունիք : Անոնք ալ
կ'ըսեն քի — Աստեղ մեռնելն ինչ է, մեռելնոցն
ինչ է չենք գիտեր . — Եյ, աստեղի մարդիկը
մինչի վերջը կ'ապրին մը, — Չէ մարդու մը վա-
տէն³ լմնցածին պէս՝ սի գիմացի լեռանը էտեւէն
ձան մը ան մարդը անունովը կը կանչէ, անի ալ

¹ Առաւօտ :

² Գերեզմանատուն :

³ Կենաց պայմանաժամ :

կ'ելէ կ'երթայ, ալ մէմընալ չի դար, — եյ, ադ
մարդը չ'երթայ նէ զօռ¹ մը կայ մը, — Զի կայ
ըմմա՝ անպատճառ կ'երթայ, — Ասանկ էնէ ասկի
աղէկ տեղ չ'րլար, ես ֆէս² կը կենամ, կանչեն
ալ նէ չեմ էրթար: Ասանկով մարդը փնտռած
տեղս գտայ տէյի ադ քաղաքը կը կենայ: Ճառ
ժամանակ անցնելէն վերջը՝ աւուրը մէկը մարդը
պէռպէռին խանութը նստած՝ թրաշ ըննալու ա-
տենը՝ մէմընալ լեռանը էտեւէն իր անունը տալով
ձան մը զինքը կը կանչէ — էկ՛, էկ՛, էկ՛, ըսե-
լով: Մարդը ցատկածին պէս էրթալու կ'ըննայ:
Պէռպէռը կ'ըսէ քի — Ճանըմ, դուն կանչեն ալ
նէ չեմ էրթար կ'ըսէիր կոր, ինչու ցատկեցիր, —
էրթամ տէ նորէն կու գամ, կ'ըսէ մարդը, —
Հէօչ չէ նէ թրաշդ լմնցնիմ տէ վերջը գնա, —
Զէ, էրթամ տէ հիմա կու գամ: Ասանկ ըսելով
մարդը թրաշը քէսէք³ կը ձգէ, կ'ելէ, կ'եր-
թայ . . . տահա պիտի դայ . . . :⁴

* * *

Մեր բառացուցակն սկսելէ առաջ՝ աւե-
լորդ շենք համարիր քանի մը ծանօթութիւններ
ալ տալ:

Պէտք է գիտնալ թէ մեր առաջիկայ
բառացանկին մէջ ամիսովիած ենք Եւդոկիոյ
գաւառաբարբառին մէջ գործածական բոլոր

¹ Ատիպում:

² Հոս:

³ Կիսատ:

⁴ Այս մանրավէսլը հաւանաբար արաբական ծա-
գումն ունի, ինչու որ ճակատագրականութիւն (Բագրէ,
+ + - Քէր) կը բուրէ, որ իսլամական կրօնքի դլսաւոր վար
դապետութիւններէն է:

Հայերէն գաւառական-ոամլական բառերը,
 կարելի եղածին չափ ճշդելով նաեւ անոնց
 կազմութիւնն ու ստուգաբանութիւնը, բայց
 չենք պնդեր անշուշտ թէ աղոնք միայն Եւդո-
 կիոյ յատուկ բառեր են. քանզի անոնցմէ շա-
 տերն ուրիշ գաւառաբարբառներու մէջ ալ
 գործածական են, եւ նոյն իսկ կան բառեր՝ որ
 ժամանակէ մը ի վեր գրականութեան անցած եւ
 գրական բառեր դառնալ սկսած են: Իսկ մեր
 բառացուցակէն դուրս ձգած ենք թըքերենէ
 եկամուտ եւ առաւել կամ նուազ հայացած
 բոլոր բառերը, բաց ի քանի մը կատարելապէս
 հայացած ձեւերէ: Նոյնպէս յիշած չենք հայե-
 րէն բառերու՝ ժողովրդեան բերնին մէջ աղա-
 ւաղեալ ձեւերը (օր. ճուշիւնաւ = դժգոհիլ):
 Տառերու հնչման փոփոխութեան վրայ առան-
 ձին գլուխ մը կը դնենք Զայնադիտունիւն վեր-
 նագրով, ուր տեղ կը յիշենք նաեւ այս կարգի
 բառերէն մէկ քանին: Բառացուցակէն դուրս
 թողած ենք ուրիշ կարգ մը բառեր կամ
 ձեւեր ալ՝ որոնք թէպէտ եւ հայերէն են, բայց
 ոամլական չեն, այլ գրաբարի յատուկ, թէ-
 պէտեւ կարի նորանշան եւ զարմանալի է՝ որ
 գրաբարի յատուկ այդպիսի ձեւերու հետքեր
 դեռ գտնուին գաւառներու մէջ: Օրինակի հա-
 մար՝ յահան Ռօ՛նադէւ ձեւը գործածական է Եւ-
 դոկիացւոց բերնին մէջ իր ճիշդ նշանակու-
 թեամբ, թէպէտեւ եթէ հարցնես՝ եւ ոչ մէկը
 գիտէ այդ ձեւը կազմող ան եւ Ռօ՛նադէւ բա-
 ռերուն բառական նշանակութիւնը:

Պէտք չէ զարմանալ՝ եթէ մեր բառացանկին մէջ տեսնուին հասարակօրէն գործածուած եւ ծանօթ կարդ մը բառեր, որոնք թէպէտեւ ըստ ինքեան ռամկական բառ չեն, բայց ժողովուրդը սովորականէն տարբեր առումով մը կը գործածէ զանոնք։ Կոյն իսկ մեր ներկայ աշխարհաբար գրականութեան մէջ կան գործածական բառեր, որոնք իրենց բուն նշանակութիւնը կորսնցուցած եւ տարբեր նշանակութիւն մը ստացած են։ Օրինակի համար Հայոցիւն բառը, որ Հայոցիւն ամփոփեալն է, աշխարհաբարի մէջ շահիւն նշանակութեամբ կը գործածուի, մինչդեռ այդ բառին բուն նշանակութիւնն է Հայոցիւն, յայտնի կ'երեւի թէ արդիւնքը պատճառին տեղ անցած է այդ բառին նշանակութեան մէջ։

Բառերու նշանակութիւններն աշխատած ենք կարելի եղածին չափ ճշգութեամբ տալ, համաձայն ժողովրդեան ըմբռնման, եւ սակայն պէտք է խոստովանիլ թէ գաւառական բառերը շատ անգամ այնչափ մասնաւոր եւ նուրբ առումներ ունին որ դժուար կ'ըլլայ լիովին բացատրել։ Սա ալ ըսենք որ մեր բառացուցակին մէջ յիշուած բառերէն շատերն ունին բարդութիւններ եւ ածանցումներ ալ, զորս աւելորդ համարած ենք մի առ մի յիշել։ Իսկ Եւդոկիոյ բարբառին հնչումներու մասնաւորութիւնները զգալի պատկերացնելու համար խօսինք նախ Ե-դոկիոյ բարբառին յայնաբերութեան վրայ։

1. Զայնազիտութիւն:

Եւդոկիոյ գաւառաբարբառին մէջ, իւրաքանչիւր տառ կամ ձայն (ձայնաւոր, երկբարբառ, բաղաձայն) ունի ընդհանուր հնչում մը՝ որ այն տառին սովորական հնչումն է, ունի նաեւ մասնաւոր արտուղի հնչումներ՝ որոնք այն տառին սովորական հնչման կրած փոփոխութիւնները կը ներկայացընեն։ Տառերը կամ ձայները՝ այս բարբառին սովորական արտասանութեան մէջ, կամ հաւատարմօրէն պահած են իրենց նախնական բնիկ ձայնը, կամ ենթարկուած են ընդհանուր ձայնափոխութեան մը։ Այսպէս օրինակի համար է ձայնաւորը՝ որ մէկ քանի գաւառներու մէջ իր բուն հնչումը պահած է եւ յայտնապէս կը զանազանուի է ձայնէն, Եւդոկիոյ բարբառին մէջ գրեթէ բոլորովին կը շփոթուի է-ի հետ, ըլլայ բառերու սկիզբը, ըլլայ մէջտեղը, զոր օրինակ. երին+, երիւ, երես, երեւ, երէս եւն եւն կ'արտասանուին երին+, երիւ, երես, երեւ, երէս, եւն¹։ Ընդհակառակն այնաւորը Եւդոկիոյ բարբառին մէջ պահած է շատ անգամ օ-է կամ քօ-է զանազանուող մասնաւոր տեսակ մը բաց օ-ի հնչում, որուն վրայ դժուար է ուրիշ տառերով գաղափար մը տալ, եւ որ կը թուի ըլլալ նոյն ձայնաւորին նախնական բնիկ

¹ Ես, երեւ, ե՞ւ, երբ եւ ասոնց նման քանի մը բառերու մէջ է ձայնն անփոփոխ եւ որոշ կը հնչուի։ Եւդոկիոյ հայ գիւղերուն մէջ ինչպէս է-ի նոյնպէս եւ ուրիշ տառերու աւելի հարազատ արտասանութիւնը կարելի է պահուած գտնել։

ձայնը. զոր օրինակ՝ ս-է, հ-ա, ո-բ, ո-դ, ո-պ,
ք-շ, չ-որն+ եւն եւն բառերը կ'արտասանուին
մօտաւորապէս իբրեւ մ-է-է, հ-ո-է-ո, օ-է-բ, օ-է-դ,
օ-է-պ, ք-ո-է-շ, չ-ո-է-ր+ եւն¹:

Եւդոկիոյ բարբառին մէջ պ, է, ո, ծ, ճ
նուրբ բաղաձայններն արեւմտեան Հայոց ընդ-
հանուր արտասանութեան համաձայն բ, ժ, տ,
յ, ջ միջակներուն ձայներն առած են: Այսպէս՝
պ-տիեր, ո-ուր-ի, ն-ը-ի, ի-շի եւն բառերը կը
հնչուին badger, dobrag, djarag, gdzig եւն:
իսկ ժ, ժ, Ռ, Ջ, Ն թաւերուն ձայներն ալ շփո-
թուած են նուրբերուն հետ եւ կը հնչուին պար-
զապէս իբրեւ p, k, t, tz, tch, որով բաղաձայն-
ներու այս երրեակ աստիճանաւորումը (նուրբ,
միջակ, թաւ) երկեակի վերածուած է: Միայն
բ, ժ, տ, յ, ջ ձայները Եւդոկիոյ բարբառին մէջ
տակաւին կարծես թէ աստիճան մը կը պահեն
իրենց նախնական հարազատ հնչումը, համա-
ձայն արեւելեան Հայոց արտասանութեան, մա-
նաւանդ երբ սկզբնատառն ըլլան բառերու:
Այսպէս Բ-ն, Բ-Ծ-Ա-Ն-Ի-, Գ-Ե-Ր, Գ-Ա-Ն-Գ-Ա-Ր, Դ-Ա-Ր-
Շ-Ա-Ն-Շ-Ն, Ջ-է, Ջ-Ո-ի, Թ-Ա-Ջ, Ղ-Ա-Ր, Ջ-Ջ-Ջ եւն եւն բա-
ռերը կը հնչուին ban, bambasank, ged, gan-
gad, dour, dandagh, dzi, dzoug, dandz, djour
dјndjotz եւն: Բայց դիտելի է որ այս միջակներն
ալ հետզհետէ ընդհանուր ձայնափոխութիւն
մը կրելու վրայ են փոխանակուելով պ, է, ո,
ծ, ճ = p, k, t եւն ձայներուն հետ, ինչ որ

¹ Ո-ի այսօրինակ հնչումն աւելի ընդհանուր եւ
բնորոշ է Սերասիոյ բարբառին մէջ:

արդէն իսկ կը նշմարուի կարգ մը բառերու հնչման մէջ, որպիսիք են՝ օրինակի համար, հոդի, էլլեր, տարր, յէլ, -ըն եւն, որոնք կը հնչուին hoki, kischer, tatark, tzkel, atchogh եւն եւն:

Ի ստորեւ կը նշանակենք թէ իւրաքանչիւր տառ սովորաբար ի՞նչ ձայն ունի Եւդոկիոյ բարբառին մէջ :

Ա	կը	հնչուի	ա	Ա	կը	հնչուի	մ
Բ	"	b	Յ	բնաւ	շի	հնչուիբ	բ ¹
Գ	"	g	Ն	կը	հնչուի	ն	
Դ	"	d	Շ				
Ե	"	t̪	Ո				
Զ	"	z̪	Չ				
Ւ	"	t̪	Պ				
Շ	"	l̪	Ջ				
Ո	"	r̪	Ր				
Ւ	"	t̪	Ռ				
Ե	"	d̪	Ս				
Ը	"	l̪	Շ				
Ւ	"	l̪	Ց				
Ւ	"	dz̪	Ւ				
Ե	"	g̪	Փ				
Ը	"	z̪	Ֆ				
Ւ	"	dz̪	Օ				
Ճ	"	d̪j					

ԵՐԿՐԱՐՔԱՌՈՆԵՐՈւ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՆՀՈՒՄ-
ՆԵՐՆ ԵՆ :

Այս առ զոր օր հար (այսպիս), հար (այսպիս),
 (այսպիս), երկան (երկան), յան (ձան),
 ալ (ալ) եւն:

1. *Qənpə opbññawlı*. —— (= *Jawna wələ*), *İ-ñ-ı* (= *Jħu-*
ñawlı), *-i-n-f* (= *Jawlınpə*), *İ-ż-ż-ż-* (= *Jħż-ż-ż-ż*), *İ-ż-* (= *Φawjim*).
K-č-ı K-č-ı :

Ա- = ա-կոր օր. պառակ (= պառաւ),
ավարէս (= աւետիս), հազար+ (= հաւատք) եւն:

Ե- = է. զ. օր. կուէի (= վառեակ),
իրէի (= կորեակ), լեռ (= լեարդ), շորէն
(= ցորեան), մարէսսէն+, մարէսսէնց եւն (= մար-
կոսեանք, մարկոսեանց) եւն¹:

Ե- = է-կ. զ. օր. էրէկ (= ետեւ), էկ-
(= եւա), սէկուց+ (= սեւուցք) եւն:

Ի- = ի-. զ. օր. արնան (= արիւն),
ալս-ը (= ալիւը), աղբ-ը (= աղբիւը), յուն
(= ձիւն) եւն:

Ի- = ի-կ. զ. օր. հիւնադ (= հիւանդ),
պարէկ (= պատիւ), եւն:

Ո- = ո-. զ. օր. ուժ (= ոյժ), Ռու-
(= թոյլ), լուս (= լոյս), գուն (= գոյն) եւն:

Ո- = ո-. (անփոփոխ):

Ասոնք Եւդոկիոյ բարբառին սովորական եւ
ընդհանուր հնչումներն են, բայց կան կարգ մը
բառեր՝ որոնք անսովոր ձայնական փոփոխու-
թիւններու ենթակայ եղած են: Այս փոփոխու-
թիւններն ալ կը նշանակենք ի ստորեւ:

Հայնարներու յայնիւնները:

ա = է (բաց), է, ը, է- — զ. օր. զէրնեւ
(= զարնեւ), վէրպէտ (= վարպետ), նէյեւ
(= նայիւ), էրէջ (= առաջ). — էրտ (= յարդ),
էինեւ (յաղթեւ). — ըսեւ (= ասեւ), ընդիւ

¹ Կեռան+ բառին, եւ ունիւն վերջաւորող բառերու
սեռական, արական հոլովներուն մէջ (օր. նեղունիւն եւն),
ես երկբարբառ գրեթէ անփոփոխ կը հնչուի ես:

($= \text{անկանիլ}$). — սէ, տէ, նէ ($= \text{սա}, \text{դա}, \text{նա}$), էստիլ ($= \text{յստակել}$):

b = ս, է ($\mu\text{աշ}$), է. — զ. օր. միբար ($= \text{եղբայր}$). — էր+ ($= \text{եռք}$), յէր+ ($= \text{ձեռք}$). — էրէ+ ($= \text{երեք}$), էրէցին ($= \text{երէցկին}$), էրին-ին-ն ($= \text{երեկոյ}$), ս-տի, էստի, սէրէտ եւն ($= \text{ուտեմ}, \text{խմեմ}, \text{սիրեմ} \text{եւն}$):

է = է. — զ. օր. մահէ, մուհէ, մնհէ ($= \text{ասկէ}, \text{ադկէ}, \text{անկէ}$):

p = է. — զ. օր. էստի ($= \text{յլստակ}$), ճէրագ ($= \text{ճըրագ}$), կէշմ+ ($= \text{կըշմ}$), կէշտնալ ($= \text{կըշտանալ}$):

h = է, զ. — զ. օր. կէշմ+ ($= \text{կշմ}$), ընձի ($= \text{ինձի}$), ըսկուշի ($= \text{իսկուշի}$):

n = է, զ, օ, մ-. — զ. օր. ֆէն, ֆէր, ֆէն ($= \text{շու}, \text{շոդ}, \text{շոն}$), վէլ ($= \text{ով}$), վ-ր ($= \text{ուր}$). — օնհէ ($= \text{օսկի}$), օնէլ ($= \text{օզիլ}$), օլոր ($= \text{ոլոր}$), օնջոն ($= \text{օղջոն}$). — գոն ($= \text{գոն}$):

ԵՐԻԲԱՐԲՐԱՆԵՐՆ ՅԱՅՆ-Ի-ԽՈՎԵՆԵՐՆ:

wj = է+. — զ. օր. էդէ ($= \text{այդի}$), էրէլ ($= \text{այրիլ}$), էրէլ ($= \text{այրիլի}$), յէնէլ ($= \text{ձայնել}$):

hւ = է, է. — զ. օր. էլ ($= \text{իւլ}$), դէլ ($= \text{դիւլ}$). — էր ($= \text{իւր}$), մրէն ($= \text{յա-$

¹ Այ երկբարբառին է-ի ամփոփումն ընդհանուր է քանի մը գաւառաբարբառներու, օրինակի համար ՄՀՊ բարբառին մէջ, բայց Եւդոկիոյ բարբառին մէջ միայն յիշուած մէկ քանի բառ երուն յատուկ է:

բութիւն), *նեղութիւն* (*= նեղութիւն*) եւ *այսպէս*՝
բոլոր ունիւն վերջաւորող բառերը:

ու = .. — *զ.* *օր.* *էլուի* (*= գլուխ*), *էլու*
(*= փշուր*), *կրու* (*= կտուր*):

բաղադրյաներու — *յայնուինունիւները*:

գ = *ւ.* — *զ.* *օր.* *լողանալ* (*= լոգանալ*):
դ = *ձ.* — *զ.* *օր.* *ճշգուհալ* (*= դժգուհալ*):

շ = *շ.* — *զ.* *օր.* *երած* (*= երազ*),
ինքել (*= կորզել*), *տանշ* . . . (*= քանզ զ . . .*).
— *սոլ* (*= զոլ*):

ժ = *ժ.* — *զ.* *օր.* *ալարիճ* (*= պահաժ*),
ալարճել (*= պահաժել*), *բաժ* (*= բաժ*).
— *ճշգուհալ* (*= դժգուհալ*):

լ = *ր.* — *զ.* *օր.* *սիրեր եմ.* *իօսեր եմ*
եւն (*= սիրել եմ*, *լսուել եմ եւն*):

ծ = *շ.* .. — *զ.* *օր.* *շարշարտար* (*= ծառազարդար*), *շրտուր* (*= ծրտուր*), *կը-էլ* (*= կծուրել*), *կըկրէլ* (*= կծկրէլ*). — *կըկալ* (*= կրծկալ*),
— *սուսուծոյ* (*= Աստուծոյ*):

կ = *շ.* — *զ.* *օր.* — *սուզոյ* (*= ակռայ*):

ս = *ֆ.* *ի.* — *զ.* *օր.* *ֆէս*, *ֆէտ*, *ֆէն*
(*= սոս*, *սոդ*, *սոն*). — *իսու* (*= սոլ*):

ձ = *շ.* .. — *զ.* *օր.* *նարնչ* (*= թանձր*),
արնչէն (*= անձրեւ*). — *բարնս* (*= բարձր*):

շ = *ի.* *լ.* — *զ.* *օր.* *տնտակ* (*= դանդաղ*),
ակակի (*= աղօկեկ*), *ակամուր* (*= աղքամար*),
էկնել (*= յաղթել*), *օկական* (*= ողջոյն*), *ակ-*
բառ (*= աղբիւր*). — *իսունու* (*= լսալող*):

*ն = ւ — զ.օր. լշա (= նման), ըլքա-
նիւ (= նմանիւ), ելքւ (= ելանեւ), ըննաւ
(= ըլլաւ , որ ինք եւս գրաբարի եղանիւ - ին այլա-
փոխեաւ ձեւն է) :*

*շ = ժ , ա , ւ — զ.օր. ժ-ժ , ժ-ժիւ
(= շարժ , շարժիւ), արդւ (= շրջեւ) — չէջ
(= շեղջ) :*

*ո = օ . — զ.օր. էծծուն (= յիսուն),
է-նծուն (= վաթսուն) :*

*ռ = յ , ռ . — զ.օր. է-յանաւ (= կարե-
նաւ), լեռտ (= լեարդ) :*

*շ = ս . — զ.օր. էրէ-ին (= երէցկին),
օրէստ (= օրրոցք), լէրէրէս (= թերայրեաց) :*

*հ = ֆ . — զ.օր. հ-լ-ֆ (= հալաւ),
հ-շիւ (= հաշիւ), հ-ր-ֆ (= հարաւ) :*

փ = ւ . — զ.օր. ւ+ (= չափ) :

տս = ց . — արցուն+ (= արտսուք) :

Քանի մը դիտողութիւններ եւս՝ ուրիշ մէկ
քանի ձայնական երեւոյթներու վրայ :

Չայնաւորներու սղումներն ու կրծատում-
ները՝ որոնք հայ լեզուին համար այնչափ սովո-
րական են եւ աւելի յաճախաղէպ՝ գաւառա-
բարբառներու մէջ, բնականաբար Եւդոկիոյ
բարբառին մէջ ալ նոյնչափ սովորական եւ յա-
ճախաղէպ են, որոնց վրայ աւելորդ կը համա-
րինք երկար խօսիլ : Չայնաւորներէ զատ՝ բա-
ղաձայններու կրծատմունք ալ բոլորովին անսո-
վոր չեն . զ.օր. ՀԱՅՈՅԻ ՅԱՀԱՅՈՅԻ մէկ մը, մէկ



1352
41

մէկ), օրաբուծի (=*օրհասարակ*), ա (=*ալ*,
 այլ), եբ (=*երբ*), շնոր (=*շնորհք*). ավտու (=*աշխարհ*) եւն եւն. վերը յիշուած բառե-
 րուն մէջ ալ կան բաղաձայններու զեղջմանց
 օրինակներ։ Երբեմն ալ տառերը՝ ըլլան ձայ-
 նաւոր կամ բաղաձայն, բառերու մէջ իրենց
 բուն տեղերը կը փոխեն, զ. օր. անկազ (=*ա-
 կանչ*), գլու (=*լուալ*), ձնձառ կամ ձնձախ
 (=*ձնձղայ*), բեղութ (=*փետուր*) եւն եւն։
 Իսկ բ տառը միշտ կը տեղափոխուի եւ շատ ան-
 գամ իրեն յետադաս բաղաձայնէն առաջ
 կ'անցնի. զ. օր. մերւ (=*մեղք*), մուխել (=*մոխ-
 քել*), գրչել (=*փշքել*), զուրշել (=*զըռուցել*),
 դարպահ (=*դատարկ*), մայրամ (=*մարիամ*)
 եւն եւն։ Կ ձայնը շատ անգամ կ'աւելնայ բա-
 ռերու մէջ. զ. օր. մեծ (=*մեծ*), մետ (=*մեք*),
 արտան+ (=*արտսուք*), կամուրջ (=*կամուրջ*),
 կանաչ (=*կանաչ*), երեկոյ (=*երեկոյ*) եւն։
 Նոյնպէս + տառը կ'աւելնայ շատ մը բառերու
 վերջը եւ անոնց անեղականի ձեւ կու տայ. օր.
 կշիռ+ (=*կշիռ*), բանվէ+ (=*բանալի*), բարիւ-
 տան+ (=*բարեկենդան*), պարիեր+ (=*պատ-
 կեր*), կոնկլ+, հուր+, աշխար+, դարպահ+ եւն եւն։
 Կ շանակութեան արժանի է նաեւ որ Եւ-
 գոկիոյ բարբառին մէջ որ, ու, նը, նոր, նոր-
 ամիփոփուելով՝ հաւասարապէս մէկ ձայնի կը
 վերածուին եւ կը հնչուին իրեւ ո. օր. կու-
 լ (=*կուլ*), կուճ (=*կուճճ*), կուել (=*կո-
 ւուել*), պարել (=*պատուել*), ձար (=*ձանր*),
 մար մուր (=*մանր մունր*), սար (=*սանտր*),

հոել, էոել (= Հնտրել, Փնտռել) եւն եւն:
Նոյն պարագային մէջ Սեբաստացիք կը Հնչեն
Էւրել, Էւյյել, Տանել, Ճանել եւն:

2. Բառացուցակ:

Գառառական բառեր Երդուկիոյ Հայոց բարբառեկ
քաղուած:

Ա.

ԱԴԱՄԱՄՐՈՒԹ. — Առառուան դեմ տիրող խոր
մթութիւնը, որ այս անունն առած է աւան-
դութենէ մը, զոր յիշող շկայ հիմայ:

ԱԼ. — Առասպելական կին մը, որ ծննդաբեր կա-
նանց անկողիններուն վրայ ծանրանալով զա-
նոնք կը խեղդէ, կ'ըսեն: Ընդհանրապէս այս
կինը դժնէտեսիլ պառաւ մը կ'երեւակայուի.
անոր համար “ալու պառաւ կը լմանի,, կ'ըսեն
խիստ տղեղ եւ դաժան կին մը որակելու
համար:

ԱԼԱԲՈՑԻԿ (*թըք. ալ = կարմիր-բոց-իկ*). —
Խարոյկ զոր այգեստաններու մէջ տղաք կը
վառեն զբօսնելու համար:

ԱԽԱՆՔ (*աղխ - անք*). — Դռներու վրայ կախուած
շղթայաձեւ երկաթ, որ դուռը աղխելու կը
ծառայէ:

ԱՌԱՆ. — Շատ հաւկիթ ածող (*հաւ*):

ԱԿՌԻ-ՀԱՏԻԿ. — Երախաններն երբ անվտանգ
ակռայ կը հանեն՝ սովորութիւն կայ որ մայ-
րերը հատիկ (*ցորեն*) խաշեն, եւ ազգականներ
ու դրացիներ հրաւիրելով՝ միասին ճաշակեն,
ասոր կ'ըսուի ունենալու:

ԱՂԲՐԱԿ (*աղբիւր-ակ*). — Աչքին այն անկիւնը,
ուրկէ արցունքը կը հոսի:

ԱՃԵԿՈՒՆ. — Եփելով շատ ուռենալու, աճելու
յատկութիւն ունեցող (*ցորեն եւ այլ արմտիք*):

ԱՃՌԵԼ (*աճառ-ել*). — 1. Լուացքի ատեն ճեր-
մակեղէնը երկու բուռնցքի մէջ առնելով
շփել. (*թբք. նէրէլէմ+.*) 2. ‘Նոյն ձեւով բան
մը խառնշտկել, տակնուվրայ ընել:

ԱՄԲՐՏԱՒԱՆ (*ամբարտաւան*). — Կոշտ, ան-
կիրթ:

ԱՄՆԵԼ (*աման-ել*). — 1. Բան մը ամանի մէջ
դնել, տեղաւորել. 2. Որ եւ է գործ մը կար-
գադրել. օրինակի համար՝ կ'ըսուի “մէմը սի
ախջիկս ալ ամնէի...” (= ամուսնացնեի):

ԱՄՊԱՎԱՐԻԿ. — Ամայի, անմարդաբնակ:

ԱՅՆԵԼԵՑ. — Աներեւոյթ:

ԱՆԴԻՆ (*այն-դէն*). — Հանդերձեալ աշխարհք:

ԱՆԵԿ. — Տեսակ մը տափակ, կլոր հաց զոր տղոց
համար կ'եփեն տուները փուռերու մէջ:

ԱՆԺՈՒՐ. — Իւղը խիստ քիչ կամ բնաւ իւղ չու-
նեցող (կերակուր). *թբք. եական:*

ԱՆՃՐԿԻԼ (*ան-ճար-ակ-իլ*). — Գործի մը մէջ բո-
լորովին տկարանալ, անճարակ մնալ:

ԱՆՏՃԵԼ կամ **ԱՆՏՃՈՒՐԻԼ**. — Ըմբռնել, հաս-
կնալ:

ԱՇԽԻԼ. — Կերակուրի մը *թթուիլը*:

ԱՉՔ-ԿԱՊՈՒԿ. — Մանկական խաղ, զոր տղաք
կը խաղան իրենցմէ մէկուն աչքը կապելով՝ եւ
թող տալով որ զիրենք գտնէ:

ԱՊՐԻՄ-ՄԵՌՆԻՄ. — Երիցուկի ծաղիկը՝ որուն
շուրջի պսակաձեւ շարուած ճերմակ *թերթիկ-*
ները “ապրիմ, մեռնիմ”, ըսելով հետզհետէ
կը փրցնեն: Եթէ վերջին *թերթը* “ապրիմ” ի
հանդիպի՝ նշան է թէ փրցնող մարդը շատ
պիտի ապրի, իսկ եթէ “մեռնիմ” ի հանդիպի՝
շուտ պիտի մեռնի:

ԱՊՐՏԿՈՒԻԼ. — Հազիւ կեանքի անհրաժեշտ
պէտքերն հոգալով ապրիլ. *թբք. ուռընմագ:*

ԱՉՈՒԾԳԻՆ. — Խիստ սիրելի, մտերիմ (*բարեկամ*),
զոր մէկը կը սիրէ իր աչքին պէս:

ԱՊՐՑՈՒ (*ապուր-ցու*). — Երկանքով մանրուած ցորեն, որով ապուր կ'եփեն. թըք. եսում:

ԱՊՈԼԵԼ. — Զօհի մը ընթացքը բանալ. թըք. (—) սալշտէ:

ԱՌՈՒ. — Կանանց գլխու մազը դեպի երկու կողմերը սանտրելու պարագային մէջ՝ գլխուն ճիշդ մէջտեղը յառաջ եկած առուակաձեւ բաժանման գիծը: Այս կերպ սանտրուելուն կ'ըսեն “առու բանալ”:

ԱՍԴԻՆ (*այս-դէն*). — Այս աշխարհքը. հակադարձը “անդէն, ին:

ԱՐԻՒԽՈՒՄ. — Արիւնարբու:

ԱՐԻՒՏԵՐ. — Մարդասպան:

ԱՐԵՒԵԼ. — Արեւը հանել, արեւի տակ դնել:

ԱՐՍԻԼ. — Յամառելով հակառակիլ:

ԱՐՑՈՒՆՔԵԼ. — 1. Աչքին ջրոտիլը ցուրտէն, փոշիէն կամ հիւանդութենէ: 2. Մարմնոյ մը ճնշման տակ կաթիլ կաթիլ ջուր դուրս տալը:

ԱՐՈՒՐՔ. — Գործք, արարք:

ԱՓՈՏԵԼ (*ափ-ոտ-ել*). — Ճանկել, բան մը վայրենօրէն խառնշտկել:

ԱՔՍՈՐԵԼ. — Ատել, նախատել¹:

Բ.

ԲԱՂԱԲՁ. — Յատկապէս պատրաստուած նկանակ, զոր հարսանեկան հալաւին հետ մանչուն կողմէն աղջկան տունը կը դրկեն:

ԲԱՆԹՈՂ. — Գործադուլ:

ԲԱՆԱԹ. — Գործազգեստ:

ԲԱՆՏՈՒ. — Տուներու բակին վրայ մասնաւոր տեղ մը, որ տնական գործերու, օր. լուացքի, հաց եփելու եւն. յատկացուած է:

¹ Առողել բառին բուն նշանակութիւնը յայտնի է՝ որ տարբեր է, բայց Եւդոկիացիք վերը նշանակուած առումով կը գործածեն այդ բառը: Այս կարդի բառերու դեռ շատ պիտի հանդիպինք, ինչպէս որ յիշած ենք վերը:

ԲԱՐԱԿՈՅԻ. — Հիւծախտ, ծիւրական ախտ:

ԲԻԼՈՆ. — Հնձանին քով հողին մէջ զետեղուած կարաս, ուր կը վազէ հնձանին մէջ կոխուած խաղողին քաղցուն (չէր):

ԲԼԻԿ. — Սատանին երկու աղջիկներէն մին որ միւս քըոջը շլէին հետ դժոխքին դուռը կը պահպանէ, կ'ըսեն: Ո՛ր եւ է խնդրոյ մը մէջ՝ երբ երկու անձեր դտնուին կամ երկու պարագաներ ներկայանան, մին քան զմիւսն յուսի, որոնցմէ ոչ մէկը կարելի չըլլայ նախընտրել, կ'ըսուի “նալլէթ” (= լանէն) որլիկին ալ, բըլիկին ալ:” որ ժողովրդային ասացուած մը դարձած է:

ԲՂՈՒԿ-ԹՌՑՆՈՂ. — Վհուկ, կախարդ, չարախօս կին: “Բղուկ թոցնել”, կ'ըսուի՝ երբ խումբ մը կիներ մէկտեղ հաւաքուելով՝ բամբասանքներ եւ չարախօսութիւններ կ'ընեն: Միջին դարու տգիտութեան ժամանակները՝ երբ Եւրոպայի մէջ կախարդութիւնը ծաւալած էր, մարդիկ անանկ կը հաւատային՝ թէ կան կախարդներ, որոնք սատանային հետ հաղորդակցութիւն ունին եւ գիշերները աւելներու վրայ հեծած՝ օդին մէջէն սուրալով դիւաց ցայգաժողովներուն (sabbat) կ'երթան: Եւրոպացի կախարդներու աւելը կ'երեւի թէ մեր մէջ բլուկ եղած է, եւ ասկէ ծագումն առած են “բղուկ թոցնել, բղուկ թոցնող”, եւն՝ ասացուածները:

ԲՈՒՆԱԼ. — Բաղձանք մը զգալ. օր. կ'ըսուի. “որտէս բունաց որ քեզի նուեր մը տամ”:

ԲՈՒՆԿԱԼ (Բոյն-կալ). — Տեղ մը դրուած մասնաւոր հաւկիթ, որուն վրայ կը նստի հաւը ածելու համար:

ԲՐԻՈՐԻԼ (Բիր-աւորիլ). — 1. Բրով զինւիլ. 2. Մէկու մը դէմ չափազանց սրտմտելով հակառակիլ, պայքարիլ. ընդհանրապէս “սրւո-

բիլ, բային հետ կը դործածուի, եւ կ'ըսուի
օր. “ինձի դէմ սրւորած բրւորած է...”:
ԲՕՀԻԵԼ. — Սուրճ. սիսեռ եւ այլ նմանօրինակ
բաներ տապակի մէջ խահըել:

Փ.

ԳԱՆԻԼ. — Սաստիկ զզուանք, նողկանք զգալ:
ԳԶՈՒԾԻԼ (“Գ-զել” բային փոխադարձ ձեւը, որ-
պիսի են “սիրութիլ, կոռւթիլ”, եւն ձեւերը)
— Իրարու հետ ծեծկուիլ. թրք. բօշումուն:
ԳՆՈՋ (Գին-ոջ). — Թանգագին:
ԳՆՏԵԼ (Գունտ-ել). — Գնտաձեւ շինել (խմորը
եւն.):
ԳՆՏԻԼ (Գունտ-իլ). — Գնտաձեւ ուոիլ:
ԳՈՒԵԼ. — Խալամական գերեզման:
ԳՈՒՆՏ-ՈՒ-ԿԾԻԿ. — Աըս-կըլոր. թրք. ես-
ես-կուլուկ:
ԳՈՒԹ. — Վիմափոր ընդունարան, ուր կը հոսի
աղբիւրներու ջուրը:
ԳՈՒՐԱԼ. — Մուրալ. (ընդհանրապէս առանձին
չի դործածուիր, այլ կ'ըսուի “մուրալ դու-
րալ”):
ԳՐՈՂ. — Հայկական ծանօթ շաստուածը (սատա-
նայ) որ հիմա անէծքի բանաձեւ մը դարձած
է: Այս բառով դործածական ասացուածներն
են “Գրողը տանի, Գրող ելլէ, Գրող փաթթէ,
Գրողիս քէօքը ...,” եւն:

Փ.

ԴԱՏԻԿ-ՄԱՐՏԻԿ. — Մտերմօրէն. (կ'ըսուի “ի-
րարու հետ դատիկ-մարտիկ խօսիլ, տես-
նուիլ...” եւն.):
ԴԱՏՈՒԿ. — Աշխատասէր (ընդհանրապէս բանուկ
բառին հետ դործածուելով՝ կ'ըսուի “բա-
նուկ-դատուկ”):

ԴԱՐՏԱՌԻԼ (Դատարկ-ուիլ). — Ունեցածը կորսնցնել, բոլորովին աղքատանալ, չքաւորնալ:
ԴՆԴԽՏԻԼ (Դանդաղ-ուու-իլ). — Դանդաղանալ,
ապուշնալ. թբք. ուրաւէմինմէ+:

ԴՈՃԿԻԼ. — Բիլավին կամ ապուրին կրակին վրայ
շատ մնալով՝ հատիկներուն չափազանց ուռիլը,
որով անախորժ կ'ըլլոյ:

ԴՐՈՇՄԵԼ. — Զարնել, ծեծել:

Ե.

ԵՎԼԻ. — Իւղալի:

ԵՏՆՏՐՈՒԿ. — Բանի մը ամէնէն ետքի մնացած
անարժէք մասը:

ԵՐԱՄ. — 1. Գերեզմաննոցներու մէջ գերդաս-
տանի մը գերեզմաններուն սահմանուած տեղը:
2. Այդ գերեզմաններուն շարքը:

ԵՐԵՍՏԵՍ. — 1. Նշանուած աղջկան կամ հարսի
մը առաջին անգամ երեսը տեսնելը. 2. Այդ
առթիւ փեսային կամ անոր ազգականներուն
կողմէն հարսին տրուելիք սովորական նուերը:

ԵՐԿԻՐ. — Ազգական կամ արենակից շեղող ան-
ձանօթ, օտար (մէկը):

ԵՐՆԵԼ. — 1. Հովի միջոցաւ ցորենը յարդէն զա-
տել. թբք. սովորութիւն: 2. Բան մը տակնու-
վրայ ընել:

ԵՐՐՏԿԱՆԼ. — Խիստ կամաց եւ տկար շարժիլ,
երերալ:

ԵՓ. — Կերակուրին եռալով փրփրիլ, յորդիլը:

ԵՓ-ԹԱՓ. — Կերակուր եփելու գործողութիւնը:

ԵՓՃԵԼ. — Եփ ելած, այսինքն եռալով, փրփրա-
լով յորդող ապուրը, ռուփը, իւղը եւն. շե-
րեփով առնել, առնել ու նորէն լեցնել, որ-
պէս զի եփը հանդարտի ու դուրս չըորդէ:

ԵՓՕՆ. — Խաղողով այլեւայլ անուշեղէններ
(ռուփ, ուսուկ, բարիւնա, գերչուր, ուշէլ եւն)
եփելու գործը:

ԵՕԹՆԱՂԲԱՐ. — Մեծ արջ համաստեղութիւնը,
որուն այս անունը տրուած է՝ եօթը մեծ առ-
տղերէ բաղկանալուն համար:

Զ.

ԶԱՀՆՏԻԼ. — Սաստիկ վախնալ. զարհուրիլ:
ԶՄՈՒԻԼ. — Չեփած մսին փակուած ամանի կամ
պահարանի մէջ դրուելով՝ նեխուիլ եւ հոտիլը:
ԶՄՈՒԽ. — Սաստիկ թթու:
ԶՄԱԼ. — Եփը պակաս որ եւ է անուշեղէնի (ոռով
եւն) խմորիլը, անախորժ համ մը ստանալը.
քաղցուին խմորիլը որով գինի կը դառնայ:
ԶՐԱԲԱԽՏ (զուր բախտ). — Դժբախտ:

Է.

ԷՐՖԿԻՏԱԼ (հաւանականաբար “յօրանջ-կոտ-ալ”
ձեւին աղաւաղեալը). — Յօրանջել:

Թ.

ԹԱԹԱԽ. — 1. Կերակրով աղտեղուած (աման.)
2. Արդանակի թաթխուած (հաց).
ԹԱՂՄԱՆ. — Տուներու մէջ գետինը թաղուած
ահագին կարաս ուր խաղող կը լեցնեն, ի վեր-
ջոյ օղի հանելու համար:
ԹԱՑՄԱՆԱԼ. — 2որ ուտելիքի մը՝ խոնաւութեան
աղդեցութեան տակ ջրոտիլը:
ԹԵՐ. — Խիստ բարակ բացուած խմորի թերթ:
ԹԵՒԱՒՈՐԻԼ. — 1. Թեւ առնել. թըք. հանու-
լում-ս-ք. 2. Սիրտը եփ ելլել. յուզուիլ:
ԹԵՒԾՆԱԵՐ. — Օգնական:
ԹԵԼԹԼԻԼ. — Լաթի մը չափազանց մաշելով՝ շեղ
շեղ պատռտիլ, թել թել ըլլալը:
ԹԵՊՈՒՐ. — Փետուր:
ԹԵՐԵՐԵՍ. (թեր - այրեաց). — Կիսովին վա-
ռուած փայտ. թըք. է+սէ:

ԹԵՐԻՍԸՆ կամ ԹԵՐԻՍԸՈՒԿ (ԹԵՐԻ-ԽԱՉ-ՌԵԼ). —
կէս եփած (Հաւկիթ):
ԹԶԿԱԼ. — ՔԹԻՆ տակէն լալը (տղու մը):
ԹԷԹԿԵԼ (ԹԱԹ-ԻԿ-ԵԼ). — Սաստիկ յանդի-
մանել, իբր թէ ձեռօք զարնել:
ԹԽՆԱԾ. — Գէր:
ԹԽՐՏԱԼ. — Տախտակամածի վրայ քալելու ատեն
ելած ձայնը:
ԹՄԹՈՒԿԻԼ. — Խորշոմիլ:
ԹՆՃՈՒՔ. — Սանտրուելու ատեն սանտրին հետ
վար եկած պոճքուած մազը:
ԹՇԵԼ. — Թուշը լեցուն ուտել:
ԹՌՈՒԾՈՒԱԼ. — Չափազանց փափաքիլ:
ԹՍԱԼ կամ ԹՍԹՍԱԼ. — Թըս թըս ձայն հանել:

Փ.

ԺԱԽ-ԺՐԱԽ. — Անպէտ կահ-կարասիք:
ԺԱՄԲԱԿ. — Եկեղեցւոյ գաւիթ:
ԺԱՄԻՈՐ. — Ժամերգութեան ներկայ եղող ժո-
ղովուրդ:
ԺՄՆԵԼ (Ժամանել). — Հազիւ հանիլ, ժամանել:
ԺՈՒՄ. — 1. Պահ. 2. Անդամ. թըք. էօյիւն. օր.
կ'ըսուի “օրը էրեք ժում հաց կ'ուտէ . . . ,”:
ԺՐԺՐԱԼ (Ժիր-Ժիր-ալ). — Հիւանդութենէ
ետքը կամաց կամաց ուժաւորիլ:

Ի.

ԻԺԻՐ. — Ժամանակ. օր. կ'ըսուի “ամմէն իժիր . . . ,”
ԻԼԼԻՔ. — Լեփ-լեցուն:
ԻՍՏԻԵԼ (յատակ-ել). — Մաքրել:
ԻԶՈՒԾԸՔ. — Ծատ մը հիւանդութեանց այս ա-
նունը կու տայ ժողովուրդը. թըք. էնմէ:
ԻՔ (իք). — Խօսակցութեան ատեն երբ որ եւ է
բանի մը անունը մէկէն մարդուն միաքը չի դար՝
անոր տեղ այս բառը կը դործածուի:

Ա.

ԼԱԶԱԿ. — Լաթ զոր կանայք իրենց գլուխը
կ'առնեն:

ԼԱՏԱՇ. — Խիստ բարակ բացուած եւ երկաթ
թիթեղի (ապ) վրայ եփուած տեսակ մը հաց:

ԼԱՏԱԿ. — Խիստ շատ լացող, լալկան (տղայ):

ԼԵՀՏԻԼ. — Չափազանց յոգնելով բոլորովին ու-
ժաթափ մնալ:

ԼԻՑՔ. — Լեցուած գետին:

ԼԽԿԻԼ. — Թոռլնալ, ուժասպառիլ:

ԼԿԵԼ. (գրբր. լակել) — Շան կամ կատուի լե-
զուով ջուր խմել կամ հեղուկ կերակուր մ'ու-
տելը:

ԼԿԻԼ¹. — Գաղջանալ, տաքնալ. թրք. ըլըմա+:

ԼԿՏՈՒՒԼ (լկտի-ուիլ). — Լկտի եւ անբարոյական
արարքներու մէջ գտնուիլ:

ԼՂՊՈՐԻԼ. — Մարմնոյ մը թացութեան մէջ կա-
կղանալ, հալիլ, կազմալուծուիլը:

ԼՎՃԵԼ. — Համբակօրէն աղտեղել:

ԼՆԴԻԼ. — Արգանակին պաղելով մածնուլ, թան-
ձրանալը:

ԼՆԿԼՆԿԱԼ. — Դանդաղ շարժիլ, յամենալ:

ԼՇԿԻԼ. — Թոռլնալ, ուժասպառիլ:

ԼՈՂ կամ ԼՈՂՔԱՐ. — Գլանաձեւ մեծ քար զոր
հողէ երդիկներու վրայ կը պտացընեն որպէս
զի հողն ամրանայ. այս գործողութիւնը կ'ը-
սուի “լողել”:

ԼՈՂԻՉ. — Գլանաձեւ փայտ որով խմոր կը բանան:

ԼՈՄԼՈՄԵԼ. — Կերակուրը բերնին մէջ դարձնե-
լով ուտել, ինչպէս կ'ընեն ակռան թափած
անձեր:

¹ Այս բառը լիլ, ինչպէս անոր նախորդ բառը լիլ.
Հաւանական է՝ որ իրենց հոմանիլ թրքերէն “Ի ըլըմա+” և
“ըլըմա+”, բառերուն հայացած ձեւերն են:

- ԼՈՇԱՌԻԼ. — ԾԵՐԵՐՈւ ԴԵՄՔԻ ՄԱԱՆՆԵՐՈՒՆ ՀԱ-
ԳԻԱԳԱՆԳ ԹՈՒՂՆԱԼՈՎ ԿԱԽԿԻՍՈՒԲԻԼ:
- ԼՈՒԱՑՈՂԱԿ. — ՄԱԱՆԱԼՈՐ ԼԱԺ ՈՐՈՎ ԹԱԺԱԽ
ԱՄԱՆՆԵՐԸ ՀՎԵԼՈՎ ԿԸ ԼՈՒԱՆ:
- ԼՓՌՏԱԼ. — ԱՆՀԱՍԿԻՆԱԼԻ ԿԵՐՊՈՎ ԱՐԱԳ ԱՐԱԳ
ԽՈՍԻԼ:

Խ.

- ԽԱԺՈՒԺԻԿԻ. — ԽԱԺ(ակն):
- ԽԱԺԼԱՆ. — ԽԱԺՆԵԼՈւ ԲՆՈՒԹԻՒՆ ՈՒՆԵցող,
ԽԱԺԱՄՈՂ (ՀՈՒՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՆԳԱՆԻ):
- ԽԱԴ. — ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳ:
- ԽԱԴԱԼ. — ՊԱՐԵԼ:
- ԽԱԴ-ԸՆԿԱՆԻԼ. — ՍԻՐՄԸ ԽԱՌՆՈՒԲԻԼ:
- ԽԱՆԳՐԻԼ (ԽԱՆԳԱՐ-ԻԼ). — 1. ԼԱԺԻ ՄԸ Այն-
ՀԱՓ ԱՂՄՈՍԻԼԸ՝ ՈՐ ԼՈՒԱԳՈՒԵԼՈՎ աԼ ԱՂՄԵ-
ՂՈՒԹԵԱՆ ՀԵՄՔԸ ՀԿՈՐՍՈՒԲԻ. 2. ՀԻՒԱՆԴՈՒ-
ԹԵՆԷ ՄԸ ԿԱՏԱՐԵԼԱՊէս ՀԱՊԱՔԻՆԻԼ, ՀԻՒԱՆ-
ԴՈՒԹԵԱՆ ՀԵՄՔԸ ՄԻՉՄ ԿՐԵԼ:
- ԽԱՆՉՐՀԱՄ. — Այն մասնաւոր խանճածի համը,
զոր այծին կաթը կ'ունենայ:
- ԽԱՇ. — ԿՈՎՈՒՆ ՎԻՐՈՍԻՔԸ ՄԱՆՐԵԼՈՎ Եւ ԵՎԵԼՈՎ
պատրաստուած կերակուր. թբք. էշ+էմղէ ջր-
պատ:
- ԽԱՇԻԼ. — Լոյծ խմոր որուն մէջ կը թաթխեն
հինուելիք մանածը. այս գործողութեան կ'ը-
սուի “խաշլել”:
- ԽԱՇԽՈՒՇ. — Անարժէք եւ անհամ կերակուր.
թբք. էշլէս-լ:
- ԽԱՑԱԿ (ԽԱՋ-ակն). — ԲԺԱԿԻՆ:
- ԽԱԽԻԾ. — ՏԵՍԱԿ մԸ կերակուր, զոր կը պատրաս-
տեն իւղով խահրած ալիւրով:
- ԽԵԼՐԻԼ (ԽԵԼԱՐ-ԻԼ). — ԽԵՆԴԵՆԱԼ:
- ԽԺԱԼ¹. — Զուրին եռալու ատեն հանած ձայնը:

¹ Գաւառական բառերու մէջ խիստ մեծ տեղ կը բըռ-
նեն նմանաձայնական բառերը, այսինքն այնպիսի բառեր՝

ԽԼԽԱԼ. — Լուի, ո՞չիլի կամ նմանօրինակ միշտի մը մարդկային մարմնոյ վրայ պտտելու ատեն պատճառած եռքը:

ԽԼՈՒԻԼ. — Կորուստի կամ վնասի մը համար շափազանց վշտանալ:

ԽԾՈՒԾ. — Առանց ամենափոքր ճեղք մնալու փակուած, խցուած (դուռ, տուփ եւն.):

ԽՄԱՆ (խում-ան). — Արբեցող:

ԽՄՈՒՔ. — Մէկու կը խմածէն աւելցած (ջուրը, գինին եւն.):

ԽՆԱՄԻԽՈՍՔ. — Խնամախօսութիւն ամուսնութեան:

ԽՆԴՐՈՒՄԵՐԵՍ. — Ուրախադէմ, զուարթերես:

ԽՇԽԱԼ. — Չափազանց ցաւիլ, կսկծալ. թրք. «Ճշճանչ»:

ԽՇԽՈՒԿԻ. — Այս բառը անէծքի բանաձեւ մը դարձած է եւ կ'ըսուի «խշխուկ ելլէ, խշխուկ փաթթէ...», եւն. դարձեալ՝ երբ մէկու մը մարմնոյն մէկ տեղը շատ կը ցաւի՝ ցաւուն սաստկութիւնը բացատրելու համար կ'ըսուի «խշխուկ ելաւ...»: Կ'երեւի թէ կը նշանակէ տեսակ մը ուռեցք, հաւանականաբար ժանտախտին ուռեցքը որ խիստ սաստիկ կը ցաւի:

ԽՇՏԱՇՈՒԵԼ. — Ծեծելով՝ մարմնոյն մէկ տեղը ցաւցնել:

ԽՈԼՈՐ-ՄՈԼՈՐ. — Խոժոռ (նայուածք). թրք. «Ճիւկ»:

ԽՈՌՇՈՒՔ (խոշոր-ուք)¹. — Ծեծուած բան մը

որոնք իրենց նշանակած իրերու կամ գործողութիւններու ձայներէն առնուած են: Այս տեսակ բառեր են՝ օրինակի համար, իշտալ, դիտալ, իմիտալ, բառալ, ճիշտալ, ճնկալ, մուլտալ, մայլալ, ունիոյ, դդրդալ, որոդալ, չվալ եւն: Ասոնց նման բառերու խիստ շատ պիտի հանդիպինք բառարանիս ընթացքին մէջ:

¹ Խ տառը պարունակող բառերու մէջ ժողովուրդը գրեթէ միշտ կը շփոթի, եւ կարծես թէ դժուարութիւն կը

*մաղուելով՝ մաղին մէջ մնացած խոշոր մասը,
որ մաղէն չ'անցնիր :*

ԽՈՒԽՈՒԼԻԿ. — Կանանց լաչակ առնելու մէկ ձեւը.
(լաչակը մէջտեղէն եռանկիւնաձեւ կը ծալլեն,
եւ այնպէս գլուխնին առնելով՝ լաչակին երկու
ծայրերը կզակին տակ կը կապեն). թրք. Նե-
նէճի+ :

ԽՈՒԼՈՒԼԻԿ. — Խիստ խուլ կամ շատ հեռուէն
լոռւած (ձայն) :

ԽՈՒՑ. — Ժամու կից սենեակ :

ԽԾԿԱԼ. — Խորդալ. թրք. իւ-լ-ժ-ա-դ :

ԽԾՇՈՒՔ. — Կոտրտուք, փշրանք :

ԽԾԺԻԼ. — Մանրուիլ, փրշուիլ :

ԽՕԽ կամ ԽՕԽՕՃ. — Մտացածին ճիւաղ զոր
մայրերը կը կանչեն իրենց տղաքն անով ահա-
բեկելու համար :

ԽՕՍԻԼ. — Հնչել, արձագանգ տալ :

ԽՕՍԵԼ. — Խիթ, խոցտուք ունենալ :

ԽՕՄԲԿԱՊ. — Ամուսնութեան համար մանչու
եւ աղջկան կողմէ փոխադարձ հաճութեան
խօսք կամնշանախօսութիւն թրք. ուսուլ պառ:

ԽՕՏՎԱՅԵԼ. — Ատել, յանդիմանել, նախատել :

Ճ.

ԾԱԿԱՋՔ. — Հարստութենէ չկշտացող, ուրի-
շին ունեցածին աչք տնկող, աղահ :

Կրէ այդ ձայնն իր բուն տեղն արտաբերելու. ասոր համար
միւտ զայն կը տեղափոխէ, եւ շատ անգամ իրեն յետադաս
բաղաձայնէն առաջ կ'անցնէ: Այսպէս՝ կը հնչուին օրինակի
համար իւ-ր-շ-ա-դ (փոխանակ «խոշքուք»), Թրշ (մեղք), Քրշէլ
(փշրել), Դարդան (դատարկ), Տորիել (մոխրել), Քարհան (կամուրջ), Հարցիւլ (զրուցել), Տայբամ (մարիամ), Առշայ (ակռայ), եւն: Անշուշտ այս կերպով է որ «սովորիւղը եղած
է «սորվիլ», որ հիմա ընդհանուր գործածութիւն ունեցող
ձեւ մըն է:

ԾԱՎԻԿԵՐ-ՊԱՏՈՒԼ. — Զափազանց ուրախանալ,
ինդալ:

ԾԱՎԻԿԻԼ (Հացին). — Գոյնղղոյն փորփոսիլը
(Հացին):

ԾԱՌՋԱՐԴԱՐ. — Ծաղկազարդի տօնը, որ այս
անունն առած է անշուշտ տօնին յարակից
աւանդական սովորութիւններէն:

ԾԵԾ. — Պատերազմ:

ԾԵԾԿՈՓԵԼ (ՃԵՃ-կոփ-ել). — Ասստիկ ճեճել:

ԾԵԾՔԵԼ (ՃԵՃւուք-ել). — Գաւազանով ճաղ-
կել (կանեփը, բուրդը, կապերտը եւն):

ԾԾԿԱՆ (Ճիճ-իկ-ան). — Վարձուած ստնտու-
կին:

ԾԾԿԵՐ (Ճիճ-կեր). — Դիեցիկ մանուկ:

ԾԿԱԿԻԼ. — Զափազանց ծարաւիլ, պապակիլ:

ԾՂԱԱԼ. — Նեղ ծակէ մը կամ ճեղքէ մը դի-
տել, նայիլ, լրտեսել:

ԾՈՑԻՈՐ. — Յղի կին:

ԾՐԵԼ. — Տարածուիլ (իւղի, մելանի) լաթի կամ
թուղթի վրայ:

ԾՐՏՈՏ (Ճիրտ-ոտ). — Զափազանց աղտոտ:

ԾՕՐՏԱԼ. — Թունդ ելլելը (սրտի):

Կ.

ԿԱԹՆԱՂԲԱՐ. — Տղամայը մը երբ որ իր տղուն
հետ ուրիշ օտար տղու մըն ալ կաթ կու տայ-
այդ երկու տղաք իրարու կաթնեղբայր կ'ըլլան:

ԿԱԼԱՃԻ. — Կատակ, թրք, ջելլէ:

ԿԱԼԻՉ (ունիմ բայի “կալ”, արմատէն) — Խից.
թրք, նոգու:

ԿԱԼԱԵԼ. (նոյնպէս) — Խցել, ծակը գոցել:

ԿԱԾԿԱՏԵԼ. — Կայծ ցայտեցնել:

ԿԱԾՈՒՒԻԿ. — Փշտիկ, թրք, սիլլէճէ+:

ԿԱԿՆԿԻԼ. — Վայրկենական շնչարդելութիւն
ունենալ:

- ԿԱՊԻՀ.** — Այն մասնաւոր լաթը՝ զոր օրօրոցին վրայ կը կապեն որպէս զի մանուկը վար չ'իշնայ: Այս լաթին երկու ծայրերը դաւազանիկներ անցուած կ'ըլլան, որոնց ալ կ'ըսուի “կապիչի փայտ”:
- ԿԱՏԱՐՔ.** — Հաւուն կամ աքլորին դլխու կարմիր ցցունքը:
- ԿԱՐԱՄՈՒՏ.** — Մխիթարանք:
- ԿԱՐԴԱՑՈՂ.** — 1. Գիտուն. 2. կարդացմունքով հմայութիւն կամ բժշկութիւն ընող:
- ԿԱՐԿՈՒՆ.** — Շատ կռկռացող. օր. “ածան հաւը կարկըչան կ'ըլլայ”:
- ԿԱՒԵԼ.** — Մէկն ինպաստ քեզ համողել, խաբել:
- ԿԵՐՈՒՔ.** — կերուածէ աւելցուք:
- ԿԵՐՑԱՒ.** — Տեսակ մը հիւանդութիւն, որուն ենթարկուողը միշտ կ'ուտէ ու չի կշտանար:
- ԿԶՎԻԼ.** — Վշտանալ, սրդողել:
- ԿԵԼԵՄ.** — Փայտէ ծակ դլանիկ, որուն վրայ կը փաթթուի մշտուտին հինուելելք թելք:
- ԿԻՒՎԵՃ.** — Պղտիկ բղուկ, ուր իւղ եւն կը դնեն:
- ԿԾԿԵԼ.** (կծիկ-ել) — կծիկ ընել:
- ԿԾԿՏԵԼ.** (կծիկ-ոտ-իլ) — Ամփոփուիլ, սմբիլ:
- ԿԾՈՏ.** — Շատ անհանդարտ (տղայ):
- ԿԾՈՒԻԼ.** (կծու-իլ) — կծու համ մը ստանալը (պանիրին, իւղին եւն):
- ԿՂԻԿ.** — Մսացուի քաղիրթին թանձր մասը, զոր կասկարայի վրայ խորովելով կ'ուտեն:
- ԿՃԵԼ.** — Խայթել:
- ԿՃՊԵԼ.** (կոճոպ-ել) — Կեղեւել:
- ԿՄԿՄԱԼ.** — Ակամայ, շուարելով կամ բերնէն թափթփելով խօսիլ:
- ԿՆՏԵԼ.** (կունտ-ել) — Մազը խուզել:
- ԿՈԽԾՈՒ.** (կոխ-ած-ոյ) — Ըստ ժողովրդական նախապաշարման՝ “կոխ”, եղած երախայ, որ հիւանդու ու տկարակազմ կը մնայ: Երբ որ քառսունքի մէջ եղող ծննդաբեր կնոջ մը

վրայ ուրիշ քառասունքի մէջ եղող կին մը
գայ՝ առաջինին երախան “կոխծու,, կ'ըլլայ,
կ'ըսեն:

ԿՈՌ. — Մէջին հոտը կամ անոր կոկծեցնող աղ-
դեցութիւնը:

ԿՈՂԻՆՉ. — Հացի նկանակին մէկ կողէն կտրուած
մաս:

ԿՈՇ. — Հին աւանդութիւններու եւ սովորութիւն-
ներու պահպանութեան չափազանց նախան-
ձախնդիր. աւանդամոլ:

ԿՈՇԻԿ. (կո՛՛-իկ) — Յօդուածք մատներու, որ
ձեռքը գոցելու ատեն կը ցցուի:

ԿՈՇԿՈՏԻԼ. (կո՛՛-ակ-ոտ-իլ) — Գարնան՝ նոր
արթնցող ծառերուն կոճակի պէս մանր ծլիկ-
ներ դուրս տալը:

ԿՈՆԾՈՏ. — Գէշ, տղեղ:

ԿՈՇԿՈՒԻԼ. (կո՛՛կոռ-իլ) — Կոշկոռ գոյանալ.
թըք. նասըքլնաբ:

ԿՈՇՊԻԿ. — Տխեղծ մնացած, չղարդացած (պտուղ,
մարդ եւն):

ԿՈՇՏՈՒՊՈԼՈՇՏ. — Բոլորովին տձեւ, կոշտ:

ԿՈՎԱԿ (թըք. +է-լէի-էն). — Բարակ եւ պրկեալ
տախտակով շինուած աման, ուրմածուն, իւղ
եւն կը դնեն:

ԿՈՏՏԱԼ. — Վէրքի մը կամ պալարի մը ցաւագին
տրոփիւնը:

ԿՈՏՏՏՈՒԻԼ. — Ծեքծեքիլ, ծամածոիլ, նա-
զանքներ ընելը (կանանց):

ԿՈՐՈՒ. — Կորսուած, ի զուր վատնուած:

ԿՈՒՄԱՀՐԱԴԾ. — Ո՛ր եւ է բանէ չկշտացող.
ամէն ինչ իւրացնել ուզող:

ԿՈՒՌՈՒԿՈՒՇՏ. — Կատարելապէս կուշտ:

ԿՈՒՌՔ (նստիլ). — Թխսել (հաւու):¹

¹ Այս բառը “{—ր+”, թխսելու պատրաստուող
հաւուն {—ր+ {—ր+ -ի նման հանած ձայնէն առնուած
կ'երեւի:

ԿՐԱՀԵԼ. — Մակաբերել, գուշակել:

ԿՐԱՆՔ. — Ծանրութիւն, դժուարութիւն. օր.

որ եւ է դժուար բանի մը համար՝ զոր մարդ չ'ուզեր ընել, կ'ըսէ վզես կռանք է աղ բանը,, :

ԿՐԿՆԱԼ. — Արու կրու ձայն հանելը (դորտին եւն):

ԿՐՏՈՒԾ. — 1. Գերբուկ մակերես ունեցող. 2. Ծաղկաւեր (դէմք):

ԿՐՏԻԼ. — Մարմնոյ մը մակերեսին փոթփոթիլը (տաք ջրոյ մէջ խաշուելով):

ԿՐՏՈՒԿԻ. — Մասցուին թերիսաշ քաղիրթը:

ԿՍԿՈՒԾ. — Խիստ, ազդու:

ԿՏԻԿ. (մանկ. բառ) — Ակռայ:

ԿՏԻՏ. — 1. Կտտուած, պոճքուած, դժուարաւոյծ. 2. Պճեղներն իրար անցած (ընկոյզ եւն, զոր դժուար կ'ըլլայ կեղեւէն զատել). 3. Զափազանց մաքրասէր, հոգածու (տանտիկին):

ԿՏՈՑԵԼ. (կոյտ-ոց-ել) — Կուտակել, դիզել:

ԿՏՏԵԼ. (կտիտ-ել) — Իրար անցած, յոռի, կերպով կարել, կարկտել:

ԿՏՏՈՒՔԻ. (կտիտ-ուք) — 1. Կտտուած (կար). 2. Բերանն իրար եկած, սպիացած (վէրք):

ԿՏՑԱՆ. (կտուց-ան) — Կտցելու պէս ուտող, սակաւակեր:

ԿՐԱԿԵԼ. — Կրակի տալ, վառել, թրք. անէլլէնէ+:

ԿՐԱԿՍԵՐ. — Աղէկ եփելու համար շատ տաքութեան պէտք ունեցող, կրակէն շատ ախորժող (խմոր): Կան այն տեսակ ալիւրներ՝ որոնց խմորը քիչ տաքութեամբ կ'եփի, եւ եթէ փուռը շատ վառուած ըլլայ՝ անմիջապէս կ'այրի. Բայց “կրակսէր”, ալիւրներու համար փուռը շատ վառել պէտք է:

ԿՐԻՃ. — Հողէ միղաման (տղայոց համար):

ԿՐԾԿԱԼ. (կուրծ-կալ) — Արծանոց (փոքր մանկանց):

ԿՐԾՕՆ. — 1. Արծելու բան մը. 2. Կաշառք:

ԿՐԾՈՆԵԼ. — 1. Արծելու բան մը տալ. 2. Մէկը կաշառել:

ԿՕՄՊՈՒԼԻԿԻ. — Գիրուկ, կլորիկ:

ԿՕՆԾԵԼ. — Խմել (գինի, օղի եւն):

ԿՕՆՏԻԿ. — Պղտիկ շուն. շնիկ:

ԿՕՆՏՈԼ. — Սիրուն, գեղեցիկ (փաղաքշական բառ մըն է, որ ընդհանրապէս փոքր տղոց կ'ուղղուի):

ԿՕՏԱԼ. — Փայտէ թիակ՝ որով եփելու ատեն ռուփը կը խառնեն թանձրացնելու համար, կամ հերիսայ կը զարնեն:

Հ.

ՀԱԼԱԿ. — Հարսանեկան զգեստ:

ՀԱԼԻՈՐ.¹ — Չափազանց ալեւոր:

ՀԱԼՈՂԻ (թերեւս թրք · ալ-էն) — Վարդագոյն, բաց կարմիր:

ՀԱՄԲԱՅ. — Համախոչ:

ՀԱՆԳ. — Ժանտախտին պալարը:

ՀԱՆԴԻՊՔ. — Մտացածին ողիներու կամ մեռելներու “հովուն”, հանդիպիլ, որուն իբր թէ ենթարկուողն անբացատրելի հիւծում մը, նիհարութիւն մը կ'ունենայ: Շատ մը այս կարգի տկարութիւններու ժողովուրդը չկարենալով որ եւ է մեկնութիւն կամ հիւանդութեան մը անունը տալ, “հանդէպքի ուրթերէն ըսելով մէջէն կ'ելլէ: Ուստի հիւանդին վրայ կարդալ կամ կախարդներու դիմելով այլ եւ այլ արարուղութիւններ կատարել կու

¹ Այս հ տառը շատ անդամ բառի մը սկիզբը կ'աւելնայ. օր. հալւոր (ալեւոր), հարբիլ (արբենալ), հաղութապա (ապա), հադնիլ (ադանիլ) եւն: Մի եւ նոյն երեւոյթը՝ ինչպէս յայտնի է, գրաբարի մէջ աւելի յաճախադէալ է. օր. հ-ամբառնամ (ամբառնալ), հ-էրք (երք), հ-մուտ (մուտ), հ-դի (ոդի), հ-դօր, հ-սուժու, հ-սիայ եւն եւն:

տան, որպես զի հիւանդը հանդէպքէն ազատելով բժշկուի:

ՀԱՏԻԿ. — Խաշուած ցորեն որուն ծեծուած ընկոյզ, չամիչ եւն խառնելով կ'ուտեն:

ՀԱՐԲԻԼ. — Չափաղանց արբենալ:

ՀԱՐԵԼ. — 1. Կաթը խնոցիի մէջ դնելով երերցը նել որպես զի կարագը զատուի. 2. Չորթանը կամ թանձր մածունը ջուրի մէջ խառնելով լուծել, եւ այլ նմանօրինակ դործողութիւն:

ՀԱՐԿ, ՀԱՐԿԻՆՔ. — Հրաւիրանք, հացկերոյթ, խնջոյք:

ՀԱՐՍՆԱՂԲԱՐ. — Հարսին հետ փեսին տունը գնացող երիտասարդը (որ հարսին բուն եղբայրը կ'ըլլայ՝ եթէ ունի, ապա թէ ոչ՝ ամենէն մօտաւոր ազգականը):

ՀԱՐՍՆԿՈՒԼ. — Մսացուին ոսկորներուն մէկ մասնաւոր կտորը որ հերիսայի (+էլիէլ) մէջ կը դրուի: Այլ պատմուի թէ անդամ մը նոր հարս գտնուած տան մը մէջ երբոր տան բոլոր մարդիկը սեղան նստած հերիսայ կ'ուտէին, այս ոսկորը մէկէն նոր հարսին բերնէն դուրս հանել զայն, կը փորձէ կուլ տալ, եւ ոսկորը կոկորդը մնալով կը խեղդուի կը մեռնի: Ասկէ այս ոսկորին անունը մնացած է «հարսնկուլ»:

ՀԱՐՍՆՈՒԿ. — Աշկերտի մը վարպետին կինը: Աշկերտ մը իր վարպետին կնոջը «հարսնուկ», կ'ըսէ:

ՀԱՐՍՆՔՈՒՐ. — Հարսանեաց ատեն ըստ սովորութեան անբաժան կերպով հարսին ընկերակցող դեռատի օրիորդը:

ՀԱՑԷԲՈՒՐԴ. (հաց-բուրդ) — Բրդուած, այսինքն մանրուած հացով եւ իւղով պատրաստուած կերակուր:

ՀԱՏԵՐԵՍ. — Հաւու պէս չքաշւող, չամշցող:

ՀԱՏԿՈՒՅ. (Հաւ-կոյր) — Տեսակ մը կուրութիւն՝ որուն ենթակայ եղողին աչքը չի տեսներ արեւը մարը մտնելէ յետոյ։ Այս տեսակ կուրութիւնը հաւերուն սովորական է։

ՀԱՏՈՒ-ԿԱԹ. — Բան մը զոր աշխարհի մէջ գտնել անկարելի է. դ. օր. կըսուի “հարկ մը տուաւքի ամմէն չէշիտ կերակուրը լման էր, մինակ հաւուկաթն էր պակաս . . .” եւն։

ՀԱՏՈՒԿՏԻԿ. — Տեսակ մը բոյս որ գարնան իբր բանջար կ'ուտուի։

ՀԱՏՏՕՆ. — Դեկտեմբերի վերջերը Ս. Ատեփանոսի տօնին օրը յորում գպրոցի դասերը կը դադրին եւ աշակերտք՝ վարժապետներուն նուերներ կը տանին։ Վարժապետն ալ աշակերտներուն խնջոյք կու տայ, եւ այդ օրը տղոց սանձարձակիթոյլտուութիւն կ'ըլլայ ամէն խաղ եւ խենդութիւն գործելու։ Այս սովորութիւնը հիմայ վերցած է։ Այդ օրուան “հաւտօն”, ըսուիլն անշուշտ՝ նման մկնտօն, ի, իր անուան համապատասխան նշանակութիւն մը ունի, բայց այժմ գիտցող չկայ։

ՀԱՏՔԱԾ. — Հաւուն երկճիւղ մէկ սոկորը որ գրաւադրութեան (Եատէս) կը գործածուի։ Երկու գրաւադիրներն այդ սոկորին երկու ծայրերէն քաշելով մէջտեղէն կը կոտրեն, եւ յետոյ՝ ան որ առաջին անգամ միւսին ձեռքը բան մը կու տայ եւ անիկա կը մոռնայ “միտքս է”, ըսելու, զանիկա խաբած եւ գրաւը շահած կ'ըլլայ։

ՀԱՓ. (մանկ. բառ) — Ուտել։

ՀԻՆԱՅՏՈՒՔ. — Հարս ըլլալիք աղջկան ձեռքերուն հինայ դնելու սովորութիւնը, որ ի ներկայութեան ազգականներու տեղի կ'ունենայ հարսանեաց նախընթաց իրիկունը։

ՀՆՀՆԱԼ. — Հոգ ընել։

ՀՈԳԵԴԱՐՉ. — Երկարաձգում ոգեվարքի տագնապներու։ Կը կարծուի՝ թէ Երբ մահամերձ հիւանդի մը հոգեվարքի վերջին ճգնաժամու միջոցին աղմուկ հանուի՝ հիւանդը հայելու կ'ըլլայ, այսինքն փոխանակ շուտ մը մեռնելու ժամանակ մը եւս կը չարչարուի ճգնաժամային տագնապներու մէջ։ Անոր համար մեծ զգուշութիւն կ'ընեն՝ որ մահամերձ հիւանդին քով աղմուկ չհանուի։

ՀՈԳԻԱԾԻ. — Հոգի առնող։ Այնպէս կը հաւատայ ժողովուրդը թէ Գաբրիէլ հրեշտակապետն է որ մարդոց հոգիները կ'առնէ մահուան ատեն։ անոր համար այդ հրեշտակապետին “Հոգիառ”, անունը կը տրուի։

ՀՈՂԵԼ. — 1. Հողով ծածկել. 2. Պարտկել. թաքուցանել։

ՀՈՂԱԹԻ կամ ՀՈՂԱԱԼ. — Այն մասնաւոր լաթն՝ ուր կը դնեն երախաներուն շոհողը, որուն վրայ կը պառկի երախան օրօրոցին մէջ։

ՀՈՎՈՏԻԼ. — Փուք արձակել։

ՀՈՏՈՒԾԱԼ. — Հոտոտիլ։

ՀՈՐԵԼ. — Հորի մէջ ծածկել (այդի տնկել ուղղները՝ աշնան որթատունկերուն յարմար ճիւղերը միաչափ կը կտրեն եւ խուրձ խուրձ կապելով՝ կը զետեղեն մասնաւորապէս փորուած տեղերու մէջ եւ վրան կը ծածկեն, ուր այդ ճիւղերը կը մնան մինչեւ դարուն եւ ծիլեր արձակելով՝ տնկուելու յարմար վիճակ մը կը ստանան։ Այս գործողութեան կ'ըսուի “Հորել”, թըք. ֆույնուլուման)։

ՀՈՐՀՈՏ. — Այն մասնաւոր հոտը կամ համը որ թաց դպած ցորենը կամ ալիւրը կ'ունենայ։ Կ'երեւի թէ ժամանակաւ ընդհանրապէս հորի մէջ կը պահէին ցորենը, ինչպէս որ ցարդ կ'ընեն ուրիշ դաւառներու մէջ, եւ ասկէ մնա-

ցած է այս բառը “հոր հոտ” (այսինքն հորի հոտ):

ՀՈՒՆ (ելլել). — Աէկու մը հետ չափ ելլել. տես նաեւ Հունացիւն:

ՀՈՒՆԱՏՈՐԻԼ. (Հուն-աւոր-իլ) — Աէկու մը հետ չափ ելլել, մաքառիլ. թրը. Դաշտ Կլիմական:

ՀՈՒՐՔ. — Կրակին արձակած առաջին սաստիկ ջերմութիւնը:

ՀՄԵԼ. — 1. Մանրակրկիտ փնտուել: 2. Ցորենի, լուբիաի, ոսպի, կամ այլ ընդեղէններու մէջէն օտար նիւթերը զատել: Այս գործողութեան կ'ըսուի “հռուք”:

ՀՐՈՒՐՔ. (Հար-ուք) — Հատուած չորթանին կամ գործածուած օճառին վերջին մնացորդը:

ՀՕՓ, ՀՕՓՓԱՅ (մանկ. բառ) — Ոտք ելլել, գիրկ ելլել, պտտիլ:

2.

ՀԱԳ. — Թուչուն:

ՀԱԳԵՎԱՐ. — Թուչուններու լեզուն:

ՀԱՆՈՏԻԼ. — Չայն տալ:

ՀԳՆԻԼ. (Ճագ-նիլ) — Չաղ ծնանիլ. թրը. Է-լու-լուման:

ՀԵՌՀԱՍ (մնալ). — Իր ճեռքին մէկ կարեւոր գործիքը կորսնցնել, որով չի կարենալ գործել:

ՀԵՌՆԵԼ. (Ճեռն-ել) — Չեռք դպցնել, ճեռքով խառնել. թրը. Էլլէման:

ՀԵԹՈՒԿԻ. — Տեսակ մը խոշոր ճանճ:

ՀԵՆԵԼ. (Ճայն-ել) — Հրաւիրել:

ՀԵՆՏՈՒՔ. — Հրաւիրանք:

ՀԻԳՈՒԿԻ. — Պիրկ, սեղմ. կոկիկ. (ընդհանրապէս + է-է-է-է բառին հետ մէկտեղ կը գործածուի. + է-է-է-է - յէ-է-է-է):

ՀՄԻՆԱԿ. (Ճեռն-ակ) — Չմեռը՝ ցուրտէն ոտքին ուռիլը եւ եռքը:

Ա.

ԴԱՇ. — Եղերք (տանիքի):

ԴԺԼՏՈՒ. — Հեռաւոր աղմուկի, իրարանցումի խուլ ձայն:

ԴՄԴՄԱԼ. — Փափաքիլ բանի մը՝ առանց յաշ ջողելու:

ԴՐԴՐԱԼ. — 1. Գըռ զըռ ձայն հանել. 2. Առերմօրէն խօսակցիլ:

ԴՕՎ. — Գանգատ, քամահրանք, մէկու մընկատմամբ սուտ իրաւ խօսք:

Թ.

ՃԱԹԻՈՐԻԼ. — “Ուտել”, ին անարդականը (ինչպէս “սատկիլ”, ըստ “մեռնիլ” ին անարդական ձեւն է):

ՃԱԿՏԻՈՐԻԼ (Ճակատ-ւոր-իլ). — Ճակատը տնկած կենալ. Հքաշուիլ, չամչնալը (կանանց):

ՃԱՆԿԱՌՏ (որմէ՛ ճանկոտել). — Մադիլ. Եղունդ:

ՃԱՆՃՈՏԻԼ. — 1. Կենդանիներուն ճանճերէն նեղուիլը. 2. Զայրանալ, դրդուիլ:

ՃԱՇ. — Զատկի օրերուն համար տուներու մէջ պատրաստուած մասնաւոր իւղաբլիթ:

ՃԱՐԻ. — Ժիր, դործունեայ (հականիշն՝ անճոր-իին):

ՃԱՐԻՈՐԻԼ. — Ճար-ճարակ ընել:

ՃԴՏԱԼ. — Չափազանց նեղը մնալ:

ՃԵՆՃ. — Մոի, արեան կամ իւղի մնացորդ:

ՃԵՆՃՈՏԻԼ. — Ճենճով թաթխուիլ:

ՃԵՐՄԿՈՏԻԼ. — Դոյղն ինչ ճերմկիլ:

ՃԵՐՄԿՈՒՑՔ. — Ճերմակ մասը (հաւկթին, աչքին եւն):

ՃԶԱԼ կամ ՃԶՃԶԱԼ. — Ճըզ ճըզ ձայն հանել:

ՃԶԴԻԼ. — Յարատեւ լալ, թղկալը (երախային, տկարութեան կամ անհանդատութեան հետեւանօք):

ՃԵՆՔՄԻՒՄ ԵԼԼԵԼ. — Արկածի մը կամ կոկիծի
մը հետեւանօք մեռնիլ:

ՃԸՍ (մանկ . բառ) — Կրակ, ճրագ . այրել:

ՃԸՏԱԼ, ՃԸՏՃԸՏԱԼ. — Աղխողորմ ձայներ հանել:

ՃԹԵԼ. (Ճութ - ել) — 1. Ճութ փրցնել (խաղոզին ողկոյզէն). 2. Աչքը խփխփելով նայիլ:

ՃԹՃԹԱԼ. — Ճրթ ճրթ ձայն հանել, ճռողել (թռչնոյ):

ՃԻՃԻ. — Մանրաճճի որ ակռան կրծելով կը սեւցընէ ու կը հիւանդացընէ: Այս կերպով հիւանդացած ակռաներու համար կ'ըսեն թէ «Ճիճին կերեր է . . .», (Հիւանդութեանց մէջ միկրոբներու գոյութեան գաղափարն՝ ինչպէս կ'երեւի՝ նոր չէ, եւ հայ ժողովրդեան մէջ կարելի է գտնել անոր առաջին նշոյլները դարերէ ի վեր):

ՃԼԷՋ. — Խիստ տկար, բարակ, ծիւրեալ (մարդ, ծառ, տունկ եւն):

ՃԼԸԿԵԼ. — Աղաղակ բառնալ, ճչել (կանանց)

ՃԼԸԿՈՑ. — Աղաղակ, ճիչ (կանանց):

ՃԼՃԼԱԼ. — Առկայծիլ, հաղիւ վառիլ (ճրագի):

ՃԼՊՈՒԲ. — Հաւկիթով, սոխով, հացով եւ իւղով եփուած տեսակ մը կերակուր:

ՃԼՎԼԱԼ. — Ճռողել:

ՃԽՃԽԱՆՔ. — Ճախճախուտ:

ՃԿՏՈՒ. — Ամենափոքր բողոքի, ընդդիմութեան ձայն. օր. կ'ըսուի «անդար ծեծը կերաւ տէ մէկ ճկտուն չելաւ . . .» եւն:

ՃՂԱՆ. — Շաղակրատ, անկիրթ տես նաեւ ԶԱՐԵՒ:

ՃՂԵԼ կամ ՃՂՃՂԵԼ. (Ճիւղ - ել) — 1. Փայտ մը շեղշեղ կոտրտել, ծառի մը ճիւղերը կտըրտել: 2. Քաշքշել, խծբել (խօսքը), երկարաբանել:

ՃՄՈՒԹ. — Ճմռուած, մանրուած (հաց եւն):

ՃՄՊԼՏԱԼ. — Կիսուատ ջուրի մէջ լոգանալ:

ՃՄՊՈՒ. — ՏԵՇ ՃԱ-Ռ (ընդհանրապէս երկուքը
միասին կը գործածուին՝ ճա-Ռ - ճմուռ):

ՃՄԲԵԼ կամ ՃՄՈՒՏԿԵԼ. (Ճմուռ-ԵԼ) — Ճմուռ
Ճմուռ ընել:

ՃՆԿԼՏԱԼ. — Ճընկ, ճընկ ձայն հանել, հնչել
(զանգակի եւն):

ՃՆՈՒԵԼ. — Ճղմել, տրորել:

ՃՆԶԵԼ. — Ճչել:

ՃՆՑԽԵԼ. — Հկարենալ մաքըել, աղտեղել:

ՃՇԽԵԼ. — Ջախջախել:

ՃՈՒԹ. — Խաղողի ողկուզէն փրցուած մաս:

ՃՈՒԹՔ. — Հագուստի եղերքի բանուածք:

ՃՊԼԻԼ. — Մեռնիլ, սատկիլ:

ՃՊԼՏԱԼ. — Քունը գլուխը՝ ապուշ վիճակի մէջ
դանուիլ:

ՃՊՈՒՈՏ. — Ջըստ, բժալից (աչք):

ՃՎՄԻՏԱԼ. — Աղաչական ճիչեր հանել, աղա-
չելով խօսիլ:

ՃՕՋԻՒԿ. — Բարակ, տկարակաղմ. տե՛ս նաեւ Ճլէլ:

ՃՕՂԻԼ կամ ՃՕՂՃՊԻԼ. — 1. Առաջգաբար եր-
կննալ, տարածուիլը (կերպասի, կաշիի եւն).
2. Կազանքի ձեւեր ընել, կոտրտուիլը (կա-
նանց):

ՃՕՐ-ՃՕՐ — ՃԱՐ-ՃԱՐ (մանկ. բառ). — Այս
ու այն կողմ տարուբերելով եղած խաղ:

ՃՕՐՃՕՐԱԼ. — Այս ու այն կողմ տատանիլ,
երերալ:

Պ.

ՄԱԼԱԿՈՆԵԼ. — Աղտեղութեամբ թաթխել:

ՄԱԽԻՐ. — Հող, քար, աղբ եւն (առանձին չի գոր-
ծածուիր, այլ միշտ հող բառին հետ, եւ
կըսուի հող-մակեր, որմէ նաեւ “գեղոնոց-մար-

Է՞՞՞ ըլլալ, ասացուածը, որ կը նշանակէ դե-
տինը թափել, հողի հետ խառնուիլ¹):

ՄԱԽՈՒՆ. — Թթուած խմորով եւ կորկոտով պա-
տրաստուած տեսակ մը ապուր զոր Մեծ-
պահքին կ'եփեն մեծ քանակութեամբ եւ
բղուկներու մէջ դնելով կամաց կամաց կ'ու-
տեն: Երբոր ծաղկազարդը կը մօտենայ՝ տղաքը
կը սկսին կայտուել “զարզարդարը մօտեցաւ,
մախոխները հոտեցաւ...” պոռալով:

ՄԱԿՐԴՈՒՆ. — Հաւասար, յղիուն:

ՄԱՂՄԱԴ. — Քիչ ջերմութիւն ունեցող, տար-
տամ (կրակ). թրք. ։

ՄԱՂՈՒԲ. — Որեւէ մաղուած բան:

ՄԱՄՇԻԼ. — Հոտիլ (մսի, կերակուրի):

ՄԱՇՈՒԲ. — Մտատանջութիւն, սրտմաշուք:

ՄԱՅԼԻԼ կամ ՄԱՅԼԻՈՐԻԼ² — Զմայլիլ, հիա-
նալ մնալ:

ՄԱՆԻՉ. — Ճախարակին կոթը որ զայն դարձնելու
կը ծառայէ:

ՄԱՐ. — Լայնք կերպասի, զ. օր. կ'ըսուի. “սի
ֆիստանը հինգ մարէն ելաւ,” (այսինքն կեր-

1 “Նկատելով ժոխիր բառին հետ ունեցած նմանու-
թիւնը, կրնայ կարծուիլ՝ թէ այս ժոխիրը ուրոյն բառ մը
չէ. բայց Եւդոկիոյ բարբառին մէջ = ձայնին ա-ի փոխուիլը
բոլորովին անօրինակ է, եւ միւս կողմէ ժոխիր բառն արդէն
առանձինն կը գործածուի իր բուն հնչումովն (իբրեւ յօխիր):
Ուստի հաւանական կ'երեւի՝ թէ այս ժոխիրը ուրոյն բառ
մըն է, ժոխիր - էն անկախ:

2 “Մայլիլ” ձեւը յայտնի է որ “զմայլիլ”, ին առանց
չ ի ձեւն է: Այս չ եւ երբեմն = հայերէնի մէջ շատ մը
բառերու սկիզբը կ'աւելնայ (օր. զ-արմանալ, զ-արհուրիլ,
զ-այրանալ, զ-դեանել, զ-յօդել, զ-իջանիլ, ս-քօղել,
ս-փռել եւն) եւ թերեւս կը համապատասխանէ ե-ս-ի
(սքօղել = եւս քօղել, զդետնել = եւս դետնել, զօդել =
եւս յօդել), ս ին չ ի փոխուիլը կրնայ մեկնուիլ ձայնա-
խոխական օրէնքներով:

պասին հինգ լայնքը պէտք եղած է, որպէս զի լեցնէ ֆրանշին լայնքը):

ՄԱՐԴԱՄՈՏԻԿ. — Բարեհամբոյր, ընտանի:

ՄԱՐԴԱՍԱՆ. — Մարդ (առանձին չի դործածուիր, այլ մարդ բառին հետ, եւ կ'ըսուի՝ զ. օր. «մարդ - մարդասան չի կայ . . . , եւն):

ՄԱՐԴՈՏԻԼ. — Մարդու կարգ անցնիլ:

ՄԱՐՄԱԶԵԼ. — Ցուրտէն կոկծալ, տես նաեւ Մշշլ:

ՄԱՐԻՉՔ. — Նուաղում, մարելիք, կ'ըսուի՝ զ. օր. • «ոիրտս մարիչք ընկաւ . . . , (այսինքն վրաս մարելիք եկաւ):

ՄԱՏԵԼ. (մատ - ել) — Մատ մատ անջատել (մսի կողիկին ոսկորները):

ՄԱՏՆՈՒԵԼ. — Բան մը մատով խառնել, կամ ուտել:

ՄԶԷՋ (մտնել). — Մէկուն մտերիմը ձեւանալով զանի համոզել որեւէ խնդրոյ, իր նպատակին ծառայեցընելու համար:

ՄԶՄԸՋ. — Դանդաղօրէն դործ տեսնող, դանդաղաշարժ:

ՄԶՄԸԱԼ. — Ցուրտէն կոկծալ (ձեռքի, դէմքի եւն):

ՄԷՅՆԻԼ. — Սլմիլ:

ՄԷՆՄԷՆ (մանկ. բառ). — Ոտքի վրայ կենալ:

ՄԸԼՀ (ըլլալ). — Զափաղանց թրջել, կակշանալ:

ՄԹՆԾԵԾ. — Գաղտնաբար խորհուած կամ դործուած որեւէ խորհուրդ, դործք:

ՄԹՆԾԱՂ. (մութ - շաղ) — կէս մութ կէս լոյս:

ՄԽԼՃԿՈՒԻԼ. — Շան կամ կատուի պէս պլորուելով պառկիլ:

ՄԽՏԵԼ. — Մղել, հրել:

ՄԿՆՈՏՑՆԵԼ. — Խռովայուղութիւն, բանսարկութիւն ընել:

ՄԱԼՏԱԼ. — Քունին մէջ շարժիլ, երերալ, անորոշ ձայներ հանել (որ ընդհանրապէս արթըննալէն առաջ կը պատահի):

ՄԴՄՎԱԼ. — Հնհնալ, հոգ ընել:

ՄՆԻԿ. — Չուեն նոր ելած փոքր ոջել:

ՄՇՄՇԱԼ. (մուշ-մուշ-ալ) — Մուշ մուշ քնանալ:

ՄՇՈՂԻԼ. — Բոլորովին մարիլ:

ՄՇՏՈՒՏ. — Հինուած, մանած, որմէ կտաւ եւն պիտի գործուի:

ՄՈՐԽԵԼ. (մոխիր-ել) — Մոխիրով ծածկել (կրակը) եւն:

ՄՈՒԹ-ԱՇԽԱՐՀՔ. — Առասպելական հեռաւոր աշխարհնք մը՝ ուր արեւ չի ծագիր, որու մասին անշուշտ ժամանակաւ որոշ աւանդութիւն մը կար, բայց հիմա կորսուած է: Այժմ միայն իբրեւ ասացուած կը գործածուի հողաշնչութեառը, եւ օրինակի համար՝ մարդու մը համար որ շատ տեղեր, շատ հեռաւոր աշխարհներ պտըտած եւ ամէն կողմ խուզարկած է, կ'ըսուի, “մութ-աշխարհնք պիլէ գնացած է”, եւն:

ՄՈՒԹՆՈՒԼՈՒՄ. — Առտուն խիստ կանուխ:

ՄՈՒԼՈՒԼ. — Գունտ, գունտ մնացած, չհաւսարած (խմոր եւն):

ՄՈՒԼՈՒԼՈՒԻԼ. — Ինք իր վրայ պլորուելով պառկիլ:

ՄՈՒՐ. — Զրպարտութիւն:

ՄՋԵԼ. — Մէջ տալ, զ. օր. կ'ըսուի, “հաւը օր մը մջէ, օր մը կածէ կոր”, եւն:

ՄՌԻԿ. — Գուեհիկ, անազնիւ:

ՄՌԼՏԱԼ. — 1. Քրթմնջել. 2. մոլտալ (կատուի):

ՄՍԱՑՈՒ. (միս-ցու) — Կով, եղ, գոմէշ կամ այն զոր կը մորթեն ամէն տան մէջ տարուէ տարի՝ ապուխտ շինելու համար:

ՄՏՄՏԱԼ. — Մտախոհել:

ՄՐԱՓՏԵԼ. — Մէջ մը մրափել, մէջ մը արթննալ:
ՄՐԵԼ (*մուր-ել*). — Մեղմիւ սեւնալ, դ. օր. պատանիի մը համար՝ որուն պեխերը դեռ նոր կը բուսնին, կ'ըսուի, “պրյրիսը մրեր է,” եւն:

ՄՐԺՈՒՔ. — Մանրուք (*առանձին չի գործածուիր այլ մանրութին հետ, եւ կ'ըսուի՝ դ. օր. “չորս հինգ հատ մառուք - մրժուք աղաք ունի եւն:*¹)

ՄՐՄՈԱԼ. — Խողիլ (*քթին՝ փոնդտալու կամ հարբուխի ատեն*):

ՄՐՄՈՈՒԿԻ. — Կէս խմորեալ դինի:

ՄՐՄՐԻԶ (*մուր-մուր-իչ*). — Ջրպարտիչ, ուրիշ
մուր քսող:

ՄՔԼԻԼ. — Կեխիլ:

ՄՕՇԻԼ. — Կրակի փոքր մասնիկ:

ՄՕՏԻԼ. — Դպչիլ, շօշափել (*իսկ ճշտենալ-ի նշանակութիւնը կուտայ ճշտինալ*):

• Ա •

ՆԵՐՄՆԿՈՑ. — Եր ներսէն վշտացող, տոչորող:

ՆԵՐՄՆՈՑ. — Տան ներոը հաղնելիք (*հաղուստ, հականիշը դրանց-ի*):

ՆԵՐՔԵՒՈՒՔ. — Ցորեն եւն մաղելու ատեն մաղէն վար անցած անարժէք մասը:

ՆԵՎԻԼՏԱԼ. — Անօթութեան սաստիկ զգացում ունենալ:

ՆԻՇԱՆԱԾ. — Խօսեցեալ:

ՆՈՐԵԼՈՒՐԴ. — Կորելուկ:

ՆՈՐՈՒԹԻՒՆ. — Կոր տարի, յառաջիկայ տարի:

ՆՕՆՕՇ կամ ՆՕՆՕՇԻԿ. — Սիրուն, սիրելի (*փաղաքշական բառ*):

¹ Այս մթուք ձեւը կ'երեւի յոդնակին է մթուք-ի, որ ուրիշ դաւառականներու մէջ գործածական է մանր-մթուք ձեւով:

ձ.

ՇԱԽԻՑՈՅ. — Շառաշիւն:

ՇԵՆ-ՔԵՐՈԶ. — Շաղփաղփանք, բաջաղանք,
անհաճոյ խօսք. տես նաեւ գուլու-երան:

ՇԼԻՄՏԵԼ. (շիւ-ռտ-ել) — 1. Խլմշտկելով շիւ-
ել (խաղողին ողկոյզը). 2. Շորթել, յափրշ-
տակել:

ՇԻԼԹԻ. — Առանց երեսի (վերմակ, բարձ, բաղ-
մոց եւն). թրք. հինել:

ՇԻՒԵԼ. (շիւ-ել) — Խաղողի ողկոյզին պտուղները
փետտել, շիւը թողուլ:

ՇԽԻՑՈՅ. — Շքիւ շքիւ ձայն հանել:

ՇԿՆՏԵՐԵՍ. (շիկն-ռտ-երես) — Համեստ, ամբշ-
կոտ:

ՇՆԹՈՒԿԻԼ. — Շան նստելու ձեւովը նստիլ:

ՇՇՆԿՈՅ. — Առափիւն:

ՇՈՂ. — Տաքութիւն:

ՇՈՇՈՐԹ. — Հիւանդութեան մը հետքը. 2. Նշոյլ:

ՇՈՇՈՐԹԵԼ. — Անցած հիւանդութեան մը հետ-
քերուն կամ ախտանիշերուն վերստին երեւ-
ան դալը:

ՇՈՒ. — Երախաներու երանքին կապուած լաթ:

ՇՈՒԼԵԼ. — Զեւ մը կար (ասեզը լաթին մէյմը
այս, մէյմը այն կողմը խոթելով կարուած):

ՇՈՒԼԱԼ. (շուլալ-ել) — 1. Շուլալի ձեւ կարել.
2. Միւել. օր. “գանակը սիրտը շուլլեց . . .”

ՇՈՒԼՈՒԻԼ. — 1. Միսուիլ, 2. Մաքլցել. օր.
“ծառն իվեր շուլլուեցաւ, ելաւ . . .”

ՇՈՒԾԻԿ. — Քնոյ կամ գինովութեան ազդեցու-
թեան տակ թմբելով՝ աչքերուն ծանրանալը:

ՇՈՒՀՈՂ. (շէռ = մէղ-հող) — Տեսակ մը հող
որ օրօրոցին մէջ կը դնեն եւ երախան վրան
կը պառկեցընեն. թրք. հէտլլի-+:

ՇՓՂԻԿ. — Երախայի գդակ:

ՇՕՐՈՒՐԴ. (թերեւս՝ շոր-ուրդ) — Վայելուչ
շարադրութիւն (խօսքի, դրուածքի):

1.

ՈՂՋԱՉԵՒ. (ողջ-ձեւ) — Հագուստ մը վերջնապէս ձեւելէ առաջ՝ կերպասը չափել չափչփել եւ մոքով ձեւին այլեւայլ մասերը որոշել, հասկնալու համար թէ կերպասը ձեւուելիք հագուստին պիտի բաւէ եւ թէ ինչ կերպով ձեւել աւելի յարմար է:

ՈՍԿԵԶՈՒՐ. — Լուծուած ոսկւոյ՝ որ առարկաները ոսկեզօծելու կը ծառայէ (որուն կ'ըսուի “ոսկեջրել”):

ՈՍԿԻ-ԿԱԿԱ. (մանկ. բառ) — Ա. Հաղորդութիւն:
ՈՏՆՏՈՐԻԼ. (ոտն-ւոր-իլ) — Երթալու պատրաստուիլ:

ՈՐԲՈՒ-ԹԱՆ. — Ասացուած՝ որ կը գործածուի նշանակելու համար մարդու մ'ունեցած միակ կերակուրը կամ ըմպելիքը, զոր խնայութեամբ եւ զգուշութեամբ կը գործածէ:

ՈՐՉԼԵԶՈՒ. — Խայթիչ, կծու լեզու ունեցող:

ՈՒՂԻԿ-ՃՈՒՂԻԿ ԳԱԼ. — Գալարուիլ (ցաւէ):

ՈՒՆԵՒՈՐ. — Հարուստ, մեծատուն:

ՈՒՆՔԾՈՒՈՒԹԻՒՆ. — Քէն, սրտնեղութիւն (որ մարդկային դէմքին վրայ ընդհանրապէս կ'արտայայտուի ունքերուն խոժու ամփոփմամբը, որմէ՝ այս բառը “ունծունին”):

ՈՒՏԱՆ¹. (ուտ-ան) — Շատ ուտող, որկրամոլ:

ՈՒՐԹԻԼ. — Հանդիպիլ:

2.

ՉԱՐ-ԻԼԻԱՆՈՍ. — Յուլիանոս ուրացող. (այս բառը խիստ չար մարդու իբր հոմանիշ կը գործածէ ժողովուրդը, առանց սակայն գիտնա-

¹ Ան մասնիկը բայերու արմատներուն վրայ աւելնալով՝ յաճախութիւն ցուցընող բայանուն մը կը ձեւացընէ. օր. խման (շատ խմող), ուտան (շատ ուտող), պարտան (շատ պատաղ), վազան (շուտ վազող), ածան (շատ ածող) եւն:

լու անոր պատմական նշանակութիւնը . կ'երեւի թէ այս անուան յիշատակը Յուլիանոսի օրերէն ի վեր մնացած է) :

2ԱՐՔԱԾ. — **Տոկուն,** **վշտի,** **նեղութեան** կամ **ծանր** աշխատութեան հանդուրժող կամ հանդուրժել կրցող :

2ԸԹ. (մանկ . բառ) — **Կոտրել:**

2ԻՓԻՔ. (մանկ . բառ) — **Լոգնալ:**

2ԻՔ2ԻՔ. (մանկ . բառ) - **Պարել:**

2ԼԹԻԿ. — **Գուեհիկ,** **թեթեւսօլիկ:**

2ԼԽՏԻ. — **Թեթեւաբարոյ:**

2Մ2ՄԱԼ. — **Առանց** ախորժակի՝ **իբրեւ թէ ուտել:**

2ՈՐԵՓՈՑ. (չոր - եփ - ոց) — **Զուրը պէտք եղածէն աւելի քիչ** (կերակուր) :

2ՈՐԹԱՆ. (չոր - թան) — **Գնդաձեւ շինուած եւ չորցուած մածուն զոր ձմեռը հարելով ապուրի կը խառնեն:**

2ՈՐԹԱՆ-ՀՐԻ. — **Չորթանը հարելու համար շինուած հողէ մասնաւոր աման:**

2ՈՐՈՑՔ. — **Չմեռուան համար ամառուընէ չորցուած ընդեղէնք եւ բանջարեղէնք:**

2ՈՒՆԵԽՈՐ. — **Աղքատիկ:**

2ՏԵՍ. (չ - տես) — **Բան չտեսած, աղքատ վիճակէ մէկէն ճոխութեան փոխանցուող գձուձ, շահախնդիր (մարդ):**

Պ.

ՊԱԹ. — **Մէջը ռահան, սոխ, ըրպիան, ծաթրին եւն մանրուած՝ ջուր մը (sauce), որուն մէջ հացի պատառներ թաթխելով եւ ուսւահոթատերեւին մէջ փաթթելով կ'ուտեն:**

ՊԱԼԱՐՏ կամ ՊԱԼՐՏՈՒԿ. — **Առոյգ, կայտառ:**

ՊԱՀԱՍՏէն. — **Պահուած, տօնական հանդիսաւոր օրերու յատկացուած (հագուստ, կահարասիք եւն):**

ՊԱՀԾՈՒ. (պահ - ած - ոյ) — Եբը որդեգիր կամ
սպասաւոր պահուած (աղջիկ կամ մանչ):

ՊԱՀՈՒԾՈՒՔ. — Մանկական տեսակ մը խաղ
որուն մասնակցողներն այս ու այն կողմ կը
պահուըտին եւ իրենցմէ մէկը կ'աշխատի պա-
հուըտողները գտնել:

ՊԱՃԻԿ. (մանկ. բառ) — Պառկիլ:

ՊԱՆ. — Անտառներու մէջ բնակող ոգի, (ծառերու
տակ միզելը վտանգաւոր կը համարուի, ուստի
զիրար կը զգուշացընեն ըսելով թէ «պանի
կ'ուրթիս»):

ՊԱՇՏՈՑ. — Չափազանց գուրգուրանքի, գրեթէ
պաշտումի առարկայ եղող (զաւակ եւն):

ՊԱԶԻԿ. — Համբոյլը:

ՊԱՊԱՀ. (մանկ. բառ) — Պահել:

ՊԱՏԿԱՐ. (պատ-կար) — Չեւ մը կար, (լաթին
երկու եզրներն իրար բերելով եւ թելը միշտ
վրայէն անցընելով կարուած):

ՊԱՏՌՏՈՒՒՒԼ. — Չափազանց գրգռութեամբ
խօսիլ, բղկառուիլ:

ՊԱՐՈՒՑԵԼ. — Կտրուած թելերն իրարու միա-
ցընել՝ թուքով փակցընելով եւ երկու մատ-
ներու մէջն ոլորելով թելը. (Ա+Է-Պ-Ր-Ռ-Ջ
[= թուքով պարուցուած, փակցուած] կ'ը-
սուի որ եւ է գործք, որ հարեւանցի մը կա-
տարուած է եւ հաստատ հիմ չունի):

ՊԱՐՊԱՐ. (մանկ. բառ) — Պարել, խաղալ.

ՊԱՐՏԿԵԼ. — Ծածկել, հետաջինջ ընել (յան-
ցանքը, աղտեղութիւնը, տգեղութիւնը եւն):

ՊԱՑՈՒՔ. — Մսացուին մսէն արտադրուած իւղ:

ՊԱՔԿԵՐ. — Պահը ուտող:

ՊԵԹԼԻԼ. — Ծածկուիլ, պարտկուիլ (թերու-
թեան մը, յանցանքի մը, աղտեղութեան
մը եւն):

ՊԵՇԵԼ. — Հոգալ, խնամել:

ՊԵՇԾՈՒԿ. — Հոգածու, տնտեսագետ, տան-
տիկին:

ՊԵՊԵՔ. (մանկ. բառ) — 1. Փոքրիկ երախայ,
մանկիկ. — 2. Պատկեր, նկար. — 3. Պա-
ճուճապատանք:

ՊԵՏԵԼ. — Տես Պէշել:

ՊԵՏՈՒԿ¹. — Տես Պէշուկ:

ՊԵՏՕՆ. — Անդործ, անկուտի (մարդ):

ՊԵՐԻՆՔՍԻՎԱՐ². — Երեսին վրայ (ընկնիլ):

ՊԵՆՉ. — Ստորին, լայն մասը (քթի):

ՊԻՇ, ՊԻՇՈՒԿ. (մանկ. բառ) — 1. Աղեկ. — 2.
Կոր հագուստ:

ՊԻՊԻ. (մանկ. բառ) — Դրամ:

ՊԻՏՈՒԱԼԻ. — Պիտանի:

ՊԼՇԿԵԼ. (թլք. Դ-Լ-Հ-Յ-Շ-Կ-Ե-Լ) — 1. Վարակել, աղ-
տեղել. — 2. Մէկու մը հետ վիճել, կոիւ
հանելու պատրուակ փնտուել:

ՊԼՊԼ. — Փոքր սափորիկ հողէ (որուն ծորակէն
ջուրը վաղելու ատեն “պըլ պըլ” ձայն կը
հանէ, որմէ՝ այս բառը պըլ-պըլ):

ՊԼՊԼԻԼ. (որմէ գուցէ Դ-Լ-Յ-Ջ-Կ-Ի-Լ) — Օճառին չա-
փաղանց փրփրիլը:

1 Ո-ի մասնիկը քանի մը տարբեր գործածութիւն-
ներ ունի. Նախ՝ ինչպէս յայտնի է, բառի մը կցուելով ա-
նոր փաղաքշական ձեւ մը կու տայ. օր. քուրուկ, հարսնուկ,
գիրուկ, կարմրուկ եւն. Երկրորդ՝ բայերու արմատներուն
կցուելով կը ձեւացընէ տեսակ մը բայածական. օր. բանուկ
(մարդ), քալուկ (ձի), եփուկ (միս), լսուկ (ականջ) եւն:
Երրորդ՝ նոյնպէս բայերու արմատներուն վրայ աւելնալով
կը կազմէ տեսակ մը անցեալ գերբայ որ Մշոյ գաւառա-
բարբառին մէջ ընդհ. գործածութիւն ունի. օր. նստուկ
(նստած), կայնուկ (կայնած), հաղուկ (հաղուած), անշում-
ժումումէ կ'ըլլայ . . . եւն:

2 Այս ՊԵՐԻՆՔՍԻՎԱՐ բացատրութեան մէջ է Հ-Ր-Ը կը
հասկըցուի, բայց ՊԵՐԻՆՔՍԻՎԱՐ կը մնայ դժուարահասկնալի:
արդեօք բերանուն է Հ-Ր-Ը է:

- ՊՃՐՏԱԼ. — ՄԵՂՄԻւ ԵՎԻԼ՝ պլճ պլճ ձայն հա-
նելով:
- ՊՃՊՃ կամ ՊՃՊՃՈՒԿ. — ՃՈՂՃՂՈՎՔ, շփացած
(մարդ):
- ՊՈՒԼԻՆԸ. (ԵԼԵԼ) — տԵ՛ս ՊՈՒԼԻՆՈՐԻԼ:
- ՊՈՒԼԻՆՏՈՐԻԼ. — Ոչինչ բանէ մը գրգռուիլ
դիտադրդուիլ:
- ՊՈՒՏՏ կամ ՊՏԻԿ. — Փոքր կաթիլ:
- ՊՈՒԾՈՏԵԼ. — Գործ մը յաջողցընեմ ըսելու ա-
տեն՝ անձարակօրէն անյաջողութեան մատ-
նել, աւրել:
- ՊՈՒՃՔԻԼ. (պոճուք-իլ) — Խրար խառնուիլ:
- ՊՈՒՃՔԻՈՐԻԼ. — Մէկու մը հետ վէճ, կոիւ հա-
նելու համար պատրուակ փնտուել:
- ՊՏԸՏԱՆ. — Շատ պտըտող:
- ՊՏՂԵԼ. (պտուղ-ել) — Խաղողիողկոյզին պտուղ-
ները փրցընել:
- ՊՏՂԻԼ. — Աւրուիլ (գրի՝ երբոր գրելու ատեն
թղթին վրայ մելանը մէկէն շատ կը վազէ,
կամ գրուածքին վրայ շուր կը կաթէ). 2.
Պատուիլ, կուրանալ (աչաց):
- ՊՏՂՈՒՆՉ. — Բանի մը այն փոքր քանակու-
թիւնը՝ որ երկու մատով կ'առնուի:
- ՊՏՆԵՐԸ¹ (բռնուիլ). — Շուարիլ մնալ (գժուա-
րին գործի մը առջեւ):
- ՊՏՐՏԱԼ. — Գրեթէ անլսելի ձայնով բան մը
խօսիլ կամ աղօթք մը արտասանել, որ
շրթունքներու շարժումէն միայն մակա-
բերուի:
- ՊՐՊՈՒԹՅ. — Ծայր՝ սկիզբի կամ վերջի (որոնց
կ'ըսուի առջի պրպութ, վերջի պրպութ):

¹ Այս արներ ձեւն ալ որ անշուշտ յոգնակի է,
գժուարաւ կը հասկցուի: Գուցէ այս ձեւն ուներ որոշ
նշանակութեամբ իր եղակին, որ հիմայ գործածութենէ
ինկած է:

ՊՐԾԵԼ. — Դեռ ոտքի չելած մանուկներուն գետնի վրայ քսուելով յառաջանալը, որ քաշլելու նախաշաւիղն է:

ՊՕՂԻԿ. — Տեսակ մը անտերեւ բոյս՝ որ աղջուրը կը դնեն ու կ'ուտեն:

ՊՕՊՕԶՑՆԵԼ. — Բարձր տեղ մը դնել:

ՊՕՊՈՂՈՒԻԻԼ. — Բարձրադիր նստիլ:

ՊՕՄՉԱԼ. (որմէ՝ պօռչտալ) — Պոռալ, կանչել:

ՊՕՍՏԻԿ. (մանկ. բառ) — Վազվոտել, կայտուել:

ՊՕՏԻՃ. (պատիճ) — Թարմ բակլա (որ պատիճի ձեւ կ'ունենայ):

❖ .

ԶԵՀՄԻ. — Ճախարակ:

ԶԱԿԱՌՈՏՈՐ. (ջիղ-կոտոր) — Զղաթափ ըլլալ, մեռնիլ. (Մամիկներն անէծք տալու ատեն կ'ըսեն. “Զղակոտոր ելլես . . .”):

ԶՈՒՐՓՈԽ. — Օդափոխութիւն:

ԶՐԼԻ. — Զուրը շատ, ջրալի (կերակուր):

ԶՐՀԱՄ. — Զրալի եւ անհամ (կերակուր):

ԶՐՇՈԽ. — Շնջրի:

ԶՐՎԱԹ. (ջուր-վաթ = թափ) — Մէզ:

❖ .

ՌԵՆՏԻԿ¹. — Սիրուն, գեղեցիկ:

ՌԻՆՏ. — Աշէկ:

❖ .

ՄԲՄԲԱՆԱԼ. (սուրբ - սուրբ - անալ) — Սուրբ ձեւանալ, ինք-զինք անմեղ յուցընել, կեղծաւորիլ:

¹ Եւդոկիոս բարբառին մէջ ուով սկսող բառերն առանց սկզբնահունչ ձայնաւորի մը շեն արտաբերուիր հետեւաբար վերի բառերը կը հնչուին ը-ը-ն-դին. ը-ին-ու դարձեալ՝ Ռուբէն, ռահան, ռամիկ կը հնչուին ս-ս-ս-բէն, ը-եհէն, ը-ս-մի եւն:

- ՍԵԿԵՄՈՒԿ.** (սեկ-մուկ) — ջղջիկ :
- ՍԵՂՄԱՆ.** — Լիրք, անամօթ :
- ՍԵՐԵԿԵԼ.** — Բարակ սեր մը կապել երեսը . զ .
օր . “ ջուրը սերեկեր է ” , կ’ ըսուի , երբ սառոյցի
բարակ խաւ մը կը ծածկէ երեսը :
- ՍԵԿՈՒՑՔ.** — Սեւ մասը (աչքին , լեարդին եւն) :
- ՍԸԼԻՒԿ.** — Սատանային երկու աղջիկներէն մին ,
տես նաև „ բըլիկ ” :
- ՍԸԼՄԵՌԻ.** — Չաւարին կամ ապրցուին մանր
մասը :
- ՍԻՐԱԿՈՐԻԼ.** — Գժտելէ յետոյ հաշտուիլ , վերըու-
տին սիրով վարուիլ իրարու հետ :
- ՍԻՐՏ ՀԱՏՆՈՒՄ.** — Սիրտ հատցընող :
- ՍԻՐՏ ՄԱՇՈՒՔ.** — 1. Սիրտ մաշող . 2. Հոգ ,
մտատանջութիւն :
- ՍԻՐՏ ՏՐՈՐՈՒՔ.** — Սիրտ կեղեքող , սրտաշարժ :
- ՍԼՆՔՏԱԼ.** — Ասդին անդին թափառիլ , գատար-
կաշըջել :
- ՍԿՐԹԵԼ.** — 1. Հարեւանցի մը կամ երեսանց
քերել , քերթել . 2. Բանի մը երեսի կամ
մէջի մասը մէկդի հանել , մերկացընել . օր . կ’ ը-
սուի “ ճիւղը սկրթել ” , (տերեւաղերծ ընել) ,
“ հագուստը սկրթել ” (մէկէն քաշել հանել) ,
“ սուրը սկրթել ” (պատեանէն դուրս հանել) ,
“ աղիքը սկրթել ” (մատներու մէջէն սահեցը-
նելով՝ մէջի աղտեղութիւնը դուրս հանել) .
թրք . սըլ-նլ-ճա+ :
- ՍԿՐԹՈՒԻԼ.** — Ճողովրիլ , օձիքն աղատել (մէկու
մը ձեռքէն , ամբոխի մը , գործի մը մէջէն) :
- ՍՄՔԻԼ.** — Թոռմիլ , թոշմիլ , կծկտիլ :
- ՍՆԿՈՆԿԱԼ.** — Կամացուկ կամացուկ թափառիլ ,
դալ (տեղ մը՝ լրտեսելու կամ մասնաւոր
նպատակի մը համար , առանց զայն յայտնել
համարձակելու) :
- ՍՈԹՏԵԼ կամ ՍՈԹՏՈՐԻԼ.** — Շաղիկին կամ
վարտիքին թեղանիքը վեր առնելով՝ մերկացը-

նել (թեւը կամ սրունքը, աշխատութեան ատեն):

ՍՈՒՐԱԾ. — Մանրած եւ իւղի մէջ խորովուած սոխ, (կերակուր պատրաստելու համար):

ՍՈՒԼԻԿ-ՄՈՒՍՏՈՒԹԻԿ. — Միամիտ, անհոգ, ապուշ, ոչ-իրազեկ. օր. այսպիսի մարդու մը համար կ'ըսուի՝ “սուլիկ-մուստութիկ” կը նստի կը կենայ:

ՍՈՒԼՈՒԼ. — Սրածայր, ցից, թրք. -էլլէ:

ՍՈՒՂԾԱԽ. — Իր ապրանքը սովորական գներէն աւելիի, սուղի ծախող (խանութպան, վաճառական եւն):

ՍՈՒՏԱՑՈՒԿ. — Կեղծ լաց:

ՍՈՒՌԱԼ. — Առոսուռ զգալ, դողդողալ:

ՍՈՒՍՈՒՄ. — Ոչ այնքան բարակ ծեծուած (աղեւն):

ՍՏԵԼ. (սուտ-ել) — 1. Առտ խօսիլ. 2. Իր քմահաճոյքէն ետ դառնալ, հրաժարիլ. օր. քմահաճ ու շփացած տղու մը համար՝ որ իր բոլոր կամքերը կատարել տալ կ'ուզէ, կ'ըսուի, “աս տղան ըսածը չի ստեր,” (այսինքն խօսքէն ետ չի դառնար, կը յամարի = se démentir):

ՍՏՐԻՃ. — Չափազանց սեւ (մարմին). զ. օր. կ'ըսուի “սեւ ըստրիճ երես մ'ունի,, եւն:

ՍՐԱԸՓԱԼ. — Ցուրտէն դողդողալ:

ՍՐՏԱԹՈՒՆԴ. (ըլլալ) — Ցուզուիլ, սրտին թունդ ելլելը:

ՍՐՏԱՎԵՐՔ. (ըլլալ) — Խոր վիշտ, սրտի ցաւ ունենալ:

ՍՐԻՈՐԻԼ. — 1. Առւրով զինուիլ. 2. Մէկու մը դէմ դժուելով մաքառիլ, հակառակ կենալ:

ՍՔԼԻԼ. — Տես “Սմբիլ,”:

Վ.

ԱԱԼԻՉԿՈՒՆ. — Մէկու մը դէմբին, հասակին վայլելիք (հագուստ եւն):

- ՎԱՂԱԿԻՆԳՈՒՑ.** (թերեւս՝ վաղին՝ այդուց) — Առաւուն կանուխ. տես նաեւ վանդուց:
- ՎԱՅՀԱԶԱՐՆ.** (վայր-հաշ-ան) — Առ ու ան խծբծող, քննադատող, վայրահաչ:
- ՎԱՅԵԼ.** — Չարախօսել, նախանձիլ (մէկու մը):
- ՎԱՆԳՈՒՑ.** (թերեւս՝ վաղ այդուց) — Առաւոտ:
- ՎԱՐԻՉՔ.** — Վարք, վարմունք:
- ՎԱՐՎԱՐԻԿ-ՎԵՐՎԵՐԻԿ.** — Հաց կատակ (մարդ՝ որ մէկու մը ամէն քմահաճոյքներուն կը հնազանդի եւ կը կատարէ). օր. կ'ըսուի. “աս մարդը այն ինչ հարուստին վարվարիկ-վերվերիկն է . . .”:
- ՎՃԱԼ.** — 1. Մլաւել (կատուի), 2. Խեղճուկ խեղճուկ հեծեծել:
- ՎՃԱԽ ԿԱՄ ՎՃԿՈՒԹԻՒՆ.** — Տօն համբարձման, (որ ատեն հեթանոսական դարերէ մնացած սովորութեան մը համեմատ վիճակ կը հանեն այլեւայլ արարողութիւններով):
- ՎՐԱԿՈԽ.** — Տեսակ մը կար, (լաթին երկու եղբերն իրար բերելով շուլալ ընելէն ետեւ անդամ մըն ալ շուլալուած եզրը դէպի ներս դարձնելով կարուած):
- ՎՐԱՉԳՈՑ.** — Բան մը՝ զոր ոչ ոք կ'ուղէ ընդունիլ, եւ աս՝ անոր վրայ կը ձգէ, ան՝ միւսին վրայ:
- ՎՐԱՌՈՑ.** — Վերարկու, թիկնոց:
- ՎՈՏՐՏԱԼ.** — Քրթմնջել:

§.

ՏԱԿ. — Ճակնդեղ:

ՏԱՀՐԻԼ¹. — Յոդնելէ վերջ հանդիսաւ առնել. զ. օր. կ'ըսուի՝ “Գիշեր ցորեկ կը բանի, նէ

¹ Կրնայ կարծուիլ թէ այս դահրէլը “դադրիլ” բառն է: Թէեւ ո՞ ին հի փոխուիլն անսովոր ձայնափոխութիւն մըն է Եւդոկիոյ բարբառին համար, բայց ուրիշ քանի

կը յոդնի նէ կը տահրի, նէ հանգչում ունի
նէ տահրում,, եւն:

ՏԱՆՏԱՆ. (մանկ. բառ) — Խաղալ:

ՏԱՊԿԵԼ. — Տապակի մէջ իւղով խորովել:

ՏԱՊԿՏՈՒՔ. — Տապակի մէջ եփուած խորովա-
ծոյք:

ՏԱՏԱԿԻԼ. — Այրիլ, մրկիլ, (ընդհանրապէս
“այրիլ,,ին հետ կը գործածուի եւ կ'ըսուի՝
“էրիլ տատակիլ,,):

ՏԱՏԻՍ. (մանկ. բառ) — Ոտքի ելել, քալել:

ՏԱՏԻԿ-ՊՈՒՏՏԻԿ. — Մանր մանր քայլերով՝ յամ-
րաբար (քալել, նման նոր ոտքի ելլող տղոց
կամ տկարացած ծերերու քալուածքին):

ՏԱՐԵԼ. — Խաղի մէջ յաղթել (խաղընկերը),
խաղը շահիլ:

ՏԱՐԿՈՐՈՒ. (տար-կորու [արմատ՝ “կորուսանել,,
ի]) — Տարագրութեան մէջ թափառական
եղած, հետքը կորսուած:

ՏԱՐՈՒԻԼ. — 1. Խաղը կորսնցընել. 2. Մէկու մը
համար շատ դրամ վատնել, ծախք ընել
(առանց արդիւնքի):

ՏԱՐՏՎԱԼ. (թլք. ուղղվածու, ուղղվածուն էլուն) —
Ցըրուել, ցիրուցան ընել:

մը գաւառականներու մէջ ու, ն, ու ձայներուն է ի հետ
գտնուած ատեն՝ երկուքին մէկէն հ ի ամփոփուելուն օրի-
նակները կան. զ. օր էհաւ, ուր իէհաս (= երթալ, ուր
կ'երթաս), պահէզ (= պարտէզ) եւն: Կը դիտուի ան-
շուշո՛ թէ “դադրիլ,, բառին մէջ ալ ու ին հետ ը կը
գտնուի, թէեւ յետադաս: Յայտնի է՝ որ ձայնափոխու-
թիւններու մէջ նկատելի է գրերուն իրարու վրայ ունեցած
ազդեցութիւնը, որ սակայն նոյն չէ ամէն գաւառաբար-
բառի մէջ. զ. օր. մի եւ նոյն պարագային մէջ ճանիկի եւ
Տրապիզոնի գիւղօրէից գաւառաբարբառը ն, ու, ու գրերէն
նախընթաց ը ն լ-ի կը փոխէ. զ. օր. էլլու (= երթալ),
մաշդ (= մարդ), ժողովուշդ (= ժողովուրդ), վաշդապետ
= վարդապետ), էշդ (= յարդ) եւն:

- ՏԱՔԴԵՂ.** — Պղպեղ:
- ՏԱՔՏՈՒՆ.** — Բաղնիք:
- ՏԱՔՑՈՑ.** (ԴՆԵԼ) — Պաղ կերակուր մը կամ որ
եւ է բան մը կրակի վրայ տաքնալու դնել:
- ՏԵՌ.** — Աղմկալից վրարձակութիւն:
- ՏԶՏԶԱԼ.** — Տըզ տըզ ձայն հանել, բզզալ:
- ՏԵՏԵԽ.** (մանկ. բառ) — 1. Պտտիլ, տեղ եր-
թալ. 2. Աւանակ, ձի կամ որ եւ է գրաստ՝
որուն վրայ կը հեծնուի:
- ՏԵՐՆՏԱՍ.** — Տօն Տեառն ընդ առաջի:
- ՏԸԽ.** (մանկ. բառ) — Ծեծել:
- ՏԻԶԱՆԱԼ.** — Հպարտանալ, գոռողանալ, ամ-
բարտաւանել:
- ՏԻՆԿՕՋ.** — Գոռոզ, ամբարտաւան:
- ՏԻՏԻԿԵԼ.** — Փետրատել, բղիկ բղիկ ընել:
- ՏԻՏԻՍ, ՏԻՏԻԿ.** (մանկ. բառ) — Կստիլ:
- ՏԻՐՈՒԹԻՒՆ.** (անել) — Մէկու մը տէր, պաշտ-
պան կանգնիլ¹:
- ՏԽԵԼ.** (թրք. Ռըժաման) — Կերս մղել:
- ՏԽԸՃԵԼ.** — Չարչըկել, սեղմել, սեղմրտկել
(մէկը՝ կատակի համար, կամ տղայ մը՝ սիրե-
լու ատեն):
- ՏԽԻՃ ՏԽԻՃ.** (անել) — Տես դիճել:
- ՏԿԵԼ.** (տակ-ել) — Ծծել մինչեւ յատակը:
- ՏՎԱԲԵՐՔ.** — Ծննդաբերութիւն:
- ՏՎԱՄԱՐ.** — Երախայ ունեցող մայր:
- ՏՎԱՍԿԱՆ.** — Կորածին կին (որ ծննդաբերու-
թեան յարակից տկարութենէն դեռ ապա-
քինած չէ):

¹ Երբեմն զարմանք յայտնուած է՝ թէ ինչո՞ւ Տէր
բառին մէջի է ձայնաւորն է ի փոխուած չէ ծանօթ դէրու-
թիւն (= պետութիւն) ածանցին մէջ, բայց ահա կը տես-
նուի՝ թէ ժողովուրդը միեւնոյն աճանցը ճիշդ հայ լեզուի
ձայնական օրինաց համաձայն դէրութիւն ձեւով պահած է
իր կենդանի բարբառին մէջ, թէեւ դէրութիւնէն տարբեր
նշանակութեամբ որ վերը արուած է:

ՏԱՐԱԾՈՒՔ. — Նորածին մանկան մկրտուած օրը ազգականներն եւն հրաւիրելով՝ հացկերոյթ տալու եւ աւանդական արարողութիւններ կատարելու սովորութիւնը :

ՏԱԼՏԱԼ. — Լեզուն կապուելով՝ անհասկնալի ձայներ հանել, թոթովել:

ՏԱՏՎԻԿԻԼ. — Թացութեան մէջ մարմնոյ մը հալել, կազմալուծուիլ:

ՏԱՏՎՈՒԿ. — Մտահոգութիւն:

ՏՄՊԵԼ. — Հաղիւ իմն զգալ, հասկնալ, կռահել:

ՏՆԵՑԻ. — Ամուսին (կնիկ):

ՏՆԿԼՏԱԼ. — Ճօճելով ձայն հանելը (զանգակի եւն):

ՏՆՏՆԱԼ. — Դանդաղել, յամենալ:

ՏՆՓԵՍԱՅ. — Փեսայ՝ որ կանխաւ եղած որոշման համաձայն իր աներոջն ու զոքանչին տունը կը բնակի:

ՏՈՏԻԿ, ՏՈՏՈՒ. (մանկ. բառ) — Ոտք:

ՏԹԼՏԱԼ. (թըք. ուստած) — Բարբանջել, քըքթմնջել:

ՏԹՃԱՆ. — Դաժանաբարոյ, անհամբոյլ:

ՏԹՈՏԻԼ. — Արդողիլ, գժտիլ:

ՏԹՏԹԱԼ. — 1. Շաղակրատել, սիրտ նեղացընող, վիրաւորիչ խօսքեր զբուցել. 2. “Խօսիլ” ին անարդական ձեւը:

ՏՏԹԵԼ. — Աղմուկով փուք արձակել:

ՏՐԱՊՏԵԼ. (տիր-ա-պետ-ել) — Գրաւել, իւրացընել:

ՏՐՈՒԵԼ. — Ճգմել, ճնորել:

ՏՐՏՕՇ. — Տանտիկնութիւն չգիտցող, անհոգ, անմաքուր (կին). թըք. Փէնըն:

ՏՐՓԱԼ. — Չափազանց հիւծիլ, տկարանալ, հոգին ելլելու վրայ ըլլալ:

ՏՓԵԼ. — Ծեծել:

ՏՓՈՑ. — Ծեծ:

ՏՔԱԼ. — Հիւանդութեան ատեն, կամ ծանր աշխատութեան մէջ, կամ ծանր բեռան տակ հեծեծել:

ՏՕՆ կամ ՏՕՆՈՒԹԻՒՆ. — Տօն Ա. Ծննդեան:
ՏՕՆՏՕՆՈՒԹԻՒՆ. — Հագուիլ, Հքուիլ (ի ցոյց):
ՏՕՆՏՕՆՑՆԵԼ. — Ո՛ր եւ է բան աչքի երեւալիք տեղ մը դնել:

ՏՕՏՕԶ կամ ՏՕՏՈԼՕԶ. — Բարձր, սրածայր:
ՏՕՏՕԶԵԼ. — Խաբել:

ՏՈՒՏՈՐԱԼ. — Երերալով, Կողդողալով քալել
 (Հիւանդութեան, ակարութեան հետեւանոք):

3.

ՑԱԹԵԼ կամ ՑԱՏԵԼ. (= ցայտել) — Ճառագայթել, ծագել (լուսոյ):

ՑԱՄՔԵՓՈՅ. (ցամաք-եփ-ոյ) — Ջուրը քիչ, ցամքուկ եփուած (կերակուր):

ՑԱՅԵԼ. — Հարեւանցի մը, քիչ մը ջրով լուալ (ամանը). թրք. ՀԱՅԻՆՅԱՎ:

ՑԱՆՈՒՔ. (ցան-ուք) — Հացի թիկին վրայ ցանուելիք թեփ կամ ալիւր (որուն վրայ կը դնեն նկանակին խմորը, որպէսզ զի թիկին կամ փռան յատակին չփակչի):

ՑԱՒՄԵՆԾԻԿ. — Պղտիկ ցաւը մեծ բանի տեղ դնող, ցաւի չդիմացող:

ՑԻՑԻԹԻԹ. — Ցցուած, սրածայր քիթ ունեցող:

ՑԼԻՑԼԻԿ. (ըլլալ) — Անդագար վաղել, վաղվղել, չափաղանց աշխատիլ, յոգնիլ:

ՑԼԿՏԵԼ. — Անխնայ գործածելով մաշել, պարուտել (հագուստը):

ՑԼԿՑՈՒԻԼ. — Ցլիկ ցլիկ ըլլալ:

ՑՆՑՆ. — Գճուձ, կեղծաւոր (մարդ):

ՑՈՒՑԱՆՔ. — Նշան, հրաշք:

ՑՈՒՑՈՒԼԱՆՔ. (ընել) — Ի ցոյց հանել, ցուցադրել:

ՅԱԵԼ. — ՓՈՐՀԱՐՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՆԱԼ:

ՅՐՎԱԹ. (ցիր-վաթ) — ԶԵՂԽ, ՀՈԱՅԼ, անառակ:

ՅՐՑՎՆԻԼ. (ցիր-ու-ցան-եղանիլ) — ՄՄԱՄՈՂՈՒԹԻԼ, ԽԵԼԱԿՈՐՈՍ ՌԱԼ (ծԵՐՈՒԹԵԱՆ, կամ յանկարծական վշտի մը հԵՏԵԼԱՆՈՔ):

ՅՐՔԵԼ. (ցիր-ուք-ել) — ԹԱՎԻԵԼ, ցիրուցան ընել, (ընդհանրապէս “վաթել” բառին հԵտ կը գործածուի — ՀԵՇԵԼ-ՇՐԵԵԼ):

ՅՕՂՈՒԵԼ. — ՏԵ՛ս “ՅԱՅԵԼ,,”:

Փ.

ՓԱԹ. — (մանկ. բառ) — ԸՆԼԻՆԻԼ:

ՓԱԹԱԹ. — ԽԱԲԵԲԱՅ (մարդ):

ՓԱԹԹԵԼ. — 1. Պատութել, պլորել, կծկել. 2. Ծաղրել, հԵղնել. 3. (Այս բառը կը գործածուի նաեւ անէծքներու մէջ. օր. “ԳՐՈՂ ՓԱԹԹԵՔ [ելլէ], ԽՉԽՉՈՒԿ ՓԱԹԹԵՔ, ԽՈԳԱ ՓԱԹԹԵՔ . . . , եւն):

ՓԱԼՓԼԻԼ. (փայլ-փայլ-իլ) — ՇՈՂՉՈՂԱԼ, ցուցալալ:

ՓԱԿՑԱՆ. — Կպչուն:

ՓԱՏԵԼ. (փայտ-ել) — Փայտով ծԵծԵԼ, գանահարել:

ՓԱՏՆԱԼ. (փայտ-ա-նալ) — ՑՈՒՐՄԵՆ սառիլ, փայտանալ:

ՓԱՏԻՈՐ. (փայտ-աւոր) — Ոստիկան:

ՓԱՐՏԵԼ. — ՃՈՃԵՋՐՆԵԼ:

ՓԱՐՏԻՉ. — Ծայրը ցնցոտիներ կապուած երկայն վարոց, որով հայի փուռը կը փարտեն, (այսինքն կրակները դուրս կը հանեն):

ՓԱՓԱ. (մանկ. բառ) — Հիւանդ:

ՓԵՍԱԽԱՂ. — Հարսանեաց նախընթաց իրիկուան խրախճանութիւնը, որ ատեն փեսան խումբ մը երիտասարդներու հԵտ կը պարէ:

ՓԵՍԱՂԲԱՐ · — Հարսանեաց ատեն ըստ սովորութեան փեսին ընկերակցող երիտասարդներու դոյդը :

ՓԵՔԱԼ · — Դժուարաւ շունչ առնել տալ · թրք · «օլումած» :

ՓԶՂՆՏԵԼ · — Գզելու պէս թել թել ընել, (լաթը, քթանը եւն) :

ՓԷՏԱՏ¹ · — Բրիչ :

ՓԸԽ · (մանկ · բառ) — Առրթել :

ՓԹՓԹԱԼ · — Ջրոյ կաթիլին հանած ձայնը :

ՓԻՃՈՏԻԼ · — Եղունգի արմատին դպած մներուն ճեղքրտուելով քիչ դոյանալը :

ՓԻՄԻԿ, **ՓԻՄՓԻՍ** · (մանկ · բառ) — Կատու :

ՓՆՑԻԿ · — Դոյզն մաս · (տե՛ս նաեւ քցար) :

ՓՈԽՆՈՐԴ · — Առձեռն մաքուր ճերմակեղէն (փոխ - ուելու համար) :

ՓՈՐԽՈՑ · (փոր - խոց) — Քէն, վրէժ, սրտացաւ (նախանձէ առաջ եկած) :

ՓՈԽՆՍԻՐՏ · (փուխր - սիրտ) Զգայուն, դթասիրտ :

ՓՈՒՏ · (արմատ քրիլ - ի) — Փտածի պէս կակուղ, փխրուն (միս եւն) :

ՓՉԱՆ · — Ցուրտ հով, մրրիկ :

ՓՉՈՔ · — Ծեծուած ցորենէն թեփը զատելու համար փայտէ հարթամաններու (բաղակ) մէջ մաս մաս լեցընելով թօթուելու, եւ մէկ կողմ զատուած թեփը փշելով դուրս վանելու գործողութիւնը :

ՓՉՈՔԵԼ · — Փշոք ընել :

ՓԻՈՑՔ · — Սենեկի յատակին կամ բազմարաններուն վրայ փռուած կապերտ, գորդ, կամ այլ կերպասեղէնք · թրք · «էրիկ» :

¹ Այս բառին ստուգաբանութիւնը եթէ փէտառ = փայտ - հատ է, պէտք էր դադար նշանակութիւնն ունենալ, բայց զարմանալի է որ բրիչ նշանակութեամբ կը գործածուի Եւդոկիոյ բարբառին մէջ :

ՓՍՈՐԻԼ. (*փոսր = փշուր-իլ*) — *Փշուր*, *փշուր ըլլալ:*

ՓՍՈՐՏԱՆ. — *Դիւրաւ փշրելու, փոսր փոսր ըլլալու բնութիւն ունեցող:*

ՓՄՐՏԱԼ. — *Խիստ կամացէն, փոփսալով խօսիլ:*

ՓՄՓՄԱԼ. — *Շատ ցած ձայնով խօսիլ:*

ՓՐԹՈՒՃ. — *Փրթած մաս, կտրտուք, (ընդհանրապէս “կտոր, բառին հետ կը գործածուի — կրոր-քրուճ):*

ՓՑԱՐ. — *Ամենափոքր քանակութիւն. օր. կ'ըսուի, “փցար մը հաց, փցար մը ուտելիք”, եւն:*

ՓՑԱՐԵԼ կամ ՓՑԱՐՑՆԵԼ. — *Անծանօթ կամ գաղտնի խնդրոյ մը վրայ անզգուշութեամբ կամ գիտութեամբ մէկ երկու խօսք բերնէն փախցընել:*

Ք.

ՔԱԼ. — *Մտերմական կոչական յորջորջում (զոր կանայք՝ իրարու, այր մը՝ իր կնոջ, կամ տղան՝ իր մօրը կ'ուղղէ, խօսակցութեան ատեն. հականիշն ժօյի):*

ՔԱՆ-ԶՄԵԶ-ԱՂԵԿ. — *Անուն այն բարի ողիներուն՝ որք ընդհանրապէս տուներու մէջ կը բնակին եւ շատ անգամ կը սիրեն մարդոց երեւնալ ու բարիքներ ընել:*

ՔԱՐՔԱՄ. — *Որ եւ է բանի մը (խաղողին եւն) բովանդակ հիւթը կամ ջրային մասը քամելու համար մասնաւոր քարի տակ դնելով ձնշելու գործողութիւն:*

ՔԱՑԽԻԼ. (*քացախ-իլ*) — *թթուիլ, քացախի փոխուիլ:*

ՔԱՔԱՑԵԼ. — *Մեղադրել, քննադատել (մէկը):*

ՔԵՂՐՏԵԼ. — *Քերել:*

ՔԵՐՈՒՔ. — *Որ եւ է բանի մը սպառելէն յետոյ՝ ամանը քերելով գոյացած վերջին մնացորդը:*

ՔԵՐՓԵԼ. — ԿԵՂԵՔԵԼ:

ՔԵՕՄԵ. — ԸՆԿՈՅՂՈՎ Եւ ԽԱՂՈՂԻ Քաղցրաւենիով
պատրաստուած գլանաձեւ անուշեղէն. ԹՐՔ.
ՏԵՎՈՂ ԱՆ-ՏԱ-ՂՈՎ:

ՔԸԽ. (Մանկ. բառ) — ԳԵՂ:

ՔԻԹԱՌԻՆԻՉ. — Վառող մոմի պատրոյդին այրած
մասը (քիթը) կտրելու գործիք:

ՔԻՇՏԵԼ. — 1. Զարնել (նուագարան եւն). 2.
Տախտակամածն աւաղով եւն շփել (մաքրե-
լու համար):

ՔԻՒԼԹԻՆՈՒԻԼ. — ԲԵՌԵԴԻ-ՈՐԻԼ:

ՔԻՓ. — Ամուր, ձիգ:

ՔԼԻՓ. — ԿԵՂԵԼ:

ՔԼՔԼԻԼ. — Զառամիլ, օր. կ'ըսուի “ՔԼ.ՔԼած
պառաւ”:

ՔՇՊԵԼ. — Ծանր խօսքերով յանդիմանել:

ՔՈՒՆԹԱԹԱԽ. — Քունը գլուխը, քունով թաթ-
խուած:

ՔՈՒՆԽՐՏ. (ՌԱՎԱԼ) — Քունինխրտիլը, քնատմնալ:

ՔՈՒՑՈՒԼ. — Անձարակ:

ՔԻԹԻՇ. — Կռիւ, (ընդհանրապէս կ-է-ւ բառին
հետ կը գործածուի — կ-է-ւ + նէլ):

ՔԻԹՆՈՒԻԼ. — Վրայէ վրայ հագնիլ:

ՔԻԿՏՈՒԻԼ. — ՏԵՍ բնիւ-+նիւ է-ւ բնիւ-նիւ:

ՔՍՈՑ. — Լուցկի (որ քսելով կը վառի, որմէ՝
այս բառը “քսոց”, թարգմ. թրք. “ՀԱՅՐԻ
ՆՈՅՆ Նշանակութեամբ”):

ՔՐՏԻՆ-ՔԽԱԾ. — Տաք օրեր՝ առատ քրտինքի
ազդեցութեան տակ մարմնոյն մանր եւ
կարմիր կարմիր փշտիկներ գուրս տալը:

ՔՕԹՕԹՈՒԻԼ. — Ժողվտուելով եւ ունեցածը բեռ-
ցւորելով երթալու պատրաստուիլ, երթալ:

0.

ՕԶԿԱԱԼ. — Ստամբուի մէջ գոյացած կաղերուն
շաշիւնով դուրս արձակուիլը:

ՕՉՄԻԼ. — Ապուխտին կամ որ եւ է չորցած մսեղէնի՝ ամառը տաքին համը փոխուիլ, աւրուիլը:

ՕԽԱՍՐՏԻԼ. (օխ-սիրտ-իլ) — Մէկու մը հանդիպած դժբախտութեան վրայ որտանց հրճուիլ, “օխ եղաւ” ըսել:

ՕԶԵՐԵՍ. — Օձի պէս պաղ դէմք ունեցող:

ՕԶՈՒ ԳՕՏԻ. — Անհամաձայն, անհաշտ. զ. օր. կ'ըսուի “հարս ու կեսուր իրարու հետ օձուգոտի են,, , ըսել ուղելու համար թէ իրենց մէջ համերաշխութիւն չունին եւ միշտ իրարու հակառակ կը վարուին:

ՕՇՕՇ. (մանկ. բառ) — Շուն:

ՕՐԱՍՍԱԿ. (օր-հասարակ) — Կէսօր, կամ կէսօրուան իոլամական էջէն, թըք. էջէն:

Փ.

ԳԼԳԼՈՒԽ. — Ճլվլուն, ժպտուն:

ԳԾԼԱԽ. — Ուրախ զուարթ, (միշտ “ուրախ բառին հետ կը գործածուի. “ուրախ ֆոլախ”):

ԳՍԱԼ. — Գլու ֆլու ձայն հանել, թսալ:

ԳՕՆԿՈՒՌՏԱԼ. — Կերակուրին եփելու ատեն ձայն հանելը:

ՅԱՀԵԼՈՒԱԾ

ԱԲԵՂԱԹՈՂ. — Մեծ բարեկենդանի առթիւ ամէն կարգի եւ ամէն հասակի անձերու վայելած սանձարձակ թոյլտուութիւնը՝ զուարձութեան համար իրենց ամէն ուղածն ընելու, նոյն իսկ հակառակ պատշաճից սովորական պայմաններու:

ԱԼԱՓՈՒՇՏ. (ելլել) — Բարկել (բերանը):

ԱԾ. (ելլել) — Հաւուն ածելու ոկոիլը: Աշէ իրեկ կ'ըսուի՝ երբ ածելէ դադրի:

- ԱՌԵԼԵԼ.** — Կոկծացընելը (ցուրտին, ցուրտ հովին) :
- ԱԿՆՁԴՐՈՒԹԻՒՆ.** — Մէկու մը խօսքին ունկն-
դրութիւն ընել հեռուանց կամ գաղտնաբար :
- ԱԿՌԱՓԱՓԻԿ.** (ակռա-շարժ-իկ) — “Նոր հար-
սին առջեւ առաջին անգամ՝ կերակուր դրուե-
լուն առթիւ հարսին տրուած նուեր :
- ԱՂԱՊ-ՃԱՂԱՊ.** — Ցիրուցան, խառնավինդոր :
- ԱՂՏԿՈՐՈՒՍՏ.** — Աղտը չցուցընող, մթագոյն
(կերպաս, հագուստ) :
- ԱՂՕԹԵԼ.** — Զար աչքի (Ն-Հ-Շ) հանդիպած
մէկուն վրայ՝ յատուկ աղօթքներ ըսել մաս-
նաւոր արարողութիւններով : Այս աղօթք-
ներն ու արարողութիւնները գիտցող ու գոր-
ծածող մասնաւոր կիներ կան որոնց կ'ըսուի
- ղընող ինչի :¹
- ԱՃԱ.** (մանկական բառ) — Դէմքը մէյ մը պահե-
լով, մէյմը ցուցընելով եղած մանկական խաղ :
- ԱՃԱԹ.** — Բոլորովին նոր (ընդհանրապէս առան-
ձին չի գործածուիր եւ կ'ըսուի Նոր - աճաթ) :
- ԱՄԲՈՒՆ** (կոտրել). — Մէկը վշտացընել, սիրու
կոտրել :
- ԱՅՊԼՈՒԿԻ.** (թերեւո՞ այպն-ուկ, “այպանել”, էն)
— Լզրճուած, մալակօնուած, խայտառակ :
- ԱՆԻԾ.** — Ոջիլի ձուիկ :
- ԱՉՔՈՏԻԼ.** — Գարնան սկիզբը՝ ծառերու կամ
որթատունկերու բողբոջելիք տեղերուն ուռե-
նալ կամ ցցուիլը . տե՛ս նաեւ ինձի-որիլ : Այդ
բողբոջելիք տեղերուն կ'ըսուի աչ :
- ԱՊԻՍ.** (մանկ. բառ) — Զեռք համբուրել :
- ԱՌՆԻՈՐԻԼ.** — Ո՛ր եւ է խօսքէ կամ ակնարկու-
թենէ վիրաւորուիլ, վշտանալ . թրք . ալընճու :

1 “Աղօթել”, բառն այս առումէն զատ՝ իր բուն
նշանակութեամբը չի գործածուիր Եւ դոկիոյ բարբառին մէջ,
պէտք է ըսել աղօթել անել որպէս զի “Աստուծոյ երկրապա-
գել”, նշանակէ :

ԱՌՈՒՏՆՏԱՔ. — Հարսի մը ամուսնոյն պարագաները (հայրը, մայրը, քոյրը, եղբայրը, հօրեղբայրը եւն):

ԱՌՋԻՆԵԿ. — Մօր մը առաջին անգամ ծնած տղան, անդրանիկը:

ԱՍԴՆՏԵԼ. — Ասեղով ծակծկել:

ԱՍԴՆՏՈՒԻԼ. — Մարմնոյն վրայ ասղնտուքի զգայութիւնն ունենալ. (Մշոյ բարբառին մէջ մի եւ նոյն զգայութիւնը կը բացատրուի էլլանչիւ բառով):

ԱՍՏՈՒԾ-ՊԱՊՈՒԿ. — Լուսնկայ (զոր ցուցընելով մայրերը կը խաղցընեն իրենց տղաքը, “Աստուած պապուկ, եկու, եկու, մանչուս ծոցոխը մտիր եւն,, ըսելով. շատ անգամ ալ “Աստուած-պապուկը դլխուդ քար կը ձգէ, ըսելով կը վախցընեն զանոնք, զգուշացընելու համար որ եւ է գէշ արարքէ:

ԱՐԵՄ - ԾՐԵՄ. — Շատ աշխատութեամբ, դժուարութեամբ, յոդնութեամբ. զ. օր. կ'ըսուի. “արեմ-ծրեմ զաւակ մը մենծցուցի, անի ալ մահը ձեռքէս առաւ . . . , եւն:

ԱՐԵՒՑԱԹ. — Արեւածագ:

ԱՐԵՆՔ. — Տարիք, հասակ. զ. օր. կ'ըսուի. “այն ինչը իմ արէնքս է. եւն՝ փոխանակը սելու՝ “իմ տարիքս ունի կամ ինձի հասակակից է, եւն:

ԱՐԻ-ՃԱՐԻ. — Ճարպիկ, ժիր, գործունեայ (հականիշն “անճարակ” ին):

ԵՐԻՒՆՓԱԹԱԹ. — Արիւնաշաղախ:

ԱՒՏՆԱԼ. — Հաւատալ:

ԲԱԺՆՏԻԼ. — Առտուն լուսնալու ատեն՝ լուսոյ առաջին տարտամ ճառագայթներուն մաղմղուիլ եւ խաւարը ճերմկցընելը. զ. օր. կ'ըսուի. “վանդուց տեղէս ելայնէ տահա լուսը նոր բաժնտէր կոր,, եւն:

ԲԱԴՆԵՑ-ՏԻՐԱՑՈՒ. — Հեգնական մակդիր՝ որ կը գործածուի յոռի երգիչներու, լաւ ճայն

շունեցողներու համար, (որոնց ձայնը բաղնիքին մէջ միայն կրնայ լաւ հնչել, շնորհիւ բաղնիքին արձագանգներուն):

ԲԱՆԴԻԲ. — Միշտ ուրիշին գործ դնող, ուրիշն իր ծառայութեան գործածել ուզող (մարդ):

ԲԱՆՏԵՂ. — Աշխատութեան վայր, գործատեղի արհեստաւորի, բանւորի եւն:

ԲԱՆՏՍՍԻԼ. — Քիշ ու շատ գործ գտնել, բանիլ, աշխատիլ:

ԲԶԻԿ-ՔՌԻԿ (գալ, բլլալ). — 1. Չափաղանց գրգռութեամբ ընդդիմախօսել, պոռալ, կանչուրուտել, կտոր կտոր բլլալ. 2, տես շէի-շէի բլլալ:

ԲԶԿՏՈՒԻԼ. — Չափաղանց գրգռութեամբ ընդդիմախօսել, պոռալ, կանչուրուտել:

ԲՃՈՒԿ. — Բղուկ (ընդհանրապէս երկու բառը մէկէն կը գործածուի եւ կ'ըսուի բնուկ-բնուկ¹):

1 Հայերէն լեզուի եւ մասնաւորապէս գաւառաբարբառաներու մէկ շատ գեղեցիկ յատկութիւնն է նմանաձայն, եւ հոմանիշ եւ երբեմն ալ յանգաւոր բառերու անբաժան գործածութիւնը որ գոգցես երաժշտական-բանաստեղծական ներդաշնակութիւն մը կ'ընծայէ լեզուին: Բառացուցակիս ընթացքին մէջ շատ հանդիպեցանք այսպիսի օրինակներու, որոնցմէ մին է նաեւ վերի ասացուածը “բնուկ-բնուկ”, Յիշուածներէն դուրս՝ գործածական են նաեւ ուրիշ բազմաթիւ նմանօրինակ ասացուածներ ալ. զ. օր. տեղ-դեհ, տուն-տեղ, դուռ-դրացի, դող ու գաղտուկ, խաղք ու խայտառակ, խաղ ու խնդում, ցաւ-ցեց, նեղ-նուազ, կեանք - կենդանութիւն, թեւ-թիկունք, տուն-դուռ, հարել-թրել, ծլիլ-ծաղկիլ, շէնք-շնորհք, մորթել-քերթել, շարուկ-շարմզուկ (= շարմաղէ անցած ալիւրի պէս սպիտակ), երդում-ջարդում, արեւ-աշխարհք, աշխարհք-արարած, դար ու դուր, գերել-դերփել, մութ-մլար (= մռայլ), քէն-քիթ եւն եւն: Ասոնց մէջ կան այնպիսիներ՝ որոնց երկրորդ բառն առանձին նշանակութիւն մը չունի. զ. օր. տղայ-տէվէկ, քար-քէօճէկ, փոր-փսոր: Կան նմանաձայն կրկնաւոր ասացուածներ ալ՝ որոնց երկրորդ բառն առջի բառէն տարբեր ձեւով կրկնուած. զ. օր.

ԳԱԼՈՒ-ԱԽԵՏԱՐԱՆ. — Դատարկաբանութիւն,
խաբեպատիր խօսք:

ԳԱՆԳՏԻԼ (գանգատ-իլ). — Մէկու մը դէմ գատ
բանալ:

ԳԱՌՆԱԳՈՉՈՒՄ. — Ժխոր, գոռում-գոչում:

ԳԻՇՈՏՈՒԻԼ. — Մէկու մը հետ գժտիլ, աւրուիլ:

ԳԻՏՑՈՒՆ. — Ճանչւոր, ծանօթ:

ԳՈՒՆԵՎԱՆ. — Գունաւոր:

ԳՈՒՇ. — Փայտէ աման՝ ուր ընդհանրապէս հաց
կը դնեն:

ԳԱՆԿԵԼ, ԳԱՆԿՏԵԼ. — Դանակով զարն ել
կտրտել:

ԳԱՏԻԼ. — Շատ աշխատիլ, ճգնիլ:

ԴԵՂՆՈՒՑՔ. — Դեղին մասը (հաւկթին, շու-
շանին եւն):

Հուն - շնւոր, չունիմ - չունեւորակ (= չունեւոր), հոտ-
հոտուրանք, ճար - ճարակ, տէր - տիրական, կեր - կերակուր,
մազ - կուզ եւն: Այս տեսակ կրկնաւորներ են՝ բայց տաճ-
կախառն, սէր - սէրչու, բայ - բաժին եւն: Կան ուրիշ գոր-
ծածական ասութիւններ ալ՝ դարձեալ երկու հոմանիշ,
բայց տարածայն բառերով ձեւացած. զ. օր. քար - ապա-
ռաժ, եղ - ճինճ, ճեծ - փէտ (= փայտ), սուզ ու կրակ, խուլիկ-
մնջիկ, տէր - ապաւէն, մազ - կծիկ, օր - արեւ, կտոր - փրթուճ,
թքնել - մրել. երիլ - մրկիլ, չորնալ - աղնկիլ եւն եւն: Մի
եւ նոյն բառը մի մը յաւելմամբ կրկնելով գործածել՝ հա-
լեզուի ամէն գաւառաբարբառներուն ալ սովորական է,
զ. օր. կնիկ - մնիկ, աղջիկ - մաղջիկ, տղայ - մղայ, էգի - մէգի,
ծուռ ու մուռ եւն. բայց Եւդոկիոյ բարբառին մէջ գործա-
ծական են ուրիշ ձեւ ասացուածներ ալ որոնց մէջ մի
տեղ ուրիշ տառեր կը փոխանակեն. զ. օր. աման - շաման,
էմել - շէմել, բարակ - շարակ, սուտ ու փուտ, պատիկ - պուտիկ,
կոշտ ու պոլոշտ, աղապ - ճաղապ, ուղիկ - ճուղիկ եւն: Ինչ-
պէս բոլոր հայ գաւառաբարբառներուն՝ նոյնպէս Եւդոկիոյ
բարբառին մէջ շատ յաճախեալ են նաեւ միս - մինակ,
կաս - կարմիր, կափ - կանանչ, ճեփ - ճերմակ, դեփ - դեղին,
շիփ - շիտակ եւն ձեւերով ասութիւններն ալ որոնք՝ յայտնի
է, տաճկերէնի նմանողութեամբ յօրինուած են:

ԴԵՄԵԼ. — 1. Դէմ դնել, հակառակախօսել.

2. Դէմ երթալ, դիմաւորել:

ԴԻՄԱՆԱԼ. — 1. Երկար ատեն տոկալ, շմաշիլ
(հագուստի, կոշկի եւն). 2. Հանդուրժել
(որ եւ է ցաւու, նեղութեան):

ԴԻՄԱՑԵԼ. — 1. Մէկուն դէմն ելլել, առջեւը
կտրել. 2. Դիմացէ դիմաց գալը (ժամանակի
երկու համապատասխան կէտերուն, տեւողու-
թենէ մը յետոյ). զ. օր. կ'ըսուի ... “Հօրս
մեռնելուն տարին դիմացէ կոր... քաղքէն
ելլելուս ամիսը դիմացեց...”, եւն, փոխանակ
ըսելու՝ “Հօրս մեռնելէն ի վեր տարի մը
ըլլալու վրայ է... քաղքէն ելլելէս ի վեր
ամիս մը եղաւ”, եւն:

ԴԻՄԱՑԿՈՒՆ (դէմ-աց-իկ-ուն). — 1. Դժուար
մաշող (հագուստ եւն). 2. Տոկացող, հան-
դուրժող:

ԴՈՒՐԵԼ. — Հարթել, հաւասարեցրնել:

ԴԻԽՏԱԼ. — Դղրդիլ:

ԴԻՍՆՈՑ. — Տուրս գործածելու որ եւ է
բան (հագուստ եւն):

ԵՏՔԻՆԵԿ. — Մօր մը ամենէն վերջին ծնած
զաւակը (հականիշն ապահովի):

ԵՐԵՍԵԼ. — Կերակուրին կամ որ եւ է բանի վրայ
լեցուած ջուրին՝ մինչեւ ամանին մէջի նիւթին
երեսը ելլելը:

ԵՐԵՍՈՒԹ, — Որ եւ է բանի մը երեսի մասերը,
մաղուած բանի մը մաղէն չանցած մասը:

ԵՐԵՍՈՐԻԼ. — Մէկու մը հետ դէմ դիմաց գալ,
երես երեսի ելլել. (իսկ երեսութիւննեւ կը նշա-
նակէ երկու մարդ իրարու հետ դէմ դիմաց
հանել, երես երեսի բերել):

ԵՐԿՈՒ-ՀՈԳԻՔ. — Յղի (կին):

ԵՓԶՈՒՐ. — Եռացեալ ջուր:

ԵՕԹՆՕՏԱՐ. — Բոլորովին օտար, եօթը պորտ
աղդականէ դուրս՝ օտար:

ԶԱՄԱՆՀԱՌԻՎԻԼ. — Խելքը երթալու տալ, երթալու պատրաստուիլ:

ԶԱՏԻԿ (պօճիկ). — Տեսակ մը կարմրագոյն միջատ՝ որ զատկի ատենները երեւան կ'ելլէ:

ԶՆԿԶՆԻԿ (մանկական բառ). — Նուագ, նուագածութիւն:

ԶՆԿՌՏԱԼ. — Ցուրտէն սաստիկ մսիլ, դողդողալ:

ԷՇ-ՆԱՀԱՏԱԿ (ըլլալ). — Պարապ տեղը նեղութիւն կրել, չարչարուիլ, մեռնիլ:

ԷՏԻՆՔ (թերեւս՝ յետ-ինք). — Օրհասարակէն յետոյ իրիկուան դէմ մնաբէներու վրայ կանչուած իսլամական էլլէն:

ԷՐԻՉՔ (այր-իչք). — Սաստիկ վիշտ, տոջորմունք:

ԸԽՏԱՄԱՍԻԿ (ուխտ-մաս-իկ). — Ուխտատեղւոյ մը մէջ կերուած, խմուած որ եւ է բանի մնացորդը, որ տուն կը բերուի՝ նոյն ուխտագնացութենէն զուրկ մնացողներն անոր մասնակից ընելու համար:

ԸՄՊՈՒ (մանկական բառ). — Ջուր¹:

ԸՆԿԶՄԵՋ. — Ընկուզի միջուկ:

ԸՐԻ-ՑՐԻ. — Շռայլօրէն. զ. օր. կ'ըսուի . . . “ունեցածը ըրիցը խարճեց, հատուց . . . եւն:

ԹԱԼԼԵԼ (թըք. նալամա+էն). — Կողոպտել²:

¹ Ուշադրութեան արժանի է որ ջուր նշանակող այս մանկական բառն ըմբուռ, զարմանալի կերպով կը համապատասխանէ հին հայերէնի ըմբուլին:

² Շատ սովորական է թըքերէնի բայերը հայացընելով գործածել: Ասոնց մէջ անոնք՝ որ բոլորովին հայացածի ձեւ առած են եւ ընդհանուր գործածութիւն ունին բառացուցակիս մէջ առնուած են. իսկ դուրսը կը մնան պաշլըյել (պալլամա+), խարճել (խարճամա+), սրայել (սրալամա+), շոքիլ (շէօմէկ+), սըխմել (սըմամա+), մնտուել (մնուամա+), խօրաթել (խօրանէն), տիւզել (տէ-ղլէմէ+), խասիլ (արաբ. խէլասէն), հազըրել (արբ. հազըրէն), լէհիմել (լէհիմէն), թէրկել (արբ. թէրէն), եւ այլ ասոնց նման խիստ բազմաթիւ ձեւեր որոնց նմանները թըքերէն բա-

- ԹԱՂՈՒՄԻՈՐ. — Յուղարկաւոր մեռելի:
- ԹԱՓԹՓՈՒՏԻԼ. — Չափազանց ծախուց ենթարկուիլ, (արտաքոյ կարգի առթիւ մը. զ. օր հիւանդութեան, դատի, հարսանեաց եւն առթիւ):
- ԹԵԹԻԿ (մանկական բառ). — Չեռք:
- ԹԵԹԻԿ (թաթ-իկ). — 1. Հրացանի կամ ատրճանակի բլթակ.: 2. Շատ զգայուն (քուն որ պղտիկ աղմուկէ կը խանգարի). զ. օր. կ'ըսուի . . . “քունիս շատ թէթիկ եմ . . . , փոխանակ ըսելու “քունս խորունկ չէ, պղտիկ շուկէ մը կ'արթննամ”, եւն:
- ԹԸԹՆԿԻԼ. — Մէկը չափազանց թախանձել, ստիպել այն ինչ բանն ընելու:
- ԹԻԱԿԵՕՍ. — Ապուխտին մէկ կտորը (թըք. կէօմ) որուն այդ անունը կը տրուի՝ թիու ձեւ ունենալուն համար:
- ԹԻԱ. — Փուք որովայնի:
- ԹԽԻԿ (դնել). — Գէշ խաղեր խաղալ, չարիք հասցընել մէկու մը:
- ԹՆԱԽՕՍ. — Ընդվայրախօս, դաժանաբարոյ:
- ԹՈՒՆԴՈՒՐԵԼ. — Մեղմանալ (ցաւու):
- ԹՍՏԵԼ. — Փուք արձակել:
- ԹՐԵԼ. — Հացի խմորը շաղուելէ յետոյ՝ հաւասարցընելու համար կոռուփով զայն տակն ու վրայ ընել:
- ԹՐԶՈՑ (դնել). — Որ եւ է բան ջուրի մէջ թրջելու (դնել):
- ԹՕՖԻՐԵԼ. — Առիթէ մը օդուտ քաղելով ինչք կամ դրամ իւրացընել, դիղել (ապօրինաւոր կերպով):
- ԹԻՆԳԻՌԻ. — Պղնձի ժանդի դոյն, բաց կանաչագոյն:

ռերու եւ բայերու վրայ ամէն օր կը շինէ ժողովուրդն եւ կը դործածէ ամէն անդամ որ սկառք ունենայ:

ԺՐԵԼ (ԺԻՐ-ԵԼ). — Առողանալ, ժրանալ:
ԻԶԻՆԿՐՈՒԿԻ. — Անմիջապէս, շատ շուտ. զ. օր.
 կ'ըսուի. “իզինկրնկի ետ դառնալ . . . , եւն”;
ԻՆՉՆՈՐԻՆ. — Որ եւ իցէ, ամէն տեսակ բան. զ.
 օր. կ'ըսուի, “ինչնորէն կերան, հատու-
 ցին . . . ”, եւն:

ԻՇՈՒ-ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ. — Հեղնական յորջոր-
 ջում բանո նշանակութեամբ:

ԻՇՈՒ-ՀԱՏԿԻԹ. — Անկիրթ, կոշտ:

ԻՇՈՒ-ՀՐՇՏԱԿ. — Անկիրթ, վայրենաբարոյ:

ԻՇՈՒ-ՇԱՐԱԿԱՆ. — Շաղփաղփանք, անհաճոյ,
 խաբեպատիր խօսք, տե՛ս նաեւ գուստուել-
 պարան:

ԻՐԱԲԵԼ. — Իրար բերել, իրարու միացընել:

ԼԱՐՄԱՆ. — Լայն, լարուած:

ԼԱՓԵԼ. — Բարկել (բերնի, պղպեղի կամ որ եւ է
 բարկ բանի ճաշակմամբ):

ԼԵՎՈՒԵՆԱԼ, ԼԵՎՈՒՏԻԼ. — Լեղի համառնել:

ԼԶՈՒԾՄՈՒՏԻԼ. — Բան մը ուտելէ կամ խմելէ
 յետոյ՝ լեզուն դուրս հանելով պոկունքնե-
 րուն չորս կողմը լզել, կերակրոյ մնացորդ-
 ները մաքրելու համար:

ԼԷԿՏԵՄԻՒԲ (= Լէնկ-թիմուր). — Ցամառ,
 դէզ, չարաբարոյ մարդ: (Լէնկթիմուրի աշ-
 խարհաւեր արշաւանքին յիշատակը ուրիշ
 յարակից պարագաներով պահուած չէ ժո-
 ղովրդեան մէջ, բայց միայն իր անունովը, որ
 յատկանշական բառ մը դարձած է:)

ԼԻՆԿ. — Կատակախօս, միմոս:

1 Իշինիրնիք անշուշտ բաղադրեալ ձեւ մըն է որուն
 մէջ կ'երեւին իշունի բառին հետքերը, եւ եթէ իշինը
 թրքերէնի իշ (= հետք) բառն է, այն ատեն այս ասա-
 ցուածը կրնայ մեկնուիլ, (իբր թէ կրունկի վրայ՝ առանց
 նստելու, իր ոտից հետքերուն վրայէն ետ դառնալ):

2 Այս ձեւին սկիզբը ինչը կը հասկցուի, բայց նորէնը
 կը մնայ դժուարամեկնելի. արդեւք ինչն որ է:

- ԼԸԱԼԸ**. — Դանդաղ, անպիտան, կնամարդի:
- ԼԵԼ** (= լուլ). — Լեցընել:
- ԼՆՃԻԼ** (= ննջել). — Քնանալ¹:
- ԼՈՂ** (= լոդ) **ՀԱՆԵԼ**. — Առատ ջուր թափել,
լիառատ ոռոգել:
- ԼՈՃ**. — Չափազանց եփուած եւ հալելով իրար
խառնուած կերակուր:
- ԼՈՒՍԱՐԱՐ**. — Ուղեկից ուխտագնացութեան
յերուսաղէմ:
- ԼՕԹՈՒՌԱՆ**. — Շատակեր, որկրամոլ:
- ԼՈԼՕՔ**. — Բարձի ոսկոր:
- ԽԱԲԽԲՈՒԿ**. — Հրապուրիչ, սիրուն (աղջիկ,
խիստ չափաւոր գեղեցկութեամբ, որ սակայն
կը բաւէ տեսնողը խաբելու եւ կարծեցընելու
թէ բաւական գեղեցիկ է):
- ԽԱՇՈՒՔՁՈՒՄ**. — Եռացեալ ջուր՝ որուն մէջ
լուացուելիք լաթերը նախ կը խաշեն:
- ԽԱՇՈՒՔՓԱՏ**. — Մասնաւոր փայտ՝ որով խա-
շուքջուրին մէջեն դուրս կը հանեն լաթերը:
- ԽԱՌՆԱԲԺԻԺ**. — Իրար խառնուած, խառնա-
փնթոր:
- ԽԱՍԿԻԼ**. — Հիւանդութենէ մը յետոյ նիհար
ընկնիլ, վատառողջ մնալ, կատարելապէս
չառողջանալ:
- ԽԼԵԶ**. — Խղնջակերպ թուլամորթ մը՝ առանց
խեցիի, որ բոյսերը կ'ուտէ:
- ԽՄԽԻԼ**. — Վրան թուլութիւն, թմբրութիւն գալ,
մնալ (քնոյ, գինովութեան կամ տկարու-
թեան հետեւանքով):

¹ Այս վերի նոճիլ եւ նախընթաց լլէլ ձեւերը յայտ-
նապէս գրաբարի նուռը եւ ննջել բայերն են՝ փոփոխու-
թեամբ վերջաւորութիւններու եւ ձայնափոխութեամբ ն
երու ի լ. Ինչ որ շատ սովորական է, ինչպէս տեսանք ձայ-
նագիտութեան մասին մէջ։ Իսկ զի բուն հնչումն է ՞ = dj,
որպէս յայտնի է։

ԽԵՐՏԱՆԼ. — Զոր տերեւներուն իրշ իրշ ձայն
հանելը:

ԽՈՐԻՍ. — Իւղի մէջ բօհրուած ալիւր:

ԽՌԽԻԹ. — Զափաղանց չորցած, կարծրացած:

ԽՌՍՏԻԿ. — Տես ի-ի-ի-ն:

ԽՏՄՐՏԿԱԼ. — Քթին տակէն ծիծաղիլ:

ԽՐԹԻԼ-ՓՐԹԻԼ. — Քիչ անդամ բան մը ընելու
փորձուիլ. զ. օր. կ'ըսուի. “Խրթեցայ փրթե-
ցայ առ տարի թիւթիւն արի (տնկեցի) նէ՝
անի ալ կարկուտը զէրկաւ, եւն:

ԽՕՒԿԱԼ. — Աններող աչքով, խոժոռ խոժոռ
նայիլ:

ԾԱԽԻՈՐԻԼ. — Ճախել. զ. օր. “ունիմը չունիմը
(բոլոր ունեցածը) ճախեց ճախւորեցաւ,
Ամերիկա գնաց,, եւն:

ԾԱԿԱՍԵՂ. — Տեսակ մը կար՝ որուն ասեղին
տեղերը ծակ ծակ կը մնան:

ԾԱՄՈՅՑ. — 1. Ծամելու մը չափ, զ. օր “Ճամոց
մը ձիւթ 2. Ծամուելու, խծբծուելու
առարկայ. զ. օր. “ալէմին (աշխրքին) բերնին
ծամոցն եղայ,, եւն:

ԾԱՐԿՈՐՈՒ (Ճայր-կորու). — Ծայրը, ճոթը
կորսուած, կնճոռոտ (գործ, հաշիւ եւն):

ԾԱՒԼԻԼ (Ճաւալիլ). — Հոշակուիլ, տարածայ-
նուիլ:

ԾԻԼԻՄ. — Տափակցած, մէջը չեփած (հայ):

ԾՓԱԼ. — Եբբթէ լողալ. զ. օր. կ'ըսուի. “աղտին
մէջ ծփայ կոր . . . , (չափաղանց աղտոտ է):

ԿԱԿԱՆ (մանկ. բառ). — Որ եւ է տեսակ պտուղ:

ԿԱԿՈՒԾԻ կամ ԿԱԿՈՒԾԻԿ. — Ծուռումուռ որ-
րունք ունեցող, երկու կողմը կաղալովքալող:

ԿԱՊԱՍԵՂ. — Տեսակ մը կար՝ օր հանգոյց ձգե-
լով կը կարուի:

ԿԱՍԿԱՄ. — Հաստատուն:

ԿԱՍԿՐԱԿ. — Եռոտանի երկաթէ, որուն վրայ կը
դնեն սանը կերակուր եփելու համար:

ԿԱՐԳԵԼ. — **Ամուսնացընել:**
ԿԵՆՍԱՏ (*կեանք - հատ*). — **Ուժէ,** **ախորժակէ**
կտրած :

ԿԵՌԱԼ. — **Եռք ունենալ, եռալը** (*մարմնոյ որ եւ է
 մէկ մասին*). զ. օր. **կ'ըսուի.** “**Գլուխս շատ
 աղտոտեր է, կեռայ կոր եւն**”¹:

ԿԵՌՈՒԾՈՒԱԼ. — **Չափազանց եռք դդալով՝**
քերուրտելու շարժումներ ընել:

ԿԵՐՏՐՈՒՐ (*բլալ*). — **Մէկու մը համար շատ**
ծախքերու ենթարկուիլ, **անոր կերցընել,**
խմցընել:

ԿԼԾ (*մանկ. բառ*). — **Խածնել:**

ԿԻԼԻԿ (*մանկ. բառ*). — **Տղոց համար եփուած**
փոքր նկանակ:

ԿԻՐԱՄՈՒՏՔ. — **Կիրակէի նախընթաց իրիկունը,**
կիրակամուտք :

ԿԻՒԼԻԿԻԿ. — **Շնիկ:**

ԿԼԱՑԵԿ (*թրք. լուսա էն*). — **1. Անագ. 2. Փա-**
խուկ, խենդ :

ԿԼԱՑԿԵԼ. — **Պղնձէ ամանները անագի բարակ**
խաւով մը պատել, անագել:

ԿՆՏԻԿ (*մանկ. բառ*). — **Գլուխը մէյ մը ասդին,**
մէյ մը անդին դարձնելով եղած մանկական
խաղ:

ՀՆՏԱՏԻԼ. (*հունտ - հատ - իլ*) — **Բոյսի մը հունտ**
շինելը, հունտը թափելը:

¹ Այս ձեւը իբրաւ պարզապէս ծանօթ եւ բառն
 է, սկիզբը չ մը աւելցուած: Որովհետեւ վերի իմաստով՝
 եւ բային սահմանականը գործածական է ընդհանրապէս
 (*կ'եռայ, կ'եռայ կոր եւն*), ասկէ ժողովուրդը սահմանականի
 է մասնիկը նոյնացուցեր է բային հետ, սյնալէս որ հիմայ
 նոյն բային կատարեալը կը գործածէ իբրաւ (փոխանակ
 եւաց) եւ անցեալ դերբայը՝ իբրաւած (փոխանակ եւացած)՝
 ձեւով. հետեւաբար բային աներեւոյթի ձեւն ալ դարձած
 եղած է իբրաւ՝ փոխանակ եւալի: Նոյնը պէտք է իմանալ
 նաեւ իբրաւածին համար (= եռուըռալ):

ՂՈՒՃՈՒԽ. (անել, մանկ. բառ) — Գիրկընդխառնուիլ:

ՃԶԲՏԱԼ. — Ճրդ ճրդ ձայն հանել:

ՃՎԼՏԱԼ. — Խոխոջել (ջրի):

ՃՎՔՑՈՒ. (ճեղք - ցու) — Ապուխտին մէկ կտորը որ մշջտեղէն ճեղքուելով երկու չեօժի կը վերածուի:

ՃՕՓՆԵԼ. — Կոխկրտել, աւերել:

ՄԱԶԿԱՊ. — Ժապաւէն՝ որ մաղի հիւսքերը կապելու կը գործածուի:

3. ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Գաւառաբարբառի մը ուսումնասիրութիւնը կատարեալ ընելու համար բնականաբար հարկ է անոր քերականութիւնն ալ ծանօթացընել. բայց որովհետեւ ինչպէս առաջ ալ ըսինք, Եւդոկիոյ բարբառն իր ընդհանուր նկարադրովը Պոլսոյ բարբառէն շատ տարբերութիւն չունենալով՝ քերականական ընդհանուր ձեւերով ալ զրեթէ նոյն է անոր հետ, որ այսօր արեւմտեան աշխարհաբար անուան տակ գրական լեզու եղած է եւ ունի իր առաւել կամ նուազ միօրինակ դասական քերականութիւնը, ուստի առանց Եւդոկիոյ բարբառին ամբողջական քերականութիւնը զրելու հարկը տեսնելու, միայն քանի մը մասնաւորութեանց վրայ խօսելով պիտի բաւականանք:

1 Բառացուցակս աւարտելէն եւ տպագրութեան յանձնելէն ետքն, մինչ մէկ կողմանէ տպագրութիւնն մինչեւ Կ գիրը հասած էր՝ մէկալ կողմանէ մենք կարող եղանք բազմաթիւ բառեր ալ հաւաքել: Կ գրէն ետքն եկող մասն կարելի եղաւ հետեւաբար բառացուցակիս մարմնոյն մէջ անցընել, իսկ նախորդ մասն հոս իբր յաւելուած կը հրատարակենք՝ որուն վրայ աւելցուցած ենք Ե-ՌՆԻ չափուրիշ ժողովրդական բառեր եւս:

ՀՈԼՈՎՆԵՐՈՒ ԶԵԽԵՐ. — Եւդոկիոյ բար-
բառը հետեւեալ հոլովումներն ունի.

1. Կը առի, իրանի, իրանէ, իրանալ: Ասի՝ հոլով-
ման ամէնէն աւելի տիրող ձեւն է: Այս հոլովման
տակ գացող ։ կամ ։ վերջաւորող բառերէն
ոմանց ։ կը կորսուի հոլովման ատեն. զ. օր. փեսայ, քեսի, քեսէ, քեսալ. — սատանայ,
առանի, տղայ, տղ (երբեմն ալ տղ), բօշա, բօշէ
եւն, ուրիշներունն անկորուստ կը մնայ. զ. օր.
քահանայ, +հանայէ, Աննա, Աննայէ, Եւա, Եւայէ,
Սառա, Սառայէ, փարա, քարայէ եւն¹:

2. — Ծով, ծովո-, ծովէ, ծովալ: Այս հոլով-
ման տակ կ'երթան.

Ա. — Միավանկ բառերուն մեծ մասը. զ. օր.
հով, կով, փոր, հաս, ձագ, ծակ, ցաւ, հայ:

Բ. — Այն բառերուն մեծ մասն, որոնք գրա-
բարի մէջ ։ վերջաւորութեամբ կը հոլովուին. զ. օր. գլուխ գլուխ (= գլխոյ), Աստուած, աստուած (= Աստուծոյ), մարդ, մարդու, շաբաթ, շբթու, սէր, սէրու, էշ, էշու, գոմէշ, գոմշու, լոյս, լուսու, ամիս, ամիս եւն:

Գ. — Ընդհանրապէս քաղաքի կամ գիւղի
անուններն եւ ուրիշ քանի մը յատուկ անուններ. զ. օր. Մուշ, Մշու, Վան, Վանու, Կիւրիւն, Կիւր-
նու, Զիլէ, Զիլու, Թօգատ, Թօգատու, Հալէպ, Հէլու, Սեւաստ (= Սեբաստիա), Սեւաստու, Գիրդորէս, Գիրդորէսու, Ա. Թոորոս, Ա. Թոորոսու, Ա. Մինաս, Ա. Մինասու եւն:

1 Հայերէնի մէջ ։ ձայնով վերջաւորող բառերը
միշտ վերջատառ անձայն ։ մը ունին իբրեւ յենարան որ
հոլովներու մէջ կը հնչուի: Իսկ օտար բառերը կամ յա-
տուկ անունները որ այդ ։ վերջատառը չունին, գէթ հո-
լովներու մէջ կը ստանան այդ տառը ներդաշնակութեան
համար (տես վերը): Այս կարգի բառերու վերջատառ ։ ն
յոգնակիին մէջ բոլորովին կը կորսուի. զ. օր. աղաներ, +
հանաներ, ճահբաներ, քեսաներ եւն:

Դ. — Բոլոր է վերջաւորող բառերը՝ հոլովան մէջ էն կորսնցընելով. զ.օր. հոգի, հոգու, էգի, էգու, ոսկի, ասկու, քեռի, տեռու, դինի, ժինու, տարի, տարու, գեղացի, գեղացու, բարի, բարու, կնկիւրի, կնկիւրու եւն։ Յայտնի է թէ այս պարագային մէջ ու կը համապատասխանէ գրաբարի ու յին որուն այլայլումն է (դինու = դինոյ)։

Ե. — Քանի մը այ վերջաւորող բառեր ալ, որոնց ոյն կը կորսուի հոլովմանց մէջ զ.օր. տղայ, տղու, ճամբայ, ճամբու, Ամասիա, Ամասիու եւն։

Յ. — Մուկ, մուն, մուէ, մուկ։ — Այս հոլովան տակ կ'երթան։

Ա. — Զուկ, յիշն, դուռ, տրոն, լեռ, լեռոն, նուռ, նուն, դառ, դուռոն (երբեմն ալ չունին, եւ ասոր պէս՝ անձ, անյին), թոռ, նուռոն (երբեմն ալ թոռին) եւ բոլոր այն բառերը որոնց վերջընթեր բնիկ նն կորսուած է. (յայտնի է թէ այս բառերուն բուն ձեւերն են մուկն, ձուկն, լեան, թոռն եւն, որոնցմէ ոմանք դեռ յոգնակիին մէջ նն կը պահեն. զ.օր. լեռներ, ձկներ, դռներ, թոռներ եւն)։

Բ. — Բոլոր ու վերջաւորող բառերը, ուրոնք գրաբարին մէջ ալ ն մը ունին վերջընթեր, որ հիմայ կորսուած է. զ.օր. անցում (= անցումն), անցան, անցանէ, խթում. ինցան, եւ ասոնց հետեւողութեամբ մըջում (= մըջիւն), մըջուն։

Գ. — Ն վերջաւորող բառերէն տուն, շուն, որոնք կը հոլովուին առն, առնէ, առնու, շնն, շնէ, շնու, եւ ասոնց հետեւողութեամբ ձիւն, յիւն եւն։

Դ. — Ն վերջաւորութեամբ բառերէն բոլոր նիւն վերջաւորող բառերը, զ.օր. նեղութիւն, նեղունեւն, նեղունենէ, նեղունիւնու եւն։

Ե. — Է՛ վերջաւորող բառերը. զ.օր. աղջիկ, աղջիւն, կնիկ, ինիւն, էրիկ, էրիւն, մարիկ, մօրիւն, հարիկ, հօրիւն եւն։

3. — Քանի մը ուրիշ բառեր ալ. զ. օր. լու, լուն, ծառ, ծառան, փուռ, փուն (նմանողութեամբ — վերջաւորող լեռ, գոռ, նոռ, նոռ, եւն բառերու): Ծառ բառին յոդնակին ալ լեռներ, նոռներ ձեւերու հետեւողութեամբ կ'ըլլայ ծառներ, փոխանակ ծառերի:

4. — Օր, օրուն, օրունէ կամ օրէ, օրուննէ կամ օրուն: — Այս հոլովման տակ կ'երթան. գիշեր, ցորեկ, իրիկուն, էրէիռան, ամառ, ամառան, ձմեռ, յառան, երեկ, էրէիռան, վաղը, վաղան, հերու, հերուն, շաբաթ, շբիռան, ամիս, ամառան, ատեն, ժամանակ, երբ, առաջ, ձնունդ, ձննդան, օատիկ, օատիռան, եւ գրեթէ բոլոր ժամանակ յուցընող բառերը: Օր բառին սեռականը, տրականը երբեմն գրաբարի ձեւով ալ կը գործածուի. զ. օր. կ'ըսուի “աւուր հացի կարօտ”, եւն:

5. — Լուսունք, լուսունք, լուսունք, լուսունք: — Ասոր պէս կը հոլովուին սրբոց եւ սրբավայրերու անուններուն մեծ մասը. զ. օր. Աստուածածին, Աստուածածնոյ, Ա. Գէորգ, Ա. Գէորգոյ, Ա. Քառսուն-Մանուկ, Ա. Քառսուն-Մանիոյ, Ա. Ոսկեբերան, Ա. Ոսկեբերնոյ, եւն, եւ ասոնց հետեւողութեամբ՝ եկեղեցի, եկեղեցնոյ, եւն:

6. — Քուր, +ը՞ջ, +ը՞ջմէ, +ը՞ջմ-վ: — Այս հոլովման տակ կ'երթան. ներ, նիւջ, տալ, ուլջ, տէր, ուլջ, տանտէր, ունուլջ:

7. — Հոր, հօր, հօրէ կամ հօրէ, հօրով կամ հօրով: — Ասոր պէս կը հոլովուին. մար, աղբար¹:

8. Տոֆը, տոֆեր, տոֆրէ, տոֆրով: — Ասոր պէս կը հոլովուի. կեսուր, կեսեր եւն, բայց այս երկու բառերը հոլովելի են նաեւ ուրին պէս. զ. օր. սագը, տոֆրով, կեսուր, կեսեր եւն:

¹ Ամասիոյ գաւառաբարբառին անսովոր չեն հորով. Հորով ձեւերն ալ:

Հոլովերու այս ութ ձեւերէն դուրս՝ կը
մնան դեռ գրաբարի մէջ անեղական համարուած
բառերը որոնք ընդհանրապէս գրաբարի ձեւով ալ
հոլովելի են, զ. օր. բաղնիք, բաղնեց (= բաղա-
նեաց), հարսնիք, հարսնեց, երդիք, երտեց, ուտիք,
մօրուք, մօրուց, աչք, աչց, մեղք,
մեղց, կամք, կամց, կեանք, կենց, վարձք, վա-
րձնց եւն. միայն թէ բացառականն եւ դործիականը
կ'ըլլան հասարակ ձեւով բաղնիք, կամով եւն:

Ինչպէս հոլովումներու այս ամէն ձեւերուն
մէջ դիտուեցաւ՝ հայերէնի ձայնական օրէնքներուն
համաձայն՝ ձայնաւոր գրերն ու երկբարբառները
երբեմն կը փոխուին, շատ անդամ ալ կը սղուին:
Տիրող ձեւով հոլովերու մէջ ալ միեւնոյն բանը
շատ հասարակօրէն կը պատահի. զ. օր. սնտուկ,
անդին, արիւն, արնին, ցորեն, ցորնին, բերան, բերնին,
ծաղիկ, ծաղին, աշխարհք, աշխարհնին, կռնակ,
կռնին, աման, ամնին եւն: Չայնաւորները կը սղուին
նաեւ յոդնակի ձեւերու մէջ ալ, միայն թէ այս
պարագային մէջ՝ բաղաձայններու յաջորդութեան
առթած հնչման դժուարութիւնը բառնալու հա-
մար շատ անդամ սղեալ ձայնաւորին տեղ ըով
վանկ մը կ'աւելցուի, զ. օր. ծաղիկ, ծաղիըներ,
քաղաք, գողըներ, կարս, իսրըներ, բղուկ,
բոհըներ եւն:

Նշանակուած հոլովերուն միայն եղակի
ձեւերը դրինք, որովհետեւ հոլովերու յոդնակի
ձեւերն անփոփոխ կերպով կանոնաւոր եւ միօրինակ
են, բառն եղակիի մէջ ինչ կերպով ալ ուզէ հո-
լովուի, զ. օր. տուն, տներ, տներու, տներէ, տներով,
օր, օրեր, օրերու, օրերէ, օրերով, հոդի, հոդիներ,
հոդիներու, հոդիներէ, հոդիներով եւն: Ասոր հետ
միավանկներու համար՝ եր, եւ բաղմավանկներու
համար ներ մասնիկով կազմուած յոդնակիի ընդ-
հանուր եւ հասարակ ձեւէն զատ՝ կան տարբեր
մասնաւոր յոդնակակերտ մասնիկներ ու յոդնակիի

ուշագրաւծեւեր որոնց հոլովումներն ալընդհանուր կանոնէն կը զարտուղին:

ՅՈԳՆԱԿԻՒ ԶԵԽԵՐ. — 1. — Ախբար, -իբրաւէ+, կին, ինտի+, երիկ, երիւաւէ+, քուր, +ըս-ը-րի+, տէր, աերու-ըրի+, տալ, ա-ը-ըրի+, ներ, նիրու-ըրի+, տագր, ա-քրու-ըրի+ եւն: Հոլովում. — Ախբարիք, -իբրաւոց, -իբրաւոցնէ, -իբրաւոցնէ:

Ազգականութեան պարագայ ցուցընող բառերու մեծ մասն այս կերպով իւր յոգնակին կը կազմէ ու կը հոլովուի, թէեւ ուրիշ բառերու համար ալ բոլորովին անսովոր չէ նոյն ձեւը. զ. օրդուխ, գլեւաւէ+ եւն:

2. — Զեռք, յեռ-ըներ, մատ, մառ-ըներ, ստք, առ-ըներ, ծունկ, ծնկ-ըներ, աչք, ալ-ը-ներ, ունք, ըն+ս-ըներ, անկաջ, անկը-ըներ: — Հոլովում. — Զեռուըներ, յեռ-ըներու, յեռ-ը-ներէ եւն սովորական ձեւով:

Մարդկային մարմնոյ զոյգ անդամներու անուններն այս կերպով իրենց յոգնակին կը կազմեն թէեւ ուրիշ բառերու ալ անսովոր չէ բոլորովին՝ յոգնակիի այս ձեւը. զ. օրդուխ, դու-ըներ եւն:

3. — Եղ, եղան, ձի, յիան, թի, նիան, տեղ, աեղան. գեղ, գեղան. — դեւ, դի-ան+. — էշ, էշան. — տեղ, աեղան+, կտոր, կորուան+. — ոսկոր, սսիրան+ եւն: — Հոլովում. — Եղան, ձիան, թիան, տեղան, գեղան, դիւանք, իշուան կը հոլովուին սովորական ձեւով եղերու, դեւերէ, եշերու եւն. իսկ տեղուանք, կտորուանք, ոսկըրտանք կը հոլովուին աեղան+, էտորուան+, սսիրան+, սսիրան+ն եւն ձեւով¹:

¹ Յոգնակիի այս երեք ձեւերուն մէջ ալ դիտելի է թէ մի եւ նոյն բառը որ եւ է յոգնակակերտ մասնիկով անդամ մը իւր յոգնակին կազմելէն ետքը՝ ուրիշ յոգնակակերտ մասնիկով մը՝ կրկին, եւ դարձեալ ուրիշով մը մինչեւ երրորդ անդամ յոգնակի եղած է, որպէս են հետեւ եալները. -իբրաւէ+ (= ախբար-սաի-ք). աեղան+ (= տէր-

4. — **Տարի**, տարեստան. — Հոլվում. —
Տարեստան, տարեստանի, տարեստանէ, տարեստանավ¹:
5. — **Աշուկ**, աշուն+ . պուռուկ², պուռուն+ .
ձեռք, յերտուն+ եւն. — Հոլվում. — Աշկունք,
աշուննի+, աշուննի+, աշուննով եւն:
6. — **Մենծ**, մենծունաւ+. ոռուրք, որբենա+³:
Ասոնց միայն ուղղական ձեւերը գործածական են.

ուի-ոտի-ք), յեռուցներ (= ձեռ-ուի-ներ). ուի-ուն+
(= դեւ-ան-ք). ուիլունաւ (= տեղ-ուի-ան-ք). ուիլու-
տան+ (= ոսկը-ոտի-ան-ք) եւն: Այս ձեւերուն մէջ երեւ-
ցած ու մնացորդն է ծանօթ յաճախական սոյ մասնկին
որ հին ատեններէ ի վեր է տառին հետ միանալով կը ձեւ-
ացընէ տեսակ մը յոդնակի, զ. օր. ոսկը — ուիլու — սս.
իրուրի. փոր — ի-րու — ի-րուրի. ծակ — ծակու — ծակու-
եւն: Նոյն է տառը — մասնկան հետ միանալով ձեւացու-
ցած է ուրիշ տեսակ մը յոդնակակերտ մասնիկ, որուն
օրինակները կ'երեւին շատ հին գրուածքներու մէջ ա
զ. օր. աչք — աչք+. ձեռք — յեռուի եւն: Իսկ անը
պարսկերէնէ փոխառեալ յոդնակակերտ մասնիկ մըն է:

1 Յոդնակիի այս ձեւը՝ որուն ուրիշ օրինակը՝ (բաց
ի դարեւուրանէն,) կարելի չէ գտնել Եւդոկիոյ բարբառին
մէջ, ուրիշ քանի մը գաւառաբարբառներու մէջ ընդհանուր
գործածութիւն ունի, զ. օր. ուիլունան, իօդիւնան, զորիւ-
տան (Քղի), մարդունան, եղասունան, ուրանուրան (= լեռներ
— Սիւանօզ կիւզ) եւն: Սրան մասնիկը որ պարսկերէնի
յատուկ իսմի մեծեանի մասնիկ մըն է, մի եւ նոյն պաշտօնով
ինչպէս յայտնի է, խիստ յաճախ կը գործածուի հայերէնի
մէջ. զ. օր. այդիւնան, մըդունան, յունասուրան եւն, բայց
երբեմն ալ իբրեւ յոդնակակերտ գործածուած է որուն
օրինակները հին գրուածոց մէջ իսկ գտնել անսովոր չէ:

2 Պուրիւնին եղակին պուրին Եւդոկիոյ բարբառին
անձանօթ է, բայց ցարդ գործածական է Անայ գաւառա-
բարբառին մէջ:

3 Յոդնակիի այս ձեւերը թերեւս կը համապատաս-
խանեն գրաբարի խանայ+, աղախանայ+ եւն ձեւերուն. միայն
թէ ասոնց վերջաւորութիւնն է այ+ եւ ոչ նա+ = նայ+.
սակայն այս աւելորդ ն կրնայ մակաբոյծ տառ մ'ըլլալ.
որպիսի ներ արդէն շատ կան ուրիշ ձեւերու մէջ ալ:

միւսները հասարակ ձեւով կը հոլովուին մէջերու ,
ուղիւր եւն :

Եւդոկիոյ բարբառին մէջ՝ այս ձեւերէն զատ ,
անսովոր չեն նաեւ գրաբարի +ով կազմուած յոդ-
նակիներ ալ . զ . օր . տղա+ , գեղացի+ , +աղւցի+ եւն
(Հոլովում՝ տղա , տղամե , տղամով , գեղացա , գեղա-
ցամե , գեղացամով եւն) , բայց միայն ձայնաւորով
վերջացող բառերուն սովորական է այս ձեւ յոդ-
նակին . իսկ բաղաձայնով վերջացողները հասա-
րակօրէն եր կամ ներով յոդնակի կ'ըլլան :

Ուրիշ գործածական յոդնակիի ձեւ մըն է
նէ մասնկով կազմուած յոդնակին : Այդ մասնիկը
միանալով . , ու . , ն գիմորոշ կամ ստացական յօդե-
րուն հետ եւ բառի մը կցուելով՝ անոր ստացական
յոդնակիի իմաստ կու տայ , առանց յատուկ ստա-
ցական ածականի գործածութեան եւ կը հոլովուի
թէ եղակի , թէ յոդնակի . զ . օր . Եղակի . — ճամ-
բանիս (= մեր ճամբան) , ճամբանիդ , ճամբանին ,
ճամբանուս , ճամբանուդ , ճամբանուն , ճամբանէս
կամ ճամբանուսմէն , ճամբանէդ կամ ճամբա-
նուդմէն , ճամբանէն կամ ճամբանունմէն , ճամ-
բովիս , ճամբովիդ , ճամբովին) : Յոդնակի . —
Ճամբաներնիս (= մեր ճամբաները ,) ճամբաներնիդ ,
ճամբաներնին , ճամբաներնուս , ճամբաներնուդ ,
ճամբաներնուն , ճամբաներնէս կամ ճամբաներ-
նուսմէն , ճամբաներնէդ կամ ճամբաներնուդմէն
ճամբաներնէն կամ ճամբաներնունմէն , ճամբա-
ներովիսիս , ճամբաներովիդ , ճամբաներովին եւն^{1:}

¹ Տարակոյս չկայ թէ այս նէ մասնկով կազմուած
յոդնակին կը համապատասխանէ գրաբարի ապարանի , ապա-
րանի , իանանի , նամանինի եւն ձեւերուն , որոնք հասարակ
յոդնակիներ են : Այս մասնկան ստացական յոդնակիի առ-
մամբ գործածութիւնը՝ որ հիմայ հասարակ է շատ գաւա-
ռաբարբառներու , կ'երեւի թէ վերջին դարերէն սկսած է ,
եւ այն՝ աաճկերէնի — մէլ . նիշ եւն ազդեցութեամբ ,
ինչու որ ոչ միայն հին ռամկօրէն գրուածոց մէջ այդ

Բացառական է - գործեկան հոլվ. — Բացառական հոլվը՝ բաց ի հասարակ ձեւեն, շատ անդամ կը գործածուի նաեւ տարբեր ձեւով, այն է՝ սեռականին վրայ և մասնիկն աւելցընելով. զ. օր. մարդէ, մարդերէ, ծովէ, ծովերէ, շնէ, շներէ, մեծ, մեծերէ, աղջիկէ, աղջիկներէ, հոգիէ, հոգիներէ, տղէ, տղաներէ եւն ըսելու տեղ կարելի է ըսել մարդումէն, մարդոցմէն, ծովումէն, ծովերնունմէն, շանըմէն, շներունմէն, մկանըմէն, մկներունմէն, աղջկանըմէն, աղջիկներունմէն, հոգումէն, հոգիներնունմէն, տղումէն, տղոցմէն եւն։ Այս ձեւ բացառականները դիմորոշ ։, դ., ն յօդերուն հետ գործածուած ատեն այդ յօդերը և մասնիկէն առաջ կ'անցնին. զ. օր. հոգիէս, հոգիէդ, հոգիէն, հոգիներէս եւն ըսելու տեղ՝ կ'ըսուի, հոգուամէն, հոգուդմէն, հոգունմէն, հոգիներուդմէն եւն։

Կան նաեւ ո-ց, ո-ց, ո-ց, ո-ց մասնիկներով կազմուած տեսակ մը բացառականի ձեւեր ալ, շատ քիչ գործածական, զ. օր. օր մը օրանց (=օրերէն օր մը), +ունց քաղաք պտտիլ (=քաղքէ քաղաք եւն), սեւ աչքը հօրաց պէտք է (=ի մօրէ), սրանց սիրել (=ի սրտէ եւն), ուրոց տարի (=տարուէ տարի), էդոց էդի (=այդիէ այդի), բերնոց բերան (=բերնէ բերան), հինոց (=հինէն), պլուինոց (=պլուիկէն), ունց (==առաջէն), շորոնց (=շատ ատենէնի վեր) եւն։

Յոգնակի գործիական հոլվի օ+ մասնիկով գործածութիւնն ալ բաւական սովորական է. զ.

մասնկան հասարակ յոգնակիի նշանակութեամբ գործածութեան շատ յաճախ կը հանդիպինք, այլ եւ դեռ ցարդքանի մը գաւառաբարբառներու մէջ իբրեւ հասարակ յոգնակերտ մասնիկ գործածական է։

1 Կրնայ կարծուիլ թէ այս ո-ց, ո-ց, ո-ց եւն վերջաւորող բացառականները՝ գրաբարաձեւ յոգնակի բացառականներ ըլլան, է նախդիրը զեղչուած եւ եզակիի իմաստով գործածուած։

օր. աղջ (= տղաներով), զամակ (= զաւկներով), իշտ (= կամքով) եւն : Յայտնի է որ ասոնք բուն գրաբարի ձեւ են :

ԴԵՐԱՆՈՒՆԵՐԻ . — Գործածական դերանուններու ձեւերն են եւ , դուն , անի , ին+ . իմ , +ուիդ , իր , մեր , յեր , իրենց . — իր-ը , մելշեի . — ասի , -ուի , -ուի , -ու-ի , ու-ի , նու-ի . — որ , ամեն , ա-րեւ , մեկ-ը , ամեն-մեկ , ինչ եւն : Ասոնց հոլովումներն են : — ես իմ , ընծի , զիս , ընծիմեն , ընծիմով . մենք , մեր , մեշի , մեշ , մեղմեն , մեղմով : — Դուն , +ու , +եշի , +եշ , +եղմեն , +եղմով : դուք , յեր , յեշի , յեշ , յեղմեն , յեղմով : — Անի , անոր , անիկ կամ անորմ , անով կամ անորմով . անոնք , անոնց , անոնցմ , անոնցով : — Ինք , իր , իրեն , զին+ , իրմե , իրմով . իրենք , իրենց , իրենցմ , իրենցով : — Իմու , իմուս , իմու , իմով . իմերս , իմերուս , իմերեն , իմերով : — Քուկուր , +ուիդ , +ուիդ , +ուիդ . քուկուրդ , +ուիդը , +ուիդեն , +ուիդուն , +ուիդունը : — Իրը , իրենին , իրենինէն , իրենինուն . իրենները , իրեններուն , իրեններէն , իրեններով : — Մերը , մերինին , մերինին , մերինով : — Իրենցը , իրենցինին , իրենցինէն , իրենցինուն (յոդնակին անգործածելի) : — Իրար , իրորու , զիրոր , իրորմե , իրորով : — Մեկզմեկ , մելշեկ-ի- , մելշեկի- , մելշեկով : — Որ , որու , որումեն (միւս հոլովներն անգործածելի) : — Ամեն , ամենու , ամենէն , ամենով : — Մէկ , մէկու , մէկի , մէկով : — Մէկալը , մէկալին , մէկալէն , մէկալուն : — Ինչ , ինչու , ինչէն , ինչուն : Ասի , -ուի , -ուի , -ու-ի , ու-ի , նու-ի , կը հոլովուին , անիին պէս առոր , առոր , առոր , ու-որ , ու-որ , ու-ոն+ , ու-ոնց եւն : Մեր , յեր , մեկ-ը յոդնակի կ'ըլլան մէրոն+ (= մերիններ), յերոն+ , մեկ-ուն+ , եւ կը հոլովուին առոնին պէս մերոնց , յերոնց , մեկ-ունց եւն :

Գերանուան ուրիշ ձեւն մըն է անուն որ համարի հետ միայն կը գործածուի , զ . օր . փորս կուշտ էր , անտու (= անոր) համար չե կերայ :

Ոի , ուի , ուի ցուցական ածական են առ , ուու ,

նա, նշանակութեամբ, զ. օր. սի տունը, դի մարդը,
նի ժամը եւն:

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆԵՐ · — Ի, զ. նախդիր-
ները բոլորովին զեղչուած եւ գործածութենէ ին-
կած են. շ կ'երեւի միայն զիս, զին+, ին+զին+, զիւր,
իրեն+զիրեն+, մէջմէի ձեւերուն մէջ: Ի նախդրին
հետքերը կ'երեւին էլև+ (=ի լիք, լի), էժիր, մուր-
ի զրան, մուրան+նին, լւուն է վէր եւուրիշ տանկ քանի
մը ասացուածներու մէջ: Միւս նախադրութիւն-
ները միշտ յետադաս կը գործածուին բաց ի առանց,
չէր (=զերդ), ունծ (=քան զ...), մնչի նա-
խադրութիւնները, զ. օր. առանց հացի ուտել,
զէդ մարդ ապրի, սի տունը քանձ մէկալը մենձ է,
մինչի լուս արթուն կեցայ եւն:

ԲԱՅԵՐՈՒ ԶԵՒԵՐ ԵՒ ԽՈՆԱՐՀՄՈՒՆՔ · —
Բայերու կրաւորական (զ. օր. սիրո-իլ) եւ անցո-
ղական (զ. օր. իւրշանիլ,) ձեւերէն զատ՝ գործածա-
կան են նաեւ շատ մը այլազան զեղեցիկ ձեւեր,
որպիսի են օրինակի համար, կտրտել, կոտրտել,
պատռտել, — վազուրոտել, լզուրոտիլ. — խած-
կտել, — գլուրիլ, գլուրտկիլ, երերտկալ, փնտըռ-
տկել, շիտկրտկել. — պաղտկիլ, խառնշտկել. —
քաշկրտել, կոխկրտել, — կածկլտել. — նետրտել,
շվատել, փետրտկել, վազուրոտկել, — խլշտել,
խլմշտել, խլմշտկել, հիրմշտկել. — պտտկիլ, չար-
չըկել — փորփշտկել եւն:

Բայերու այս այլազան բազադրեալ ձեւա-
փոխութիւններն ունին իրենց մասնաւոր գործածու-
թիւններն ու առումները, որոնց շատ նուրբ զանա-
զանութիւնները թէպէտ եւ դժուար է բացատրել,
բայց կարելի է ըսել թէ այդ ձեւերու ամէնքն ալ
ընդհանրապէս բուն բային նշանակած գործողու-
թեան քանի մը անդամներ եւ վրայէ վրայ կրկնուի-
լը նշանակելու կը ծառայեն: Այսպէս՝ կտրտել,
վազուրոտել, խածկտել, փետրտել, խլշտել, հիր-
մշտկել, պտտկիլ եւն կը նշանակեն կտրելու, վա-

ղելու, խածնելու, փետելու, խլելու, հրելու, պտտելու եւն գործողութիւնները շատ անդամներ եւ վրայէ վրայ կրկնել։ Դիտելի է թէ բայերու այս ձեւերը կազմուած են կարգ մը միջանկեալ մասնիկներով՝ որոնք բայերու վերջին եւ, էւ, ու լծորդներէն առաջ արմատներուն վրայ աւելցուած են։ Այս մասնիկներն են՝ ինչպէս կ'երեւի, ո, է, շ, մ, բ, բո, ո, ոտ, որոնք հաւանականաբար ոտ, ոտ, ո-է, ո-է, է-է, ո-շ կամ ո-ւ, էւ, ո-մ, ո-ո, ո-բո ծանօթ ածանցական մասնիկներուն մնացորդներն են, ինչպէս որ անցողականի շն մնացորդն է ոյց մասնկան։

Նմանօրինակ բայեր են տարբեր առմամբ գզուրտիլ, կռուրտիլ, քերուրտիլ, քթուրտիլ, պահուրտիլ եւն որոնք՝ ինչպէս կ'երեւի, կազմուած են կրաւորականի ձեւ ունեցող բայերուն լծորդէն առաջ ո աւելցընելով (սիրուիլ, սիրուրտիլ)։ Ասոնք բուն բային նշանակած գործողութեան փոխադարձաբար կամ ինք իր վրայ կրկնուիլը նշանակելու կը ծառայեն։ Փոխադարձ բայի տարբեր ձեւեր են պահուրտիլ, ծեծիու-իլ, որ երկու կողմէն զերար համբուրել, ծեծել կը նշանակէ։ Շատ անգամ բուն կրաւորակերպ բայերն ալ այս կարգի փոխադարձ նշանակութեամբ կը գործածուին, զ.օր. կիսուիլ, բաժնուիլ եւն որոնք կը նշանակեն բան մը իրարու մէջ կիսել, բաժնել եւն։

Բայերու լծորդէն առաջ ո-ը մասնիկը մտնելով կը ձեւացընէ ուրիշ տեսակ մը բայեր, որոնք ամէն տեսակ իմաստ կու տան կրաւորական, չէզոք, ներգործական, երբեմն ալ փոխադարձ, պարագային համեմատ, զ.օր. ծախւորիլ, առնւորիլ, ճաթւորիլ, սիրաւորիլ, բեռցւորիլ, պոճքւորիլ, սոթւորիլ, պարպւորիլ եւն։

Ասոնցմէ զատ կան նաեւ տեսակ մը շատ գեղեցիկ բայեր, որոնք բային առաջին վանկին կրկնութեամբը կը ձեւանան, զ.օր. ցոլցլալ

(= ցու - ցու - ալ), պահպէել, մարմրիլ, տալտլել,
սահսհիլ, վազվզել, ժրժրալ (= ժիր - ժիր - ալ)
եւն։ Այս ձեւ բայերն ալ դարձեալ գործողու-
թեան կրկնուելու հանգամանքը ցոյց կու տան,
բայց քիչ մը մեղմ իմաստով։ Կրկնաւոր բայի տար-
բեր ձեւեր են հաշմշել, ծռմռկիլ, դարձմրձկել
եւն։ Շատ անգամ ալ բային իմաստին ուժգնու-
թիւն մը տալու համար, արմատն՝ անջատաբար
բայէն, կը կրկնուի եւ յետոյ կը յիշուի բայը, որով
կը ձեւանան ուրիշ տեսակ մը ոչ նուազ գեղեցիկ
կրկնաւորներ, զ. օր. փսոր փսորիլ մասիկ մա-
սիկ ընել, կտոր կտոր ըլլալ, բղիկ բղիկ փղկտել,
ծռիկ ծռիկ ծռմռկիլ, ծակուկ ծակուկ ծակծկիլ,
պոռ պոռ պոռալ, ճինիկ ճինիկ ճնչել, կոտոր կոտոր
կոտրտել, չարիկ չարիկ չարչռկել, թապըլ թա-
պըլ թապըլտըկել, ցլիկ ցլիկ ցլկտիլ, տխիճ տխիճ
տխրճել, բղիկ բղիկ գալ եւն։

Բայերու խոնարհմունքը Պոլսոյ գաւառա-
կանին սովորական ծանօթ ձեւերէն գրեթէ տար-
բերութիւն չունին։ Սահմանական ներկայի մէջ
Եւդոկիացիք ալ Պոլսեցւոց պէս կոր կը գործածեն
(զ. օր կ'երթամ կոր եւն). իսկ բացասական բայերը
կը կազմուին չով, ամէն ժամանակներու մէջ ալ.
զ. օր. չի կերան, չի խմէինք, չի պիտի պառկիմ,
թող չի վազեն եւն։

ԱԾԱՆՑՄՈՒՆՔ ԵՒ ԲԱՐԴՈՒԹԻՒՆՔ. —
Ածանցումներու սովորական եւ գործածական
ձեւերն են հետեւեալները։

ԱԿ. — Բեռնակ, աղբրակ, ձմռնակ։

ԱՆ. — Ածան, խման, ուտան, վազան, հաչան,
խածլան։

ԱՆԻ. — Լզուանի։

ԱՆՔ. — Հարանք, մարանք (սեռ. մարանց), քու-
րանք, աղբրանք, քեռանք, տէրտրանք, ա-
պրանք, աշխատանք։

ԱՇ. — Թթուաշ, մատղաշ։

ԵԿ. — **Փեսեկ**, **տղայեկ**, **աղայեկ**:

ԵՂԵՆ. — **Չորեղէն**, **մնեղէն**, **խմորեղէն**, **անուշեղէն**:

ԵՆԱԿԱՆ. — **Հօրենական**, **մօրենական** **պապեսնական**:

ԵՆԻ. — **Ալյրենի**, **ինչենի**:

ԵՆՔ. — **Ժամկոչենք**, **զոքնչենք**, **Գիրգորենք**:

ԵՎԱՆ. — **Գունեվան**:

Է (= Եայ). — **Քարէ**, **փատէ**, **ոսկիէ**, **արծթէ**:

Ի. — **Արհուրելի**, **զարմանալի**, **զահնտելի**:

ԻԿ. — **Հատիկ**, **մատիկ**, **խաժուժիկ**, **անուշիկ**:

ԻՀ. — **Փարտիչ**, **լողիչ**, **քերիչ**, **մանիչ**, **կապիչ**:

ԻՀՔ. — **Էրիչք**, **մարիչք**:

ԻՔ. — **Ուտելիք**, **խմելիք**, **հագնելիք**, **վառելիք**:

ԼԻ. — **Զոլի**, **մոլի**, **եղլի**, **աճումլի**, **հուբլի**:

ԼԻԿ կամ ՈՒԼԻՔ. — **Պղտլիկ**, **քիփուլիք**, **սեւուլիք**, **մօտելիք**:

ԾՈՒ. — **Թափծու**, **շինծու**, **կոխծու**, **պահծու**, **փործու**:

ԿԱԿ կամ ԿԵԿ. — **Մեծկակ**, **խոշըկէկ**, **հաստկէկ**:

ԿԱՆ. — **Լալկան**, **ծծկան**, **տիրական**, **սիրական**:

ԿԼԻԿ. — **Ցածկլիկ**:

ԿՈՏ. — **Վախկոտ**, **մսկոտ**, **մոռցկոտ**, **ամչկոտ**, **պարծենկոտ**:

ԿՈՑ. — **Շնկոց**, **ներսնկոց**:

ՄԱՆ. — **Թաղման**, **լարման**:

ՆՈՑ. — **Աղբնոց**, **հաւնոց**, **վրանոց**, **դրսնոց**, **ներսնոց**, **աժնենոց** (= **աժան-իկ-նոց**):

ՈՂ. — **Սիրող**, **կարգացող**, **խմող**:

ՈՆՔ. — **Մամոնք**, **պապոնք**, **քենոնք**:

ՈԶ. — **Գնոջ**:

ՈՎ. — **Համով**, **հոտով**, **իժով** (= **ուժով**):

ՈՏ. — **Սրտոտ**, **խնլոտ**, **հոտոտ**, **քարոտ**:

ՈՑ. — **Չորոց**, **թրջոց**, **տաքցոց**, **եփոց**, **գրոց**, **բրոց**, **պաշտոց**, **ծամոց**, **փոռոց**, **ջնջոց**, **խարտոց**:

ՈՒԱԳԻՆ. — **Աշուագին**:

ՈՒԱԾՔ. — **Բանուածք**, **կերուածք**, **իջուածք**:

ՈՒԹԻՒՆ. — Աժնութիւն, սղութիւն, տիրութիւն, տօնութիւն, վճկութիւն, զատկութիւն, խաչութիւն, վարդեվրութիւն¹:

ՈՒԻ. — Սեւաչուի, սեւընքուի:

ՈՒԿ. — Բանուկ, վազուկ, քալուկ, խմուկ, եփուկ, անցուկ, մոռցուկ, նստուկ, կայնուկ, հասուկ, բուսուկ, կանչուկ, քուրուկ, հարսնուկ, մջուկ:

ՈՒԿԱՆ. — Կիշտանալուկան (= մինչեւ կշտանալը), յոդնելուկան, հատնելուկան, ճաթելուկան:

ՈՒՃԻԿ. — Կորուճիկ, աստեղուճիկ, հիմակուճիք²:

ՈՒՄ. — Խաւարում, կիտում, դադրում, հատնում:

ՈՒՆ. — Աահուն, եփուն, մակրդուն, գիտցուն, փափլուն, աճեկուն, վալիչկուն (= վայլիչ-ուկ-ուն):

ՈՒՆԱԿ. — Գեղացունակ:

ՈՒՆԻ. — Պահունի, դողունի:

ՈՒՐԴ. — Կորելուրդ, շորուրդ:

ՈՒՑ. — Ճերմկուց, սեւուց, դեղնուց, ժամուց:

ՈՒՔ. — Քերուք, ծամուք, խմուք, ցանուք, հատուք, թափուք, տալուք, խորշուք, երեսուք, ներքեւուք:

ՈՒՔ. — Փչոք:

ԶԵՔ. — Օրչէք, կաղնդչէք, ամսրչէք:

ՎԱՐ. — Հայեվար, տաճկեվար, հոռմեվար, ձագեվար, պղտիվար³:

1 Եւդոկիոյ բարբառին մէջ սովորական է այս սանեն մասնիկն աւելցնել տօնի անուանց վրայ, առանց նշանակութիւնը փոխելու:

2 Այս մասնիկը՝ սանեն թրքերէնէ առնուած է. Նմանութեամբ թրքերէն դուրսէց+, օրսէց+, շիշտէց+ եւն ձեւերուն:

3 Այս մասնիկն եւս հաւանականաբար թրքերէնէ առնուած է եւ կը համապատասխանէ թրքերէնի +եօյլորէ, արամէլորէ, նիւրէլորէ եւն ձեւերուն:

ՏՈՒՔ. — ԶԵՆԹՈՒՔ, ՄԱՂԹՈՒՔ, ՄՐԲԹՈՒՔ, ԺՈՂՎՐԹՈՒՔ, ՄԱՊԿԹՈՒՔ, ՀԻՆԱՅԹՈՒՔ:

ՑԻ. — ԳԵՂԱԳԻ, ՔԱՂՔԳԻ, ԴՐԱԵԳԻ, ԼԵՌԱՆԳԻ:

ՑՈՒ. — ՏԻՐԱԳՈՒ, ՄԱՍԳՈՒ, ՄԱՐՋՈՒ:

ԻՈՒ. — ԺԱՄՆՈՐ, ՀԱՐՄՆՈՐ, ՈՒՆԵՆՈՐ, ԺԹԱՂՄՆՈՐ:

ՕՆ. — ԵՎԻԾՆ, ԿՐՃԾՆ:

ՕՔ. — ԽԵԼՈՔ, ՄԱԿՔ, ՄԵԱՔՕՔ (= ԳԵՂԵԳԻԿ) ¹:

Անշուշտ Եւդոկիոյ բարբառին մէջ կան գործածական խիստ շատ բառեր, որոնք նշանակուածներէն տարբեր մասնիկներով ածանցուած են, բայց անոր համար այս մասնիկները միայն յիշեցինք մենք, վասն զի կենդանի են եւ առօրեայ գործածութիւն ունին ժողովրդեան բերնին մէջ, որ ամէն անդամ երբ պէտք ունենայ՝ այդ մասնիկներով որ եւ է նոր բառ կ'ածանցէ, մինչդեռ ուրիշ մասնիկներ գործածութենէ ինկած են եւ կարգ մը հին բառերու մէջ միայն կ'երեւին, մնալով յաւէտ հին հայերէնի յատուկ մասնիկներ: Ո-ն-ակ, ո-ո-դին, ո+, ոջ, ելան, ո-նի, անի, աշ մասնիկները միայն յիշուած բառերուն յատուկ են եւ նոյն մասնիկներով ածանցուած ուրիշ բառ չկայ: Կախադաս ածանցական մասնիկներ խիստ քիչ կան եւ կ'երեւին չտես, չունեւոր, անպակաս, անբան (= անգործ), անպիտուեւն բառերուն մէջ միայն:

Այս բարբառին մէջ գործածական են նաև լիստ շատ բարդ բառեր, որոնց մէջ կան՝ բացի հայերէնի յատուկ բարդութիւններէն, բոլորովին

¹ Կը դիտուի անշուշտ թէ այս մասնիկներէն ոմանք բաղադրութիւն են մէկէ աւելի մասնիկներու. այսպէս՝ անի (= ան-ի), էնական (= եան-ի-կան), էնի (= եան-ի), իան (= իկ կամ ուկ-ան), իոր (�= ուկ-որ), իոց (�= ուկ-ոց), ժան (= ում-ան), նոց (�= ան-ոց), ուստին (�= ուի-գին), ունիւն (�= ոյթ-իւն), ունակ (�= ունի-ակ), ունի (�= ուն-ի), ուստ (�= ուտ-ութ)

նոր բարդութիւններ ալ, զորոնք ժողովուրդն ինը շինած է եւ ի հարկին՝ ամէն օր կը շինէ, զ. օր. քունթաթախ, փորխոց, կերցաւ, աչքկապուկ, ջուրփոխ, չորեփոց, ցամքեփոց, արունխում, արընտէր, բանթող, երեստես, թերխալ, հիւնդտես, թեւընկեր, ժամբակ, խնդումերես, խօսքկապ, ծակաչք, կրակսէր, հաւտօն, մթնշաղ, պաքկեր, վրաձգոց, տղաբերք, փուխսիրտ, արեւցաթ, աղտկորուստ, եփջուր, ըխտամասիկ, լուսաղբար, ծարկորու, սուղծախ, կերտրոր, մթնծեծ, քունխրտ, ջրհամ եւն:

Դիտելի է թէ նշանակուած բարդ բառերուն մէջ քիչերն են որ գասական կանոնին համաձայն բարդուած են. ընդհակառակն՝ շատերը կազմուած են բառերու արմատներուն նոյնութեամբ, առանց ձայնաւորներու փոփոխութեան կամ սղման եւ առանց յօդակապի՝ անմիջապէս իրարու կցուելովը, թէպէտ եւ կան ոմանք ալ որ լեզուին հին կանոններուն համաձայն բարդուած են:

ՀԱՄԱՉԱՅՆՈՒԹԻՒՆ. — Եւդոկիոյ գաւառաբարբառը համաձայնութեան կողմէ ալ գրեթէ յար եւ նման է Պոլսոյ գաւառականին համաձայնութեան. ուստի աւելորդ կը համարինք այս մասին խօսիլ, քանի որ այդ համաձայնութեան սովորական ձեւերն ու պայմանները յայտնի են արդէն արեւմտեան աշխարհաբարի ծանօթ ամէն անձի:

ՄԱՍՆ Բ.

Առածներ, ոճեր, ասացուածներ:

Եւդոկիոյ բարբառին ուսումնասիրութեան
իբրեւ լրացուցիչ մաս՝ աւելորդ չենք համարիր
ներկայացընել նաեւ անոր մէջ գործածական
առածները, ոճերն ու ասացուածները, ճիշդ ժո-
ղովրդեան արտասանած ձեւերովը, որոնք աւելի
կատարեալ կերպով գաղափար մը կրնան տալ
նոյն բարբառին ձայնական, քերականական եւ
համաձայնական օրէնքներուն վրայ, շօշափելի
ձեւի մը տակ երեւան բերելով անոր բուն ոգին
եւ յատուկ նկարագիրը, նաեւ մատնանիշ ընե-
լով այնպիսի լեզուաբանական մասնաւորութիւն-
ներ ալ, որոնց յիշատակութիւնը զանց առնուած
կամ մոռցուած է ուսումնասիրութեանս նախորդ
մասերուն մէջ: Աւելորդ է ըսել թէ ո՛ր եւ է
բարբառի մ'առածներն ու ասացուածները՝ ինչ-
պէս Եւդոկիոյ բարբառինը, կը ներկայացընեն
նաեւ գրական, ազգագրական, բառացուցական
տեսակէտներով ալ վերին աստիճանի շահեկան
կողմեր: Անոնք ուղղակի իրենց վերաբերած ժո-
ղովրդեան կեանքէն, բարքէն ու հաւատքէն առ-
նուած են, որոնց մէջ որոշակի կը ցոլանայ այն
ժողովրդեան տոհմային ընտանեկան եւ ընկերա-
կան կենաց պայմանները, ապրած միջավայրը,
քաղաքակրթութեան աստիճանը, ապրելու,

զգալու, խորհելու, ըմբռնելու առանձնայատուկ
եղանակները, սովորութիւնները, նախապաշա-
րումներն ու հաւատալիքները, վերջապէս այն ժո-
ղովրդեան ամբողջ հոգեբանութիւնն ու տոհ-
մային իմաստասիրութիւնը. բայց մեզի պէտք
եղածն աւելի լեզուաբանական տեսակէտն ըլլա-
լով՝ զանց կ'ընենք ուրիշ կէտերու քննութիւնը,
ի հարկին քանի մը հարեւանցի ծանօթու-
թիւններ միայն կցելով անոնց, եւ հոգ տանելով
միանգամայն որ իւրաքանչիւր առածի, ոճի, ա-
սացուածի առջեւ բացատրենք որքան կարելի է
որոշակի, անոր նշանակութիւնն ու ի՞նչ առմամբ
գործածուիլն այս բարբառին մէջ, որ նոյնքան
դժուար է՝ որքան գաւառական շատ մը բառե-
րու մասնական նշանակութիւններն ու առումները
բացատրելու դործը:

Ա.

Աբանին աչը ճանի ճը եղաց իւնիւրացնէ. Ագահը
մինչեւ գերեզման չի յագենար:

Աբամ իւբաւեցու, դրախտէն ընկաւ. Մարդիկ
սխալական են:

Ալ-ը մաղեցի, մաղս իւբաւցի. Ամեն գործ կա-
տարեցի:

Ածան հաւը իւրիւլան իւնայ. Գործունեայ,
արդիւնաւոր մարդուն շատ չի տեսնուիր երբ շատ
խօսի կամ շատ պահանջկոտ գառնայ:

Ախուտն ունի հաց ու բանիք, գէշերը ունի չէ
տանիք. Չտես ու անհամբեր է:

Ահը վէր է տանձ մահը¹. Ահ ու սարսափի աղ-
դեցութիւնը շատ մեծ է:

¹ Դիտելի է թէ այս առածներէ ու առացուածներէ
շատերուն մէջ կան գրական ու բանաստեղծական ճշմարիտ

Աղեի մարդը իսուի վրայ կու գոյ. Երբ որ մէկու
մը վրայ խօսելու ատեն յանկարծ այն մարդը
վրայ գայ՝ այս խօսքը կ'ըսեն:

Ամէն իւնի ըստելու իսուը ծոցէն ի'եւլէ իոր.
Շատ հաւատարիմ կարծուած անձերու խարէու-
թիւններն երեւան կ'ելլեն երբեմն:

Ամէն մարդ իւ մարդունը իոր լոյ. Ամէն ոք իր
ցաւը կը հոգայ:

Ամէնը ճակատու, առաջ իրունիւ է գրուեր. Այս
նոր գժբախտութեան չէի սպասեր:

Ամէն իսուավանդ տեղը իսուն չէ շնորիր. Կան
բաներ որ ուրիշներէ պահել հարկ կ'ըլլայ:

Ամէնուն յոդնու տեղը իսուն չէ շնորիր. Ամէն
մարդու քմահաճոյքը կարելի չէ որ գոհ ըլլայ:

Ամէնը առաջ, Աստուծ իրա-. Բացարձակ
ճշմարտութիւն չկայ՝ բաց ի Աստուծմէ:

Անհաճ իսի, սէրոն ուրախ. Բոլորովին անհոգ,
անտարբեր:

Անողաց՝ գանողաց. Զարիք մը գործողը պա-
տիժը կը գտնէ:

Անուշ լը-ն օյը ծակուն իը հանէ. Քաղցր վար-
մունքով ամէն բան կը յաջողի:

Անցան+ դարյան+՝ Բարեւ +եղ. Շատ ուշը մնա-
ցեր ես:

Անցան+ հացէն ու մուն, իսպուն ելլէր իորու-
սէն¹. Շահէն հրաժարեցանք, վսաս մըն աւ չկրէինք:

յատկութիւններ, ինչպէս յանդ, տաղաչափութիւն, նմա-
նաձայնութիւն եւայլն: Այսպէս է վերի առածն եւ անոր
նման շատ ուրիշներ, որոնց հետզհետէ պիտի հանդիպինք.
զոր օր. Գուշ՝ սէրու դաշ. Եղուը լուսէ, պարութը դաշը. Իիւր
դաշտեր, ճարն է հատեր. Նէ արողի, Նէ իրողի. լունը յէլէ, գուշ
+ուշէ. հէմ գրու, հէմ բրու. մաս եիս, անուլ եիս. հոգը +ու-
շունէն. լունը մուղին. Յեւու բան սրտու գերեզման. եւն, եւն:

¹ Այս ասացուածն եւ ասոնց նման ուրիշ մէկ քա-
նիներ ըստ ինքեան անհասկնալի կը մնան եւ ուրիշ կերպով
չեն կրնար ըմբռնուիլ ու բացատրուիլ՝ բայց եթէ անոնց

Անցուիլ մուսուի կ'ըննայ :

Անօնին + արը կ'ուրած :

Աշխառն գրով հարդացողէն ուժո' անցնի . Գիտունները խորամանկ , չար մարդիկ կ'ըլլան :

Աչւ¹ ու բերնի հարօտ . Բան մը որ հազիւթէ կը տեսնուի եւ կարելի չ'ըլլար վայելել :

Աչտ բայ , եճէլտ . (թրը . = օրհաս) դէմայ . Վտանգաւոր պարագաներ ուր մահուան վտանգը դէմ առ դէմ կը կենայ :

Աւանց հրամանի արերե- չ շարժիք . Ամենէն ջնջին դէպքերն անգամ Տիրոջը հրամանովն ու գիտութեամբը տեղի կ'ունենան :

Աւանց սապանի՝ պատարագ անել . Առանց որ եւ է անհաճոյ եւ անպատեհ միջամտութեան՝ գործ մը կատարել :

Ասպառան ցօղուն , ցորեիս-ան շողուն , իրիս-ան հոգուն . Գինեմոլներուն գործածած մէկ բանաձեւը՝ արդարացընելու համար իրենց օրւան ամէն ժամերուն մէջ ալ խմելը :

Ասսած յունը լեռանը իւօրէ (թրը . = համեմատ) իս- այս . Աստուած մէկն իր տանելու կարողութենէն աւելի փորձութեան չ'ենթարկեր :

Ասսած մարը մարդուն աչը չ իսներ . Աստուած չարերն անուղղակի կերպերով կը պատժէ :

Ճագումը փնտռելով ժողովոդական առակի մը , զրոյցը մը կամ հետեւնի մը մէջ : Եւ արդարեւ շատ անգամ կը պատահի որ այս կարգի զրոյցներուն մէկ նշանաւոր խօսքը կամ զանոնք ակնարկող բանաձեւ մը ժողովոդեան բերնին մէջ յեղյեղուելով վերջ ի վերջոյ առածի կարգ կ'անցնի , թէպէտ եւ կրնայ ըլլալ որ անոր ծնունդ տուող զրոյցն այսօր բոլորովին մոռցուած ըլլայ :

1 Յայտնի է թէ աչէ (= աչաց) ձեւին վերջին ցն՝ և փոխուած է նախորդ լին ազգեցութեամբն անոր նմանելու եւ հնչումը դիւրացընելու համար , — լեզուաբանական երեւոյթ մը՝ որ ամէն լեզուի ու բարբառի ալ սովորական է :

Ասուծ ախտաբարենդացնել աղքանե՝ եւը ի՞ր-
աշնցնել, վերջն ալ գոյնել ի՞մ առա. Աղքատ մար-
դիկ իրական ուրախութիւն չեն վայելեր. միշտ
դժբախտ են:

Ասուծ (=Աստուծոյ) պահած գուշ է աւ շու-
տեր. Աստուծոյ պահապահածն ակներեւ վտանգներէ
կ'աղատի:

Ասուծ մշանը քանի անուել. Վերջին աստիճանի
աղաչել, պաղատիլ, թախանձել:

Ասուծ օրը նմ հապնիր. Գործ մը օրէ օր յետա-
ձգելուն վերջը չի դար:

Արեւը ժողով անի, ամէն մարդ առուն անի. Ա-
մէն մարդ իր տունը դտնուելու է ժամանակին:

Արեւը ըննայ նէ մարդու վրայ ոէ ցաներ. Այն-
չափ չարսիրտ ու նախանձու է օր ամէնէն ձրի բա-
րիքն իսկ կը զւանայ ուրիշներուն:

Արեւը շամար (թրք. = շաղախ) ոէ ծեփուեր.
Ճշմարտութիւնը չի խափանուիր:

Արնդեսու օրը հասան զար առուն շապ ի՛ըն-
նայ. Առատութեան օրերու մէջ մարդու օգնելը
դիւրին է:

Բ.

Բանիւ ծուռ է, իսկը իսն վի առա. Հեղնական
օրինակ՝ օր եւ է թերութեան մը անտեղի ջատա-
գովութիւնը ծաղրելու համար:

Բանիւն + չէ, բան ասանի է. Ճշմարտութիւնն
այս է:

Բանին մշը բան իայ, պանին մշը նան իայ.
Գործին մէջ տարբեր դաղտնիք կայ:

Բարեւ առողին բարիւնդան+ իւ չոչէ. Ամէն
տեղւոյ ինքնակոչ հրաւիրեալն է:

Բերնիւ ժարը դուրս իւ հանիմ... ծածկածս կը
յայտնեմ, դաղտնիքդ երեւան կը բերեմ....:

Բայուն եղը հեծացոցեր են նէ՝ պարզը սէֆախն չ'երնամ ի՞ր ըստը է՛. Գէշ, լկտի մարդը բանէ մը չ'ամչնար:

Բայրար չէս նէ՝ մը ուերա-իր. Եթէ յանցանք չունիս անտարբեր կեցիր:

Գ.

Գէշ գեղէ վրայ ի՛շնայ, առան առայ շըն-նար. Քանի մը տնւոր միասին չեն կրնար բնակիլ:

Գէտը չէիած մը բաղեջնար. Ժամանակէն առաջ մի՛ պատրաստուիր:

Գէշ տրացենը մատուցուի (թրը. = տնական կարասի) ուեր ի՞անէ. Գէշ դրացին տնական կարասի փոխ չտալով իր դրացիներուն՝ կը ստիպէ զանոնք որ իրենց չունեցածը դնեն:

Գէշը մոմ վառէ, ցորեիը յուն ժամէ. Կ'ուղղուի ծոյլ մարդոց՝ որոնք ցորեկը պարապ բաներով ժամանակ կ'անցընեն եւ իրենց գործերը դիշերւան կը թողուն:

Գլուեր է պարա-իը, գորեր է էր ետիւիը. Իրարու յարմար են:

Գնա՛ մեռէր, եկ՛ սկըէմ. Աէկու մը մահուընէն վերջը յարգը կը ճանչցուի:

Գողը գողէն գողացաւ, Ասուած վերէն զարացաւ:

Գոշ՝ սէրու դու:

Գործէն դահիէր, հացին ժանէ. Ծոյլ ու անդործէ, բայց սեղանին գլուխը միշտ ներկայ է:

Գընդէն առըպիէն ընկած է². Մահուան վտանգներէ աղատած է:

¹ Ասիկա կ'ակնարկէ տեղական հին սովորութիւն մը, որ էր ակնյայտնի բոզ կիներն իշու վրայ՝ երեսը դէպ ի գաւակը, հեծցընել եւ քաղքին փողոցները պարտցընելով նշաւակելէ ետեւ ուրիշ քաղաք մը յաքսոր զրկել.

² Այս առածը կ'ակնարկէ գրողի (— սատանայի) մասին ժողովրդեան հաւատացածն՝ իբր թէ գրողը մարդոց հոգիներն առնելով տոպրակի մը մէջ կը ժողովէ կը տանի:

Գրին երիս երեսն աւ կարգաւու է . Խնդրոյ մը
ամէն կողմերը միանդամայն լոելու կամ քննելու է :

Դ.

Դանակը իւզուն + վը իւ տանին , չկ + ի իւկ դա-
նակին . Գործին դիւրին միջոցը գործադրելու է :

Դարսութուրը Ասուսձ հասարշնէ . Անկարգու-
թիւններուն թիւը շատ է . Աստուած բարեկարգէ :

Դժուլէ իւ ժողով , չերեխու իւ տարտունէ . Մէկ
կողմէ չափազանց շահախնդիր , միւս կողմէ նոյնչափ
շռայլ է :

Դան ճենճ ըսէ , ճանճը Պապուարէն իւ դայ . Զրի
վայելքի համար մարդ չի պակսիր :

Ե.

Ելք հերս (թրք . = բարկութիւն) իւ է դլին ,
իջնէ հերս չի դրնէ դլին . Բարկութեան ատեն գոր-
ծուած անխոհեմութիւնը չի դարմանուիր :

Եիւր պարեր , ճարն է հարեր . Պարագայ մը՝
ուրկէ խուսափելու ճարը չկայ :

Եիւր մեղուն , մի դար պարտուն . Մարդ բնաւ
անվճար պարտք թողլու չէ՝ իր մահուրնէ վերջը :

Եւը եղն , միւրեւ դժուլէ . Անխնայ շռայլու-
թեամբ կ'ուտէ կը խմէ :

Ես աղա , դան աղա , ջաղաջը վէլ (= ով) ա-
ղա . Ամէն մարդ իր վիճակին համաձայն գործերով
զբաղելու է :

Ես ըսելը՝ սսրանայ ըսել է . Եսամոլութիւնը ,
ամբարտաւանութիւնը սատանայական մոլութիւն
մըն է :

Ես սսրէ իւ իանչէմ , դիւնուը դլինս իւ ժողո-
վունին . Բարիք կամ օդնութիւն սպասելու ատեն
չարերու հանդիպեցայ :

Ես ժեղի վէրէ դան աւ դեսայ , վարէ դան-
աւ . Միշտ եւ ամէն պարագայի մէջ նոյն մարդն ես :

ԵՐԵՎԱՆ ՀԱՅՈՒԹ ԴԵՇԻ ՔՆԴՐԵՆ ՊԵՊՈՒԹ ԼԱՄԱ-
ԳՈՒՆԻ ՅՈՒՍՈՎ. Կ'ԵՐԾԱՌ՝ ԲԱՋ Առաջին ՎԻՃԱԿԴ-
ՎԻՆՈՒԵԼԻՔ Կ'ԷԱՍԱ:

ԵՐԵՎԱՆ ԴԱՎԻԴԻՆԻ, ԱՄՊԱՐ ԱԼ ԷՇ-ՂԵՇ. ՇԱՄ ՀՎԻ-
ՋԱԾ Է:

ԵՐԵՎԱՆ (= ԵՐԵՎԱՆԻՑ) ԱՐԱ-ՀԱՆ (ԹՐԱ. =
ԱՂԵՐՍԱԳԻՐ) ԴԵՇԻ ԴԱՎԻ. ԶԱՎԻԱՂԱՆՍ ԲԱՐՁՐԱՀԱ-
ՍԱԿ Է:

ԵՐԵՎԱՆ ԽՈՎԵՆ ԴԵՇ-ՀԵՇ (ԹՐԱ. = ԿԱԽԱՐԴԱՆԲ) ՀԸՆ
Է. ՀԱՄՈՂԻՀ ԽՈՍՔԵՐՈՒ ԱՊԴԵԳՈՒԹԻՒՆԸ ՇԱՄ
ՄԵԾ Է:

ԵՐԵՎԱՆ ԴԵՇ-ԴԵՇ ԴԵՇ Է Շ-ԻԵՐ. ԵՐԿՈՒ ՅԱՄԱռ
ՄԱՐԴԻԿԻ ԻՐԱՐՈՒ ՀԵՄ ՀԵՆ ԿՐՆԱՐ ՀԱՄԱՃԱՅՆԻԼ:

ԵՐԵՎԱՆ ԱՄԻՆ ԽԵՆ ԽԵՆ ԽԵՆ. ԶԻՄ ՇԱՄ ՆԵղը
ԿՐ ԴՆԷ:

ԵՐԵՎԵԼ¹ ՀԱՄ ԱՆՆ-Ն ԽԵՆՆԱՅ. ՕՄԱՐԻՆ ԻՆՀՔԸ
ՀԱՃՈՒՔՈՎ ԿՐ ՎԱՅԵԼՈՒԻ:

ԵՐԵՎԱՆ ԱՆ ԵՐԵՎԱՆ ԱՆ-ՆԵՐ ՏԵ-ԴԻ (ԹՐԱ. =
ԳՐԱՎԱՆ) Է. ԲՈԼՈՐ ԴԱՂՄԱՆԻՔՆԵՐԴ ԴԻՄԵՄ:

ԵՐԵՎԱՆ ԱՆ-ՆԵՐ ՋԱ-ՋԱ ՀԵ-ՆԵՐ. ԿԱՐԴԱ-
ԳՐՈՒԱԾ ԴՈՐԾԻ ՄԸ ՄԻջամտել ՀԱՐԼ ՀԵ-ՈՐ ԵԼ Է ԱՆ-
ՃՆԱԿԱՆ ՇԱՀՈՒ ԵԼՆ ԴԻՄԱՆՈՐՈՒԹԵԱՄԲ:

ԵՐԵՎԱՆ ԱՆ-ՆԵՐ ՀԱ-ՀԱ ՀԵ-ՆԵՐ. ԲԱՆԱՃԵԼ ՄԸ
ՈՐՈՎ ՄԱՆՄԻԿԻՆԸ ՀՐԱՄԻՐԵԱԼՆԵՐԸ ԿՐ ՄԵԾԱՐԷ ԱԵ-
ՂԱՆԻՆ ԴԼՈՒԽԸ:

ԵՎԵՆ Շ-ՋԵՆ Դ-Ջ-Ջ ՋԵ-Ջ. ՎԵՐՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ
ԴԵՆ, ԱՆԱՐԳ ՄԱՐԴ:

ԵՎԵՆ ՆԵՐ-Ջ ՋԵ-ՋԻ+. ԲԱՆ ՄԸ ՈՐ ՀԱՆԴԻՎՈՂԸ
ԿՐ ԴՈՐԾԱԾԷ:

¹ ԵՐԵՎԵԼ ԲԱԱՐ՝ ՈՐ ՄԵՐ ԲԱԱՄՈՒՋԱԿԻՆ ՄԵՋ աԼ Կ'Ե-
ՐԵՒԻ, ՕՐԱՐ ՆՀԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ ԱՏԱԳԱԾ ՌԱՎԱԼՈՒ Է ՆՄԱՆՈՒ-
ԹԵԱՄԲ ԹՐՔԵՐԵՆԻ ԷԼ ԲԱԱԲԻՆ ՈՐ ԹԵ ՕՐԱՐ ԿՐ ՆՀԱՆԱԿԵ ԵԼ
ԹԵ ԱՀԵ-ՋԻ, ԵՐԵՎԵԼ:

Ե.

Էւը հարսնի՛ եւ իւնչեր. — Ե՞ւ աղը պահեց, Ե՞ւ աղջուրը, ը-եր է. Անտրտունջ ուրիշներուն ծառայող անձերէ՝ ամէն մարդ ծառայութիւն կը սպասէ:

Էւը հեծեր՝ էլ իւ քնարե. Կ'ըսուի՝ երբ նմանօրինակ պարագայ մը պատահի:

Էւը նև իւրած խորն սուրէ նէ՛ քորը իւ ցու-է. Մարդ երբ չվարժած բանն ընէ՛ կը վնասուի:

Էւը Քալոն-վ (Թըք. = Համետ), Հարդը հալոն-վ. Հագուստն է մարդուն վայելչութիւն տուողը:

Էւն էլուն +ովը իսպէս նէ՛ Ե՞ւ վարս-ցը ի'սունէ, Ե՞ւ բարս-ցը. Գէշ մարդու ընկերացողն անոր վարքը բարքը կ'օրինակէ:

Էւն ինչ գէտէ նու-ցը, ի'երնայ ի'սուրէ քու-ցը.¹ Գէշ մարդիկ իրենց ճշմարիտ օգուտը չեն ճանչնար:

¹ Ինչպէս կը դիտուի՝ այս շառածներէն շատերուն առարկան ընտանի կամ ծանօթ կենդանիներ են, նման առակներու, որոնց մէջ կենդանիներու բնաւորութիւններն ու այլեւայլ առանձնայատկութիւններն իրրեւ օրինակ կը ծառայէն այս ու այն բարոյական եզրակացութեան յանգելու համար։ Այսպէս են օրինակի համար, վերի առածին նման՝ նաեւ սա առածներն ալ. — Հաւը ջուր իւ իմէ, Ասուս Քառ-իսու պայ. — Կարսուն մուկը Քորսուն համար իւ բունէ. — Շունը շոնը Քուրսուն համար. — Անոն հաւը իսրիլան իւլայ. — Օյն իր շողիւը իւ Քունէ, Բնութիւնը նէ Քունէր եւն։ Շատ անդամ ալ առածները տեսակ մը համառօտուած, կարճուկ առակներ կամ զրոյցներ են. զ. օր. Կարսուն մոխն չէ հասեր, բէ-ֆ հորած է ըսեր։ — Մուկը Ճամփուն չէ մերներ, պոլուն ցախատել մը ու իսպէր է։ — Տեղին ըսեր էն չէ միշտ ինչու Ճամփուն է. — Ո՞րորեւը շիրավ է ու վիշ Ճամփուն, ըսեր է։ — Կարսունին ասութ դեղ է ըսեր էն նէ՛ իսրաւնին է նողիր եւն եւն։

Երած որդին զբայ առանելու իւ շանէ . Փոխանակ միսիթարելու՝ վեշտը գրգռող խօսքեր կամ գործեր կ'ընէ :

Ե-էլ բարին աչ չէ հաներ . Աւելի շահէն վեաս չի դար :

Բ.

Ընդի նեղ ի'անիս , +եղի տեղ ի'անիս . Քաղաքավարական խօսք , հիւրեր ընդունելու առթիւ գործածելի :

Շ.

Թագիած երը չէ ժողվուեր . Գործուած սխալ մը կամ չարիք մը չի դարմանուիր :

Թուու Ռան , գարու հաց , ա-ի մէր ճակարը գրուած . Կ'ըսուի անխուսափելի պարագայի մը համար՝ զոր ուղենք չուղենք պիտի տանինք :

Թօսուղուն (թրք . = կրիայ) մէի եդիեն մէկու եդին նետեր են . — Ան եդին ըննալուն՝ աս եդին նոր ըննայ , ըսեր ե . Գեշ ու վեասակար մարդն ուր տեղ ալ գտնուի կամ դրկուի , վեասելու միջոց ու աս պարեզ կը գտնէ :

Թօսուղիեր (թրք . = գարշապար) վեր ջ-րը մէ մաներ . Կարողութենէդ վեր գործի մի ձեռնարկեր :

Ի.

Իշուն ընկեր ե , իսհ ի-հը չէ յէեր . Իւր դիրքն ու պատիւր կորսնցուցած է , եւ տակաւին դիրք բռնել կ'ուղէ :

Իշուն շախան (թրք . = կատակ) Նընն-ը . Կոպիտ մարդէն փափուկ կատակ մի սպասեր :

Ինչ ոք էր վեն նէ՝ անէ դժութ ին- իս . Ինչ ոք կ'ընես ուրիշին՝ քեղի ալ նոյնը կը պատահի :

Ինչ +որ վերցնես աէ՝ այն ի՞եւլէ. Ամեն զործի
մէջէն երեւան կ'ելլէ:

Ինչը +ուն, բ-իւն արդառն. Թէեւ անհոգ եւ
ապուշ՝ բայց բախտաւոր է:

L.

Լուսն օ-իօր շ’ս-նէ. Մարդկային լեզուն ճկուն
է, աղէկ գէշ ամէն բան խօսելու յարմարու-
թիւն ունի:

Լէ՛ր շ’ս-ն լէ՛ղլէղէ-ն իւ հասկնայ. Շատ
ուշիմ է:

Լուսնը իշրուտին որդ իւ յիւն. Աւրջին աս-
տիճանի բծախնդիր եւ խծբծող բնութիւն մ'ունի:

M.

Խո-ու-ը չեն շէրակը աղունմէն ա-. Մանուկ-
ները գաղտնապահ չեն, անսոնցմէ կարելի է շատ
գաղտնիքներ իմանալ:

Խունդը ժնաց հարաներուն, ըստց. — Աս աղէի
է շանձ մէր պուն. Խունդին համար ամէն տեղնախ-
ընարելի է:

Խունդը +որ մըն է յիւեր հորը, +ապաստն իելօ+
չւն իրաներ հաներ. Անխոհեմ արարքի մը հետեւ-
անքը շատ մ'իմասառուն մարդիկ չեն կրնար դար-
մանել:

Խունդին հացը իելօ+ին ժորը. Տղետ մարդիկ կը
կորսնցընեն ի շահ հանձարեղներու:

Խունդն ըստց, իելօ+ն ապացաւ. Կ'ըսուի երբ
այս տեսակ պարագայ մը պատահի:

Խու-ը իրապն ինչ անէ, սե-ը սապօնը. Գէշ
մարդը չ'ուղղուիր՝ որբան ալ աշխատուի:

Խու-ը վախիսոր իւըննայ:

Խու-ին համար ամմէն օր Զատիկի է. Խունդ մար-
դուն տօնական օրը չ'ըմար:

ԽՆԱՐԴ + ԱՅԻՆ ՍԱՌԵՎՈՅ Հ-Ա-Ն-Ա-Յ (ԹՐԸ. = պատճառանք) . — ԹԵՐՊՈՒԹԻՒՆ մը ոքօղելու համար յերիւրուած տարբեր պատճառանք :

ԽՕՐՉԱԾ (ԹՐԸ. = աՔԼՄՐ) Հ-Դ Հ-Ն-Ա-Յ, ԳԵՂԵՇ
Հ-Հ Հ-Ն-Ա-Յ. Գործի մը վարչութեան մէջ երբ
ամէն մարդ ձայն ունենայ՝ այն գործն առաջ չ'եր-
թար :

ԽԱ-ՆԻ ԲԵՐԵ+ , ՀԱՅ ԲԵՐԵ+ , ԴԵՐԵՐԵ Հ Կ-Ա-Ր-Ր-Ի
ԱՐԵՎ-ԱՆԵ : Կ'ըսուի այն կարգի մարդոց՝ որոնք գործ
Մ'ընելու ատեն իրենց շուրջը գտնուողներուն
հրամաններ կը տեղացընեն՝ ուրիշներն իրենցմէ
աւելի զբաղեցընելով նոյն գործին :

ԽԾԱ+Ը Դ-Ն-ՁԻՆ, Զ-Ր Հ Կ-Ա-Ր-ԻՆ . Խօսելու առաջ-
նութիւնը միշտ մեծ մարդոցն է, ջուր խմելունը՝
պղտիկներուն :

Կ.

Կ-Ա-Ր-ԻՆ + Ա-Դ-Ր ԴԵՂ Է Հ-ԵՐ Է ՆԵ՝ Խ-Ր-Ր-ՆԻՆ Է
Ռ-Ա-Ջ-Ե-Ր . ԳԵՂ մարդն իւր ամէնէն աննշան ծառայու-
թիւնն անգամ կը զլանայ ուրիշներուն :

Կ-Ա-Ր-ԻՆ Հ-Ա-Ի Հ Դ-Ր-Ր-Ն Հ-Ա-Յ-Ր Է Բ-Ն-Ե : Շատ
անգամ գործուած առերեւոյթ բարիքներն՝ աւ-
ելի անձնական շահու շարժառիթներէ թելա-
դրուած են :

Կ-Ա-Ր-ԻՆ Հ-ԻՆ Հ Հ Հ-Ե-Ր, Բ-Ի-Ֆ, Հ-Ա-Ր-Ե Է Հ-Ե-Ր .
Երբ մէկուն կարողութիւնը չհասնի այն ինչ գործն
ընելու՝ պատրուակներ կը ստեղծէ իւր անկարողու-
թիւնը ծածկելու համար :

Կ-Ա-Ր-ԻՆ + Ա-Ջ-Ի Հ Հ Խ-Բ-Ե-Ր . Մարդ իրեն չվայե-
լած բանը խմելու կամ ընելու չէ :

Կ-Ա-Ր-Ի-Ն-Ե-Ր Ա-Ր-Ե Յ-Ե-Ն-Ե-Լ . Վ-Ա-Տ-Ա-Ն-Գ հրաւիրել՝
անխոհեմ արարքներով :

Կ-Ա-Ր-Ի-Ն-Ե-Ր Ք-Ա-Ն-Ե-Ր Է Բ-Ն-Ե-Ր . Տնանկացած
է, ուրիշներուն օգնութեանը կը դիմէ, բայց չ'ու-
զեր խոնարհիլ . հպարտ է :

Այս նորի մասը, իւ համբէ ունը. Անտարբեր
եւ մեկուսացած կենալ կը թուի, բայց ամէն բանի
հետաքրքիր ու դիտակ է:

Կնահար է ույսէ էշ մորնեցան+, մուղուս+
(թըք. = պիղծ) է ույսէ նէ իւրա-. Մեր ըրած
մեծարանը չգնահատուեցաւ . . .

Կովս մեռա-, նէդս հապա-. Կ'ըսուի մէկուն
մահուան առթիւ՝ երբ մեռնողին պարագային ալ
որ եւ է դերը չի մնար խնդրոյ առարկայ եղող
գործին մէջ:

Կուշոն անօլեսն մա- (= մանր) է քըշէր.
Ունեցողը չունեցողին վիճակէն չի հասկընար:

Կուսունիւն, կուսունիւն, բէրնէ կուսունիւն.
Բերնի մաքրութիւնը, այսինքն աղտոտ խօսքերէ
զգուշանալը, ամէնէն յարդի կուսութիւնն է:

3.

Համբէրէ օր (= օր) բէրանդ համ գայ. Համ-
բէրութեամբ կընանք մեր բաղձացած վայելիքները
ճաշակել:

Հաւան շունը շատ նէ իւսներ. Շաղակրատ
պարծենկուները կամ ի դէպս եւ յանդէպս սպառ-
նալիք ընողները բան մ'ընելու կարող չեն:

Հասու բարակ մէկ գին, վայն է եկէր բարակ
մանողին գլխա-. Խղճամիտ աշխատութիւնները շատ
անդամ չեն գնահատուիր:

Հարը աղին իւրա-, ողուն առղուն առա-.
Մէկուն յանցանքը միւսը կը քաւէ:

Հայ ունին իւրա-, գուշ ունին իւրա-. Կ'ուտէ,
բայց չի գործեր, ծոյլ է:

Հայը ուրած, բանն անիշած. Երբ կերակրոյ
սեղանը դրուի՝ ամէն գործ կամ զբաղում դա-
դրելու է:

Հայը հաւ իւնին նստած ունին իւ քորէ. Մարդ
իւր տան գործերուն միշտ հոգածու ըլլալու է:

Հառը ջուր իւ ե՞ն, Ասսու գործ իս- տոյ.
Ամէն պարագայի մէջ զԱստուած փառաբանելը
մոռնալու չենք :

Հետո— սուրբ շօրանուր ի'ըննայ, այսինքն՝
զօրաւոր ըլլալ կը կարծուի:

Հետ գրոց, հետ բրոց. Մի եւ նոյն ատեն թէ
հոգեւոր կամ մտաւոր, եւ թէ աշխարհային դոր-
ծերու հետամուտ է:

Հետ լան+, հետ երեսն+. Այս ընենք ու միւսը
չթողունք :

Հեր +էսին (թըք. = ամէն մարդ) էրեն իւն-
գունակը իտու չեն իտու. Ամէն մարդու ուղածն իւր
փափաքած կերպովը չեն կատարուիր:

Հեր +էսին ու-ը՝ էրեն երես. Ամէն մարդ իւր
ըրած դէշութեան արատը կը կրէ:

Հեր +էս էրեն իւնաց- ունը իւ +էրէ. Ամէն
մարդ իւր անձնական շահուն տեսակետովը կը
դատէ կամ կը դործէ:

Հոգ-լի+ մեր եշն է +է՛ նէ գուլան ունի, նէ զօլն.
Աղքատը պէտք է հոգայ իւր վիճակը, հարուստն
ամենայն ինչ ունի:

Հոգ+ ուշովին, լոնը հաշովին. Մարդ որչափ
աւելի տոկայ վշտերու՝ նոյնչափ ետեւէ ետեւ
վշտերը զինք կը դտնեն:

2.

Չերտու բան, սորտու գերեղան. Մինչեւ դերեղ-
ման՝ դործելու կարողութենէ չ'իյնայի:

Չու գլեն իւ հոտի. Ամէն անկարգութիւն՝
նախ դործի մը գլուխ կեցողներէն կը ծագի եւ կը
տարածուի:

Չու ծառը ելլէ նէ... Անկարելի իրողու-
թիւն մը՝ որ մէջ կը բերուի իբր պայման անկարելի
դործի մը կատարման:

Համար առաջնորդ հայը մահանայ . Թերութիւնը ծածկելու համար պատճառանքներ մէջ կը բերէ :

Ա.

Մարդ ծահի է . Մեր լեզուէն կը հասկընայ :

Մարդու (թրք . = խմոր) հաց չէ գար . Առանց քիչ կամ շատ դրամագլխի՝ հարստութիւն չի դիզուիր :

Մարդ էր նուած նուած չէ լուէր . Մարդ ըստած խոստումը դրժելու չէ :

Մարդ էր առանց հետ աղան է , հետ խղմէնուերը (թրք . = ծառայ) . Մարդ իւր տան մեծն ըլլալով հանդերձ պարտական է իւր տնական գործերուն ալ աշխատիւ :

Մարդ մարդու հալէ (թրք . = վիճակ) չէ գիտեր՝ իւս գիշերուն ժամ իւս իւնալէ . Վիճակէս անտեղեակ է՝ անպատեհ առաջարկներ կ'ընէ :

Մարդ մարդու ժանանայ , մարդ մարդու ստունայ . Մարդիկ իրարու ի բարին եւ ի շարն կ'առաջնորդեն :

Մարդուն անոնը ելլէլլն՝ աչը ելլէլլ բարէ է . Անդամ մ'աղէկ կամ գէշ , անտեղի կամ իրաւ համբաւ մը շահող անձեր՝ իրենց այդ համբաւին պատճառաւ միշտ վեասներ կը կրեն :

Մարդու մարդուն չէ . Մարդիկ ընկերական են :

Մեծասաւ , մեծ շատ . Մանուկը քանի մեծնայ՝ այնչափ մեծ հոգեր կը պատճառէ իւր ծնողաց :

Մեղադին գուշն սուխը անպահաս ի'ըննայ . Դժբախտ մարդուն ամէն գործին մէջ խոչնդոտներ . անպակաս կ'ըլլան :

Մեռչը՝ լուսէ , ուստի առաջը՝ առաջէ . Մեղքը քաւելու համար՝ ապաշխարելէն , պարտքէն աղատելու համար վճարելէն զատ ուրիշ ճար չկայ :

ՄԵՇԱ, ՊՐՈՊԻՆ ՏԵՂԱԸ. Կ'ԸՍՈՒԻ` ՄԵՂՔԸ ՀԵՂ-
ՆԵԼՈւ Համար:

ՄԵՆՃ ԵՇԸ ԱՅՆ-Ը ԽՈՐԳԱՆ+. ԳՈՐԾԻՆ կարեւոր
մասը մոռցանք:

ՄԵՆ+ ԳՈՂՄ-ՌԵ-Ն Ե-ԸՆ+ ՆԵ՛ ԸՆԻ-Ն Է-ՋԵ Է-ՋԵ-
Հ-ՋԵ Ս-ՋԵ Ս. ԵՐԲ ՄԵՆՔ ԳՈՐԾԻ ՄՐ ՃԵՌՆԱՐԿԵցինք՝
առաջին վայրկենէն արդելքներ ծագեցան:

ՄԵՆ+ -- ՆԻՐԱՆ+, հարս -- ՊԱԼՆ+. ՄԵՆՔ
մեղի մնացինք, դրսէն մարդ չունինք:

ՄԵՐ ՀԱՄԵՆ ՋՎ Շ-Ն Վ ՀԱ. ՄԵՐ ԸՐԱԾ բա-
րիքը չի գնահատուիր, բանի տեղ չի դրուիր:

ՄԵՐ ՊԱ-ՆԸ Ք-Ն, ա-Ջ-Ն ի-Ե-Ը Ֆ-Ն (= Հոս).
Խնդիրը մեր գլուխը ժողվուեցան:

ՄԵՒԸ ՋԻ-Ն Է-ՋԻ ԽԸ Է ՊԱ-ԵՐ, ա-Ջ-Ա-Ն Հ-Ջ-Ն
Հ-Ջ-Խ-Ը Վ ՊԱ-ԵՐ. Ապերախտ է:

ՄԵՒԸ Վ Ա-ՂԸ-Ն-ԵՐ, Վ Ա-ՂԸ-Ն-ԵՐ, Ա-ՂԸ-Ն-ԵՐ՝ Տ-Ա-Ն-Ն-Վ-Ն
Է Խ-Ջ-Ե-Ր. Կ'ԸՍՈՒԻ` ԵՐԲ ՄԵԼԻՆ ԵՐԿԱՐ ատենէ ի վեր
չըրած մեկ բանն ընել ուղած ատեն՝ փորձանքի մը
կ'ենթարկուի:

ՄԵՒ ՅԵ-Վ-Ն Ե-ՐԻ-Ն-ՅԵ-Ր-Ի Վ Բ-Ն-Ն-Ե-Ր. ՄԻ Ե-Ն
Խոյն ատեն երկու դործ մեկէն չի կատարուիր:

ՄԵՒ-Ն-Վ-Ն Վ-Ն-Ն-Ն-Ն օՐ Խ-Ե-Ը-Ն ՆԵ՛ Խ-Ե-Ը-Ն-Վ-Ն-Ն
ՀԱՅ. Շատ յեղյեղուած բան մը՝ իրականութիւն
կը դտնէ:

ՄԵՎԸ ՎԵՐ Ն-Ա-Ր-Վ-Ն Վ-Ե-Ր-Ե-Ր, Ջ-ՎԸ Վ-Ե-Ր Ն-Ա-Ր-Վ-Ն.
ԿԵՂԸ բարեպաշտութեան կամ խոնարհութեան
ձեւերէ խաբուելու չէ:

ՄԻ-Ն-Ն-Ն-Ն-Ն Ա-Ն-Ն-Ն Է-Վ-Ն. Մարդիկ ըն-
կերական են՝ առանձին չեն կրնար ապրիլ:

ՄԻ-Ն-Վ Հ-Ջ-Վ-Ն Բ-Ա-Ր-Ի-Ն-Վ ՆԵ՛ Բ-Ա-Ր-Ի-Ն-Վ-Ն Հ-Ջ-Վ-Ն Է-Վ-Ն-Վ
ՄԻ-Ն-Վ որ զօրաւորը տկարանայ՝ տկարները բոլո-
րովին կ'ընկճին:

ՄԻ-Ն-Վ Վ-Ն-Վ Ջ-Վ-Ն-Վ Ֆ-Ա-Ր-Վ-Ն (ԹՐՔ. = օգուտ)
է. Ամէնէն աննշան օգնութիւնն անդամ՝ իւր ար-
ժեքն ունի:

Առաջին վերաբերյալ, պատմութեան սկզբանի առաջին մասը կազմութիւն չունի առաջին մասի համապատասխան առաջին մասի համապատասխան մասը:

Առաջն էր ծահուն մէջ շատ մալ (թըք. = ինչք) սունի. Կըրեւ օրինակ ի մէջ կը բերուի ագահ մարդոց՝ որոնք պահած հարստութիւններ ունին ու շեն վայելեր դանոնք:

Մօրում շնորհած է ի կոստա անցնել. Աղդեցիկ չեմ:

੮.

Նէ արողիք, նէ իրողիք. Ո՛չ աղեկութիւն կու^{դայ} ձեռքէն, ոչ գէշութիւն, ահճարակ է:

“Այս նիստու այս լուս, այս առաջ այս գործերը ու այս լավու չափ գեշ կամ տղեղ է, ոչ առնուլ փախչելու չափ աղեկ կամ գեղեցիկ:

८.

Ճանը բերանը շէտեր է ընկեր . Յարդը չղիտ-
ցողին աղէկ բան հանդիպեր է :

Ըստ հայ, դրան էակ. Անխնայօրէն գործածուած:

Ճանը հարսնեցը էլեայ-բազնիւը ու էնոտեր.
Անազնիւ, անկիրթ մարդոց ամէն գործին մէջ ալ
կարգ, կանոն ու վայելչութիւն չ'ըլլար:

Հայութ հետ մէկ լուսաւ (թրթ. = պարկ) մէջ առնելը. գէշ մարդուն հետ մաքառելէ զգուշացիք:

Ճանալ պարզ + ստուգական դաշտի ճշնաբերելն (թղթ.
= մամուլ) դնես նէ՝ ով շերիքը. Գէշ մարդուն ինչ
ալ ընես չ'ուղղուիր:

Ըստ իւղ գիտեմ ըստ յան շունչեմ ու իւնչեմ.
Ըստ բաներ գիտեմ, բայց նկատումներ կան, չեմ
կընար խօսիլ:

Հայոց ինդուստրիալ արշակունյակները և խնդումները լաց կը
յաջորդեմ:

Շատ ողան եա քաշին իւ վալէ, եա բօշին. Շատ
տղայ ունենալը լաւ չէ, եթէ ոչ մարդ կամ շատ
հարուստ ըլլալու է որ զանոնք ինամելու ամէն
դիւրութիւն եւ միջոց ունենայ, կամ շատ աղքատ՝
բօշաներու պէս. որոնք իրենց տղաքը փողոցները
կը լեցընեն ուր անոնք՝ առանց որ եւ է ինամքի
կը մեծնան:

Շէու (թրք. = պաղլեղ) չէ+եւը մէ չէ.
Իրարու նմանող ամէն բան մի եւ նոյնը չէ:

Շէու մարտախօս մարդը կը հալածուի:

Շունը իտուն մար չըննան. Մայրութիւնը
դժուար է, նոյն իսկ կենդանիներու մայրու-
թիւնն ալ:

Շունը աէչէ, քառը քաշէ. Գէշ մարդն՝ իւր
վրայ խօսուած ատենը վրայ կու դայ:

Շունը շանը միւը շունքէր. Գէշ մարդիկ իրա-
րու հետ հաշտ կ'երթան եւ իրարու չեն վնասեր:

Շունը չէպէտ, իտուն վէրտէտ. Կ'ըսուի՝ երբ
բաղնիքը չափազանց ամբոխեալ ըլլայ:

Շունն աճնայ նէ՝ վէրտէտ իւ հագնի. Գէշ
մարդը չամչնար:

Շուն տաշէ, քարա վշտին. Դրամ շահելու
համար ամէն միջոց օրինաւոր է:

Ո.

Ուշու իւ տերուն, անօնին իւ նէրէ. Անօթին
ամէն բանէ իւր փորուն ճարակ կը սպասէ:

Ու դնես դրանն երե-, ան ի'անցնի քլուն-
վերե-. Արհամարհուած ու անարդուածները՝ շատ
անգամ պատույ տեղը կ'անցնին:

Ու մատե եղն մատուը, որու քայ քւեւը
դու-ը. Մէկը կը վայելէ, միւսն անոր վայելքին
հետեւանքը կը տուժէ:

Որբին հայ պատմութեանու ըմբա' իւրագո պատմութեանու շաբանայ:

Ուշ եկա անուշ եկա. Ուշ ուշ այցելութիւններն աւելի անուշ կ'ըլլան:

Զ.

Չամուռին (թրք. = ցեխ) + ու մէ նետեր, մէտ իւ շաբանե. Գեշ մարդուն մի դպչեր, կը վնասուիս:

Չեմ ստեր, ճեղս (թրք. = դրպան) յիւ. Կ'ուղէ, բայց չուղել կը ձեւանայ:

Չի լազու աղուն ծիժ ուն իւրա. Չինդրուած կամ չհետամտուած բան մը ձեռք չի բերուիր:

Չինչնին (թրք. = դնչու) կ'ու ընայ նէ եւեջ հօրը գլուխ իւ շէրնէ. Անաղնիւ մարդն երբ պաշտօնի անցնի ամէնէն առաջ կը վնասէ այն մարդոց որոնց երախտագիտութիւն կը պարտէր:

Պ.

Պատը անիսճ ս-նի. Չորս պատերու մէջ խօսուածն ալ կընայ դուրս գալ, ուստի առանձնութեան մէջ անգամ զգոյշ կենալու է անպատեհ խօսակցութիւններէն:

Պէտք է իւ իւ բորբոքելու, անուշ անուշ + երանը-արելու. Քեզի ատանքը լաւ բան չէր վայելեր:

Պղտար ջ-րէ մէջ յո-ի բունել. Խառնաշփոթ պարագաներէ օդուտ քաղել:

Զ.

Զարը աիէն պղտար է. Գործն իւր գլուխէն կամ սկզբնաւորութենէն աւրուած է:

Զարը գնացու ծարաւ դարյալ. Պատեհութիւններէ օդուտ չքաղող:

Զարը պատն իւր ընելլէր: Գործ մը բնականի հառառակ ընթացքով չի յաջողեր:

Զ-ը-րը -օլուն (թթք. = քարե դուռ) տէր,
+---+--- ո-րի ձեծէ, չէ ն-ը-ն-շը-ն-ը. Կ'ըստւի այն-
պիսի պարագաներու համար ուր խնդիր մը շատ եր-
կար ատեն կը յեղյեղուի եւ վեճի առարկայ կ'ըլլայ
բոլորովին անդործնական ձեւի մը տակ, առանց ելքի
մը յանգելու:

Զ-ը-րը ու-ն-է ն-է յ-ս-է ի'ը-ն-ա-յ, շ-ի-ը ու-ն-է ն-է
մու-է. Ամէն մարդու կարծիքներուն համամիտ կը
ձեւանայ, կեղծաւոր է:

Ա.

Ս-ո-ւ հ-լ-ի-ը մ-ե-ր-ր-ն-ի ո-ր-ի դ-ն-ե-լ. Հարկաւոր
չեղած տեղն ինք զինքը փորձանքի ենթարկել:

Ս-ո-ր-ա-ն-ա-ն հ-ո-ր-ա-ն-ի + չ-ե-ր-ն-ը ը-մ-ա-՝ դ-ո-շ-ո-ժ-ն-ե-ր-ը
(թթք. = հողաթափ) ի-ը շ-ր-ի-է. Չար մարդն եթէ
ոչ ուղղակի՝ գէթ անուղղակի ամէն չարութեան
մէջ մատ կ'ունենայ:

Ս-ո-ր-ա-ն-ի ը-մ-ա- (թթք. = գործաւոր). Պա-
րապ տեղը յոգնող, աշխատող: Ընդհանրապէս
կ'ուղղուի պղտիկ տղոց որոնք տղայական խաղերով
կամ խենդութիւններով միշտ զբաղուած են:

Ս-ո-ր-ա-ն-ի ու-լ-ա-+. Խորամանկ, չարաճճի:

Ս-ո-ր-ա-ն-ի չ-ը-ր-ս-ի-ը (թթք. = տրեխ) օր յը ի-ը
ծ-ի-է. Գէշ մարդուն խաբէութիւններն օր մ'երեւան
կ'ելլեն:

Սէ- ա-չ-ը յօր-ո-ց պէտ+ է. Որ եւ է լաւ յատ-
կութիւն կամ ընդունակութիւն բնածին ըլլալու է:

Սէ- ի-ո-ր-ը (թթք. = լուր) ն-է-ւ ի-ո- դ-ո-յ. Գոյժ մը շուտ կը տարածուի:

Սէրէմ, սէրէմ, հ-ո-դ-ի-դ մ-ե-ն-ի-մ. Սիրել կը ձեւա-
նայ, բայց միտքը շար է:

Ս-ի-ի-ն մ-ե-ն-ի-ը ն-ը-ն-ա-ը. Անազնիւ ցեղի մէջ
ազնիւ մարդ չի գտնուիր:

Ս-ի չի ի-է-ր-ո-յ ու բ-է-ր-ո-ն- հ-ո-դ-ի-ն. Յանցանք մը
գործած չեմ որ քաշուիմ կամ նշանը կրեմ վրաս:

Սուրբ Հօգոսութեան տեղն է . Ատորադասներն
իրենց մեծերուն շնորհիւ ազդեցիկ են :

Սուրբի մաս, առյն իւլի . Ամէն մարդու՝ իրեն
հաճելի կամ պէտք եղած բանը տալու է :

Արտին սէրածը, եկեղեցնայ պատկածը . Ամէն ա-
մուսնութիւն յարմար է, բաւական է որ զիրար սի-
րող սրտերու միութիւնն եկեղեցւոյ պսակն ալ-
նու իրագործէ :

Վ.

Աւշակ յիշուն հլւան չէն շէրներ . Որ եւ է
գործի մէջ յառաջդիմողին դէմ արգելք հանելով
զանի վհատեցընելու չէ :

Աւրդեխ, ճիրաբուժ չու . Կ'ըսուի՝ հասկըր-
նելու համար թէ Արդավառի տօնէն վերջ գի-
շերները բաւական երկնցած ըլլալով՝ իրիկուններն
ամէն տան ճրագը կը վառի :

Աւր նունի մօրութ, վէր նունի պըյըն (թրք.
= պեխ). Գործին երկու կողմն ալ իւր անպատե-
հութիւններն ունի :

Աւած իրին ուստի-իսկ (թրք. = փքոց)
իւ չաղէ . Փոխանակ խաղաղութեան աշխատելու՝
խռովութիւնը կ'արծարծէ :

Աւրին նուի, վարին նուի . Շատակեր է . վերէն
կ'ուտէ վարէն գուրս կու տայ:

Աւրի արտին ծըս-իւ . Բացառիկ, նախապա-
տիւ մէկը :

Տ.

Տանյը իւն ունի, ինյուը ուն ունի . Ամէն մարդ
ալ թերութիւն մ'ունի անոնց համար՝ որոնք ան-
պատճառ ամէն բանի վրայ իրական կամ անիրական
թերութիւն մը գտնել կ'ուղեն :

Տանյ էր նէ հասաւ, ինյու էր նէ իւր մը յա-
կ'ըսուի՝ գործի մը կատարման ժամանակը հասած
ըլլալը ցուցընելու համար :

Տեղը +արո՞ր է. Անհաճոյ ունկնդիրներ ներկայ են, ամէն բան յայտնապէս կարծիք չէ ըսել:

Տեղ ի՞ոյ աղջկէլի+, դեղ ի՞ոյ գոհուլի+. Ըստ պատշաճութեան վարուելու է:

Տեղէն (թրք. = ուղար) ըսեր են +ի վերտ ինչո՞ւնո՞ւն է, — Հո՞ր դեղ շիրահի է +ի վիշ ծո՞ւն ուլուց, ըսեր է. Տարաբախտ մարդն ամէն տեսակէտով ալ զժբախտ է:

Տեր անեցոյն դերդեր իընհայ. Պաշտպան ունեցողն առաջ կ'երթայ, դիրքի եւ պաշտօնի կը հասնի:

Տերդեր ի՞արդո՞ւն նէ, — օրնած, հայկ մը ի՞որ. Նոյն բանը կ'ընեմ ինչ որ դուն կ'ուղես:

Տշն լուն կ'օրէ, չէ +ի ժամանելու. Խաղաղութեան ձեւով խռովութեան կ'աշխատի:

Տշն պշտինոցէն, օրէն վանիոցէն. Արթութիւնը տղայութենէն սկսելու է:

Տշն իերածը հելու է, հածածը հերամ. Տղան լաւ կերակրելու է, որովհետեւ կերածն օգտակար կ'ըլլայ իրեն, բայց լաւ հազուեցընելու չէ, որովհետեւ հազուստի յարգը չի դիտեր, շուտով կ'աղտեղէ:

Տշուն, հասար դեռ. Ամենայն ինչ արդարութեամբ եւ հաւասարութեամբ գործելու է:

Տշնը ստորոնայ, դուրսը ունանայ. Կեղծաւոր:

Փ.

Փշտին դուրս բօշն իը չէրնէ. Ամենէն հարուստին աղջիկն ամէնէն աղքատը կ'ուղէ, ամօթ չէ:

Փշտը երին+էն իջած է. Ծեծն երկնատուր միջոց մըն է մարդ կրթելու:

Փեռեին դուն եիս-, երես գուն եիս-. Զոքանչներուն գործածած բանաձեւը՝ երբ փեսան իրենց տունը գայ:

Փշտ չէ իլլունիլի+ դեղը անօրունինդ մէ ուլլի- (թրք. = յայտնի) աներ. Ուր որ չես կրնար

գոհացում դանել՝ կարօտութիւնդ կամ պէտք
ուրիշին մի յայտներ:

Փոքրածառական չեն քութիւններն առաջին առաջին
է. Փրրձուածները միշտ ընտրելի են:

Ք.

Քանի դոկտոր իւ սովոր. Որչափ աւելի դորով
ու գուրզուրանք տածես զաւակներու վրայ՝ կարծես
թէ այնչափ աւելի անոնք ձեռքէ կ'երթան:

Քառական մարդ պատկանած. Լիտի, անբա-
րոյական:

Քարեն ջեր իւ ու մէ. Կտրիճ է:

Քարը ու մէ. Շփացած, լիրք:

Քիւ բեացէր, նէւ (*թրք. = շուտ*) տարձէր.
Կ'ըսուի անանկ մարդոց՝ որոնք գործի մը բոլոր ծան-
րութիւնը մէկէն տանիւ կ'ուղեն:

Քիւ քուր իւր նու, — շառին ու լը. Քիւ ունե-
ցողներուն քիչն ալ հետղհետէ շատին քովը կ'եր-
թայ, կ'ամփոփուի:

Քառական օյնան գլխաւուն չեն իւնիւր. Հանդարտ
կեցող չարերուն դպչելու կամ զանոնք դրդու-
լու չէ:

Քառան ու մեռելը մէի է. Խորունկ քնացողը
մեռելի պէս անզգայ է:

Քառի շառիկ, նէշը մանիկ. Քիւ ցաւով ու
կարճատեւ հիւանդութեամբ մահը միշտ նախըն-
տրելի է:

Օ.

Օյն օյ իւեն իւր իւնայելը ի՞ստէ. Առատու-
թեան մէջ ալ չափաւորութիւնն եւ ժուժկալու-
թիւնը ձգելու չէ:

Օյն իւ չեղեւը իւ քիւեն, բնութիւնը չեն իւնիւր.
Գէշ բնաւորութեան տէր մարդը՝ ինչ կերպարանքի
ալ փոխուի՝ կրկին նոյնն է:

Օյուն գլուխ ուշտին էտեն իւ ճշխեն. Զարիք մը
դեռ չմեծցած, առաջին օրեն արդելելու է:

Օյուն լուսած ծաղկիւ ժնիւ բահւ իւ բուռնի.
Կ'ըսուի՝ երբ մէկուն չուզած մարդն իրեն կը հան-
դիպի:

Օւն անցեր, զարան (*թրք.* = փորձանք) չէ
անցեր. Պատահելու փորձանքն անպատճառ իւր
ժամանակին կը պատահի:



ՅԱԻ ԵԼԼԻՔ ԵՒ ՈՒՂՂԵԼԻՔ

ԵԼ ԴԱՆ

- 7 7 սուր { - բ ա մ ՝ վ ա ս ու ր .
- 7 16 եղեր { - բ ա մ ՝ է ղ ե ր .
- 15 23 ի լ (= ի ւ զ) յ ա ս ե լ տ ի լ (= տ ի ւ զ) .
- 18 9 յ ա ս ե լ է տ ա շ (= դ ա գ ա ղ) .
- 19 3 ժ ա ն ե լ, շ ա ն ե լ, ս ա ն ե լ կ ա ր դ ա հ ժ ա ն ե լ, շ ա ն ե լ, ս ա ն ե լ .
- 25 21 թ ե ր յ ա ս ե լ (= թ ե ր թ ե ր, ա ն կ մ ա մ բ թ ե ր) .
- 31 10 (ծ ե ծ ւ ու ք + ե լ) { - բ ա մ ՝ (ծ ե ծ - ու ք - ե լ) .
- 33 8 ի ս չ յ ա ս ե լ (= կ ո ճ զ, ա ն կ մ ա մ բ զ ի) .
- 36 32 Հ Ա Ց Ե Բ Ո Ւ Տ Ր Դ (= հ ա ց - բ ո ւ ր դ) — բ ր դ ու ա ծ ... { - բ ա մ
հ ա ց է փ ու ր թ ե ր (= հ ա ց - փ ու ր թ ե ր) — փ ր թ ու ա ծ ...
- 38 21 Հ Ո Տ Ս Ո Ւ Լ Տ Ա Լ { - բ ա մ ՝ Հ Ո Տ Ս Ո Ւ Լ Բ Ա Լ .
- 39 13 հ ա ս ո ւ ա ծ { - բ ա մ ՝ հ ա ր ո ւ ա ծ .
- 44 22 Մ Զ Մ Զ Ա Լ յ ա ս ե լ (մ ա զ - մ ա զ - ա լ) .
- 49 31 Պ Ա Լ Ա Ր Տ կ ա մ Պ Ա Լ Ր Տ Ո Ւ Կ յ ա ս ե լ (= պ ա ր ա ր տ) .
- 50 25 ո ր ե ւ է գ ո ր ձ ք { - բ ա մ ՝ ո ր ե ւ է գ ո ր ձ ք ի ւ .
- 52 7 դ ի ս տ ա գ ր դ ո ի լ { - բ ա մ ՝ դ ի ւ ր ա գ ր դ ո ի լ .
- 52 20 շ ո ւ ր { - բ ա մ ՝ չ ո ւ ր .
- 53 7 Պ Օ Պ Օ Վ Ո Ւ Ւ Լ { - բ ա մ ՝ Պ Օ Պ Օ Զ Ո Ւ Ւ Լ .
- 54 31 Ս Ն Կ Ո Ւ Կ Ա Լ { - բ ա մ ՝ Ս Ն Կ Ո Ւ Կ Ա Լ .
- 55 14 Ս Ո Ւ Ո Ւ Ա Լ { - բ ա մ ՝ Ս Ո Ւ Ս Ո Ւ Ա Լ .
- 55 21 կ ը յ ա մ ա ր ի { - բ ա մ ՝ կ ը յ ա մ ա ռ ի .
- 58 27 Տ Վ Ա Ա Կ Ա Ն յ ա ս ե լ (= տ ղ ա յ - ձ ի զ - ա ն) .
- 60 19 թ ի կ ի ն { - բ ա մ ՝ թ ի ո ւ ն .
- 61 13 Պ ա ս տ ու ր ե լ { - բ ա մ ՝ Պ ա ր ու ր ե լ .
- 68 8 Բ Ա Ն Տ Ս Ո Տ Ի Լ { - բ ա մ ՝ Բ Ա Ն Տ Ս Ո Տ Ի Լ .
- 68 37 բ ա ռ ե ն { - բ ա մ ՝ բ ա ռ ն ե .
- 69 22 ե ղ - ձ ի ն ձ { - բ ա մ ՝ ե ղ - ձ ե ն ձ .
- 69 24 ա ղ ն կ ի լ { - բ ա մ ՝ ա ղ ն ձ ի լ .
- 69 9 Գ Ո Ւ Շ Ը յ ա լ { - բ ա մ ՝ (կ ո ւ ժ) .
- 69 31 է մ ե լ - չ է մ ե լ { - բ ա մ ՝ է ւ է լ - չ է ւ ե լ .
- 69 31 պ ա տ ի կ - պ ո ւ տ ի կ { - բ ա մ ՝ տ ա տ ի կ - պ ո ւ տ ի կ .
- 71 5 Զ Ա Կ Զ Ա Ն Ի Կ { - բ ա մ ՝ Զ Ա Կ Զ Ա Ն Կ .
- 75 6 Խ Տ Մ Բ Տ Կ Ա Լ յ ա ս ե լ (= խ ն դ ու մ - բ ո ւ կ - ա լ) .
- 78 15 հ ա ս { - բ ա մ ՝ հ ա ս .
- 82 5 ո ւ շ ո ւ շ ո ւ շ է շ կ ա ր դ ա հ ո ւ շ ո ւ շ է շ .
- 87 13 ա պ ր ի { - բ ա մ ՝ ա պ ր ի լ .

ԷԼ	ՄԱՆ
87	24 չվաստել {մբուռ չվաստել,
88	8 սոր կարդա՞ սոր .
89	1 տալտուել {մբուռ տաշտուել,
89	12 փղկտել {մբուռ բղկտել,
90	14 ջուլի, մուլի {մբուռ ջուլի, մուլի ,
90	15 ՈՒԼԻՔ {մբուռ ՈՒԼԻԿ .
90	15 քիփուլիք, սեւուլիք {մբուռ քիփուլիկ, սեւուլիկ .
90	16 մօտելիք {մբուռ մօտելիկ .
91	7 կանչուկ {մբուռ կաննչուկ .
91	11 հիմակուճիք {մբուռ' հիմակուճիկ .
91	12 կիտում {մբուռ' կիշտում .
91	22 տալուք {մբուռ' տաշուք .
92	30 յութև ՃՈՒ (= ած - ոյ) .
93	5 թերխաւ {մբուռ' թերխաւ .
94	19 բառացուցական {մբուռ' բարացուցական .
97	3 Աշխարհ {մբուռ' Աշխարհ :



Ա Զ Գ Ա Յ Ի Ն Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ա Բ Ա Ն

- Ա. Գալէմքեարեան Հ. Գոյգորիս վ., Ուսումնասիրութիւնը Լեհանայոց դատաստանագրոյն:
1. Պիշոֆ, Լեհանայոց հին իրաւունքը: 2. Գուշի.
իրաւունք Հայոց: 1890: 8^o Երես՝ 85+59: Ժր. 1.25
- Բ. Մեռէվիշեան Հ. Գարորիկ, Ազգաբանութիւն
ազնուական զարմին Տիւզեանց: 1890: 8^o Երես՝
50 (պատկերազարդ:) Ժր. 1.—
- Գ. Տաշեան Հ. Յակովրոս, Ազգաթանգեղոս առ
Գէորգայ ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրու-
թիւն Ազգաթանգեղեայ զրոց: 1891: 8^o Երես՝
ԺԱ+159: Ժր. 1.25
- Դ. Դեմետրիոս Տաճի Արեւելեան Հայք ի Պուրո-
վինա: Թրգմ. Հ. Վ. Վ. Գալէմքեարեան: 1891:
8^o Երես՝ 79: Ժր. —.85
- Ե. Տաշեան Հ. Յակովրոս վ., Ուսումնասիրու-
թիւնը Ստոյն-Կալիստենեայ վարուց Աղեքսանդրի.
1892: 8^o Երես՝ Դ+272: Ժր. 3.—
- Զ. Ալպէր Տըլչի եւ Գ. Փիտն, Ուղեւորութիւնից դէպ ի
Հայու: Թրգմ. Ռուփրիոս Ասոփեան: 1892: 8^o
Երես՝ 82: Ժր. 1.—
- Է. Մատ Նիկ., Ամառնային ուղեւորութիւնից դէպ ի
Հայու: Թրգմ. Ռուփրիոս Ասոփեան: 1892: 8^o
Երես՝ 89: Ժր. 1.25
- Ը. Գարիկ Ա., Նորագոյն աղքերք Մովսիսի Խորե-
նացւոյ: Հտ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ. Տաշեան: 1893:
8^o Երես՝ Ժ+51: Ժր. 1.—
- Թ. Գալէմքեարեան Հ. Գոյգորիս վ., Պատմու-
թիւն հաւ լրագրութեան: Հտ. Ա. 1794—1860:
1893: 8^o Երես՝ 232. (1 լուսանկարով:) Ժր. 2.50

- Ժ. Կոմիտիս Փր., Ա., Քննութիւնք զրոց Դաւթի
Անյաղթի: Թրգմ. եւ յաւ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան:
1893: 8^o Երես՝ Ե+92: ֆր. 1.25
- ԺԱ. Գովորիկեան Հ. Գոհգոր Վ., Հայք յԵղիսաբե-
թուպոլիս Դրանսիլուանիոյ 1680—1779: 1893: 8^o
Երես՝ Ժ+533 (1 զնկատիպ.): ֆր. 4.50
- ԺԲ. Խաչաթեան Գր., Զենոք Գլակ, Համեմատական
ուսումնասիրութիւն: 1893: 8^o Երես՝ 78: ֆր. 1.—
- ԺԳ. Տէր-Մովսիսեան Փարսադան, Հայ գիւղա-
կան տունը: Թրգմ. Հ. Յ. Վ. Վ. Պիլէգիկծեան: 1894:
8^o Երես՝ 103 (6 տախտակ՝ 55 պատկ.): ֆր. 2.—
- ԺԴ. Գարիկ Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորե-
նացւոյ. Հտ. Յ. կամ Յաւելուած: Թրգմ. Հ. Յ.
Վ. Տաշեան: 1894: 8^o Երես՝ ԺԱ+43: ֆր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնք Հայերէն
փոխառեալ բառից: Ա. Հ. Հիւպշման, Սեմական
փոխառեալ բառեր Հին Հայերէնի մէջ: Բ. Փրոքէլ-
ման Կ., Յունական փոխառեալ բառեր Հայերէնի
մէջ: Գ. Հ. Հիւպշման, Հայկական Յատուկ անուանք:
1894: 8^o Երես՝ 9+145: ֆր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յակովոս Վ., Մատենագրական
մանք ուսումնասիրութիւնք: Հտ. Ա. Ա—Զ: 1895:
3^o Երես՝ ԺԲ+294: ֆր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յակովոս Վ., Հայկական աշխատ-
սիրութիւնք Հայագէտ Պ. Փէթթէրի, ի մի ամփո-
փուած եւ թարգմանուած հանդերձ ծանօթու-
թեամբք: 1895: 8^o Երես՝ 202: ֆր. 2.50
- ԺԸ. Տիգրեան Կ., Սեւ ծովու ոռւսական եզերքը:
1895: 8^o Երես՝ 192: ֆր. 2.—
- ԺԹ. Գովորիկեան Հ. Գոհգոր Վ., Դրանսիլուանիոյ
Հայոց Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերլա
Հայաքաղաքի ի գիր եւ ի պատկերս: 1896: 8^o
Երես՝ Թ+352: ֆր. 3.60
- Ի. Տաշեան Հ. Յակովոս Վ., Վարդապետու-
թիւն առաքելոց անվաւերական կանոնաց մա-
տեանք. Թուղթ Յակոբայ առ Կողբատոս եւ Կանոնք
Թադէի: 1896: 8^o Երես՝ Թ+442: ֆր. 6.—
- ԻԱ. Տոմաշեկ Վ., Սասուն եւ Տիգրիսի աղբերաց
սահմանները: Պատմական եւ տեղագրական հե-

- տագօտութիւն։ Մասն Առաջին՝ Պատմական տեղեկութիւնք Սահնոյ վրայ։ Թրզմ. չ. Բ. Պիլէզիկ-ծեան։ 1896։ 8^o Երես՝ է+62։ ֆր. 1.—
- ԻԲ. Կարոնիկ Ա., Աբգարու գրոյցը Մովսէս Խորենացւոյ Պատմութեան մէջ. Թրզմ. չ. Դաքրիէլ Վ. Մէնէվիշեան։ 1897. 8^o էջ ԺԶ+107։ ֆր. 1.50
- ԻԳ. Յովանանեան Հ. Ղ., Հետագօտութիւնք Նախնեաց ուսմկօրէնի վրայ։ Ուսումնասիրութիւնք եւ քաղուածներ։ Մասն Ա. Ուսմկօրէն մատենագրութիւնք։ Տետր Ա։ 1897, 8^o էջ Ը+272։ ֆր. 4.—
- ԻԴ. Յովանանեան Հ. Ղ., Հետագօտութիւնք Նախնեաց ուսմկօրէնի եւն։ Տետր Բ։ 1897։ 8^o էջ Ա-Ը+273-522։ ֆր. 3.—
- ԻԵ. Գեղշեր Հ., Համառոտ պատմութիւն Հայոց։ Թրզմ. Հ. Գր. Վ. Գալէմքեարեան։ Յաւելուածք Թարգմանչին՝ 1. Ցանկ 1895-1897 Հայոց կոտորածներու առթիւ լոյս տեսած գրքերու։ 2. Գաւազանագիրք Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց։ 1897 8^o էջ Ը+130։ ֆր. 1.50
- ԻԶ. Մեհեմիշեան Հ. Գարոնիկ Վ., Գիրք (Կամյողուած) գրելու արուեստը։ Նորուս հեղինակներուն ուղղեալ քանի մը կարեւոք ակնարկութիւններ։ Յաւելուած՝ Գիրք կարդալու արուեստը։ 1898։ 8^o էջ է+123։ ֆր. 1.25
- ԻԷ. Խաչաթեան Գ. Ր., Մ. Խորենացու Նորագոյն աղքիւրների մասին քննադատական ուսումնասիրութիւնք։ 1898։ 8^o, 56 էջ։ ֆր. 1.—
- ԻԸ. Տաշեան Հ. Յ., Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ։ Ուսումնասիրութիւն Հայոց գրչութեան արուեստին։ (10 զնկատիպ պատկերով)։ 1898։ 8^o ԺԱ+202 էջ։ ֆր. 2.50
- ԻԹ. Դադիաշեան Յ., Փաւստու Բիլզանդացի եւ իւր պատմութեան խարդախողը։ Մ. Խորենացու աղքիւրների ուսումնասիրութիւն։ 1898, 8^o 175 էջ։ ֆր. 2.50
- Լ. Մսկոնեանց Լ., Հայերէն քարքառախօսութիւն։ Թրզմ. ի ոռւսերէնէ Հ. Գ. Վ. Մէնէվիշեան։ 1899, 8^o Երես՝ է+26։ ֆր. —.50

- Ա. Քոսկան Հ. Յ., Հայքի Զմիւռնիա եւ ի ըրջակայս: Հատոր Ա. Զմիւռնիա եւ Հայք: 1899: 8^o Երես՝ Ժ+369: ֆր. 5.—
- Ա. Քոսկան Հ. Յ., Հայքի Զմիւռնիա եւ ի ըրջակայս: Հատոր Բ. Զմիւռնիոյ վիճակին զԼիսաւոր բաղադրնելն եւ Հայք: 1899: 8^o Երես՝ Ժ+161: ֆր. 2.50
- Դ. Գովրիկեան Հ. Գոհագոր Ա., Հայք յԵղիսաբեթուալիս Դրանսիլուանիոյ. Բ. Հատոր 1780—1825. 1899 8'. Երես՝ Լ+558 (1 զնկատիպ) ֆր. 5.—
- Դ. Գագանձեան Յ., Եւղոկիոյ Հայոց զաւառաբարբառը: 1899: 8^o Երես՝ Լ+124: ֆր. 1.—
-

